




# ՀՐԱՄ

Պատօնսթերթ  
Ամբիոնը ԹԵՍՏ  
ՀԱՅՈՒԹ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ԿՈ. ՏԵՐԻ  


Ե-Զ-Է

1987



# ԱԼԻՆՈՒ

## ԱՄԱՍԱԳԻՐ

### ԿՐՈՒՏԿՄ - ԳՐՎԿՄ - ԲԱԼԱՍԻՐՎԿՄ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

ԿԱ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1987

Մայիս - Յունիս - Յուլիս

Թիւ 5 - 6 - 7

1987

May - June - July

No. 5 - 6 - 7


# S I O N.

VOL. 61

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



ԱՐԵՆԱԿԱՆ  
ԱՐՄԵՆԻԱ  
ՊԱՏՐԻԱՐԿԱՏՈՒԹՅՈՒՆ

St. James Press, Jerusalem



## ԽՄԲԸԳՐԸԿԱՆ

### ԱՊՐԻԼ 24

Սուզերու երկար ու եղերական շղթային վրայ որով մեր պատմութիւնը կ'օղակուի, ինչ սրտառուչ է եղեանի վերջին պսակը, ահաւոր հանգոյցի մը պէս ինկած զերութեան և նախատինքի գերեզմանին վրայ, մեր բոլոր անմահ հերուն արիւնովը ներկուած, և ուրկէ, Աստուծոյ մը ծնունդին նման, արիւնի զեղեցկութեամբ և լոյսին բարութիւնովը կը յառնէ մեր նոր Հարստութիւնը:

Եւ մեր զոհերուն, մեր պատարազներուն դարաւոր տողանցումէն արցունքոտ մեր աշքերը կը հանգչին պսակներուն ամենէն ահեղին, ամենէն անպարազելիին վրայ, որուն ծաղիկները մեր միտքին ամենէն մաքուր ընձիւղներէն հաւաքեց ոճիրին ձեռքը և որուն մարմինը հիւսուեցաւ մեր ցեղին բոլոր պարմաններուն և ծերերուն, կոյսերուն և մանուկներուն ճերմակ հաւատքէն:

Հսկայ մեր սուզին ո՛վ անզուգական և տարաբախտ պսակ: Անոնք որ իրենց միսերուն մարմարը տուին քու յօրինումիդ և անոնք որ իրենց արիւնին կրակը տուին քու յուսակառուր թափառումիդ առընթեր, մշտական կեանքին զարկը ապահովելու քեզի, որ ամբողջական զերեզմանի մը սահմանուած կը կարծուէր, անոնք թող հիմա ականչ տան մեր ձայնին: Այդ ձայնը կը կանչէ ձեզ, ով մեր բոլոր մեռելները, որ զարնան իրիկուն մը ձեր մարմիններուն կորնչական տապանները յանձնեցիք եղեռնին, բայց չյանձնեցիք անոր՝ անմահութիւնը ձեր հոգիներուն:

Ու գուն լսէ մեզի, գուն որ Շահրիկեանն ես, քու մոմիացած, արդէն իսկ երկնքին նուիրուած և երկնքի մը չափ անարատ մարմինովդ, ո՛վ զործիշներուն ամենէն մաքուրներէն, որուն շրթները չբացուեցան սուտին ու կեղծիքին վրայ,

Դուն որ Ակնունի կը կոչուիս ու խօսքին հմայքը և անոր տստուածային ուժը պտըացուցիր մեր հոգիներուն մէջ,

Դուն որ Խաժակն ես և կախարդութիւնն ու զինովութիւնը թրթուացուցիր մեր սերունդներու հոգիէն ներս,

Դուն որ Զօհրապ կը կոչուիս ու ճերմակ յեղափոխութեան դրօւը բացիր, երբ կարմիրը արզիլուած էր քու մատներուդ,

Դուն, Մուրատ, անմահ յօյսին և անվհատ պայքարին մեծ մարդարէն որ մահը սրբազործեցիր,

Ու գուն, Վարդզէս, որ բանտարկուած երիտասարդութեանդ վրայ

բարձրացող քու առնականութիւնդ աւագներուն վրայ ապաժամ քաղուած պառուղի մը նման սկսեցիր,

Դուն, բարութեան և խանդի աննման տիպար, Սարդիս Բարսեղեան, որ քուրմը եղար խենթացող սերունդի մը :

\* \* \*

Աւ մեր հոգին մեծ երզիչները,

Դուն ագամանդ հնչիւնին նորօրինակ քնարահարը, որ մեր ցաւը պատզամեցիր և մեր տառապանքը արձանացուցիր ահաւոր խորութենէ մը դէպի վեր, Սիամանթօ,

Դուն որ մեր ցեղին սիրտը յուռութքի մականով մը, նոր խնկամանի մը նման կրակներու տարիի ու հինաւուրց կոյսերուն մարմար ձեւերը մեր սերունդին աչքերուն առջել, շլացնող արձաններու նման ստքի հանեցիր և զեղցկութեան սոկի հաւատքը երզեցիր, Վարուժան,

Դուն որ քու ցեղիդ անհաւասար տիրութիւնը քանի մը զմայելի էջերու մէջ անհուն հաւատարմութեամբ մը սեւել զիտցար, Զարդարեան,

Դուն որ հեռաւոր սերունդներուն հազուազիւտ հոգեբանութիւնը անմատչելի արուեստով մը բիւրեղացնել յաջողեցար, Թղկամափնցի,

Դուք, երիտասարդ երազին երիտասարդ շղարշներ, որ Գեղամ, Եսայեան, Ծօրեան կոչուեցաք,

Աւ դուք, Քաջանճեաններ, Պաղտիկեաններ, Փայլակներ, Գալֆայեաններ, Օզանեան ու բոլոր ուսուցիչներ և ուսուցչապետներ, որ խմաստութեան հերածակ քուրմերը եղաք ու զոհուեցաք մեր ազատազրութեան անկիւնաքարին իսկ վրայ :

\* \* \*

Աւ դուք, մեծ ու պղտիկ բոլոր վեղարաւորներդ, որ բարի և անհանանչ աղօթքով մը համբուրեցիք ձեր վրայ բարձրացող սուրը,

Աւ դուք, մեր անման, մեր պաշտելի տղաք, որ Շապին-Գարահիսարի բերդին վրայ, Ուրֆայի նկուղներուն մէջ, Վասպուրականի հզօր դիմազը թեան օրերուն և Սուէտիոյ բարձունքին ձեր ցեղին անհաւասար դիւցազնութիւնը փառազարդեցիք,

Դուք բոլո՞րդ, բոլո՞րդ լսեցէք մեզի :

Ուքի՛ ձեր զերեզմաններէն, եթէ կան տնոնք, ստքի՛, հազնելու համար ձեր կոտորակուած ոսկորներուն ձերմակ նշխարումը :

Թող գատաստանները կանխեն արքայութիւններուն խորհուրդը :

Եկէք մեր ձայնին, մենք հեղնութեանը տակն ենք մեռելներու թագաւորութեան : Վասնզի մեզի համար զերազոյն պէտքը ձեր, մեռելներուդ աննուած կենդանութիւնն է զերեզմանէն ասդին :

Եկէք մեզի, ձեր բոլոր սխերուն, ձեր բոլոր վրէժներուն կարմիր ու կրակէ օձերովը : Մենք պէտք ունինք աննոնց օղակներովը խեղելու թշնամին :

Եկէք մեզի ձեր բոլոր արիւններուն նախատինքովը և ձեր աստուածային բարձրութեան նետուած թուքերովը, մենք որոշած ենք խեղդել թշնամին:

Եկէք մեզի երր ձեզ խողխողող ձեռքը նորէն իր մերկ հաթաղանը կը ճօնէ: Եկէք մեզի, ո՞վ մեր հերոսներուն անմեռ հոգիները: Դարերու քաւութեան օրն է որ կու դայ:

Սովորեցուցէք մեզի անձնուիրութիւնը որ ձեզմով կրկնապէս զմայլելի դարձաւ, քանի որ անոր միւռոնը ապառաժներուն և աւազներուն վրայ թափեցաւ:

Սովորեցուցէք մեզի անձնուիրութիւնը հիմա, երբ մեր բազուկներուն տակը իժերուն խուրձն է որ պիտի բզկառուի:

Եկէք մեզի, ով մեր մեռելները:

Ու թող զիտնան բոլոր անոնք, որ մեր ցաւին և մեր սուզին վրայ երկրայեցան, թող զիտնան թէ մեր փոքրիկ ցեղը իր մեռելներն ալ զիտէ կանչել իր անօրինակ ճակատումին:

Դարեր եկեր են ու անցեր մեր երկրէն և անոնցմէ իւրաքանչիւրը վէրք մըն է բացեր մար կողին վրայ, կնճիռ մը մեր ժողովուրդի ճակատին և խոց մը մեր հոգիին խորը: Խոկ դարերը որոնք եկեր են ու չեն անցեր, մնացեր են սրպէս սեպաղիր արձանազրութիւն, աւերուած բերդ, խորտակուած կոթող, անոնց նայելով կարելի է կարդալ մեր երկրի և ժողովուրդի պատմութիւնը:

Արտաքին մահացումներ շատ են փորձուած մեր վրայ, սակայն մենք ունեցած ենք միշտ հոգեկան ոյժ մը, զոր վերլուծել դիւրին չէ, որուն մէջ կը միանան ու կը նոյնանան լեզու, կրօն, ցեղային ընդունակութիւններ, քաղաքակրթութեան ձգտումներ, ընելու համար մեր ժողովուրդը կենսունակ և ուժեղ, ապահովելով անոր զոյատեման խորհուրդը: Խրաւունք ունէր կիս երէնքուրդը երբ կ'ըսէր թէ Հայ ժողովուրդի առջն պէտք է ծունկի զալ, հանելով մեր կօշիկները, ինչպէս սովորութիւն է արեելեան սրբավայրերը մտնելու պարագային:

Խրաւունք ունէր նոյնպէս եռեկոսլաւ մեծ գործիչը երբ կը յայտարարէր. «Հաւատա, Հայ ժողովուրդ, երբ օր մը մարդկութիւնը սթափի իր այժմութմիրէն, զութ չէ որ պիտի ունենայ քու հանդէպ, այլ հիացում»: Մեր ժողովուրդը դարերով ոչ զութ ոչ ալ հիացում ակնկալած է, այլ Աստուծոյ արդար արկին տակ ազատ և խաղաղ ապրելու իրաւունքը: Անշուշտ չենք կընար հրաժարիլ մեր իրաւունքներէն, մեր աստուածարեալ նախնիքներու արեան դինը եղող հողերէն, որոնց սէրը անհերքելի և չհինցող զգացում է, անհուն մուրհակը մեր դարաւոր ժառանգութեան:

Իբրև լոյսի զինուոր, Հայը եղերական հանդէտութիւնը կը բերէ մարդերուն լոյս կամեցող, բայց ժայռին շղթայուած դիցաբանական հերոսին հետ, որուն լեարդին՝ ամէն ժամ անզղ մը իր կտուցը կը փորձէ:

Եթէ մեր դահճար ի վիճակի չէր դարերով հակակշռելու իր տափաստանային մղումները, կարենալ մոռնալու մարդերու միսին հեշտանքը, ո՞ւր էին քաղաքակիրթ կոչուած ժողովուրդները, որոնք յետոյ պիտի պատռէին բարոյական յլացքները իրենց խղճմտանքին, մարդակերութեան արարքը վերածելու

ինքնապաշտպանութեան տարագի, վարձատրելով ոճրազործը իր քստմնելի աշարքին համար:

Սուզի եօթանասուներկու տարիներ են անցեր մեր վերջին մեծ աղէտէն ի վեր, բայց մենք նորէն մինակ ենք մեր դիալիներուն հետ, դուրս մեր դրախտանման հողերէն, որուն մէկ փոքրիկ կտորը միայն մնացեր է մեզի, Արարատի ոտքին, իրեւ զերադոյն ապահովութիւնը մեր վաղուան, իրրե կախարդ թթխմորը մեր ամբողջական իրաւունքին:

Ամէն տարի այսօր, ապատուած մեր տոօրեայէն, արցունքու աչքերով կը կենանք Ապրիլ 24ի արիւնոտ պատկերին առջի, որ զերեզմաննոցը եղաւ մեր մէկ ու կէս միլիոնին: Այս զիշեր մեր մտածումին մէջէն կ'անցնին նորէն մեր մեռելները, մեր հայրենի լեռներէն ու դաշտերէն, Տէր Զօրէն, իրենց հագարերես վերքերով:

Մեծ է թիւր աւագներէն յառնողներուն: Շատերուն վիզին՝ կիսալուսինը տապարին, ուրիշներու կողին՝ փոսր նիզակին: Անոնց ստուերները թափանցիկ են և գանկերը հնոց ճառագայթներու, զոր չեն կրցած մարել բոլոր բարբարոսութիւնները ժամանակներուն: Ահա կտրաւանը տղոց, որոնց աղունայուածքէն յոյսին շուշանը միւռոնի պէս կը ճառագայթէ: Շարանը կոյսերուն, որոնք չուրերու փայտայանքին յանձնեցին իրենց մարմիններու խորանը: Անոնք բոլորը մահուան դաշտերէն մեզի կը բերեն չմեռնող գաղափարի ոսկի երազը: Մեռելները չեն ապրիր երբ երազը մեռնի և ողջերը չեն ապրիր երբ մեռելները լուեն: Այդ երազը մենք սւնինք միասին, որ մեր այսօրը երէկին և վաղուան կը կապէ:

Այդ անմեռ յուշերու խորհուրդով է որ ժողովուրդները կը շարունակեն իրենց պատմական կեանքը, անոնց որբազան յարդանքին մէջ գանելու անհրաժեշտ ոյժը, անցեալ եղերականութիւնը վերածելու ապադայ փառքի: Այս ինչ ո՞չ կ'ընէ ելեզեցին իր մարտիրոսներուն և սուրբերուն համար, առնելով գանոնք իր մէջ, վերածելու գանոնք կենդանի ներկայութեան, հոգևոր միիթարութեան:

Ազգ մը ոզի մըն է և բարոյական սկզբունք մը: Երկու բաներ կը կազմեն այդ ոզին, անցեալի ժառանգութիւնը և ներկայի սէրը: Ապրիլ 24 եղերական ժառանգութիւնն է մեր անցեալին, իսկ իր անմեռ յիշատակը մեր մէջ ապրեցնելու զործը զերազոյն պարտականութիւնը մեր ներկայ սերունդին: Եթէ կարենաք պահել այն իտէալները որոնց համար մեռան տնոնք, և մեր հահատակ սիրելիներու քաղցը յիշատակին մէջէն իրարու երկարին մեր ձեռքերը, եղայրական զերազոյն աղապատանքով, այն ատեն մեր մեռելները կ'ունենան հողին խաղաղութիւնը, իսկ մենք մեր պարտականութիւնը կատարած ըլլալու խղճի պարտքը: Եւ միայն այն ատեն իրաւունք պիտի ունենանք ըսելու, թէ սուզի օր մըն է որ կ'ապրինք, բայց փառքի տօն մըն է որ կը փառաւորենք, Կորսընցուցինք բայց չկորսուեցանք, պիտի կորսուէինք զուցէ եթէ չկորսուցնէինք: Մեր մեռելները մեր անմահութիւնը չինեցին:

6.

## ԲԱՐԵԿԱՌԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԺԱ.

### ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԱՑ ԱՊՐՈՒՍԻ ՀԱՐՑԸ

«Զեկուցումքով ներկայացուած բարեկարգական վերջին երեք կէտերն են. կղերին ապրուստին, պահքի և աստուածպաշտութեան լեզուի հարցերը, որոնք երեքն ալ, առաջինը և վերջինը մանաւանդ, վարդապետական կողմ զրեթէ չունին. բայց ասոր համար չեն դադրիր կարեոր ըլլալէ, թէն ոչ նոյն աստիճանով անշուշտ»:

Ատոնցմէ առաջինը, ապրուստի հարցը, եկեղեցականին համար կեանքի և պատույ հարց է միանդամայն:

Պիտի ապրինք վերջապէս. բայց պէտք է ապրինք պատուով, առանց մուրացկանի գիրքին մէջ ձգելու ո՛չ աստիճանը զոր ունինք և ոչ սքեմը զոր կը կրենք: Բայց և ո՛չ ալ այս երկուքը պէտք է ծառայեցնենք իրրե միջոց ճռխ և փարթամ կենցաղի մը յղփանքին, որ շատ աւելի անվայել և անպատիւ է հոգեորականին համար:

Այդ երկու ծայրերէն զգուշացման միջասահման կէտին վրայ պէտք է փնտոէ հոգեորականը իր ապրուստին արդար գոհացումը: Ու առաքեալը ա՛յդ է որ կը շեշտէ սա՛ շատ յստակ բառերով. «Որ ի տաճարին զործեն, ի տաճարէ անտի ուտեն, և որ սեղանոյն պաշտօնեայք են՝ ի սեղանոյ անտի վայելեն. և Տէր հրաման ետ որոց գաւետարանն աւետարանեն՝ յաւետարանէ անտի կեալ» (Ա. Կորնթ., թ. 13-14):

Ինչպէս ամէն դադափարական դործիչ, հոգեորականն ալ իր զործէն պիտի ստանայ իր ապրուստը, աւելի ճիշդ՝ «Զեկուցումքին բառով՝ իր ապահովութիւնը. ու պիտի ստանայ զայն ոչ թէ իրրի փոխարինութիւն — զի անփոխարինելի է գաղափարական ծառայութիւնը — այլ սոսկ իրրե միջոց կարենալ պատշաճ կերպով ապրելու, կարող ըլլալու համար հանդարա հոգւով կատարելու իր պարտականութիւնը:

Վարձկանի գաղափարը կը պղտիկցնէ իր զործին, իր պաշտօնին ըմբըռնումը՝ ոչ միայն ուրիշներու այլ ի՛ր իսկ աշքին: Առաքեալը, այդպիսի մտածութենէ մը խրտչերով կարծես, կ'աւելցնէ իսկոյն: «Բայց ես և ոչ զմի ինչ յայցանէ արկի ի զործ, և ոչ զբեցի զայդ զի ինձ այսպէս ինչ լինիցի. լաւ է ինձ մանաւանդ մեռանել, և ոչ զի զպարծանս իմ ոք ընդունայն համարիցի: Ու այդ տեսութիւնն է որ զմայելի խզճմտութեան մը կենդանազրութեամբ դեռ աւելի կ'ընդլայնէ յաշորդ տողերու մէջ, և մանաւանդ այլուր (Փիլիպ. Դ. 10-20), երբ զզածուած սրտին շնորհակալիքը կը յայտնէ այդ եկեղեցիէն՝ ինքնարերաբար իր պէտքերուն մասին չինայուած հոգածութեան համար:

Այս, եկեղեցականը՝ առանց նիւթական սակարկութեան և պայմանաւորման՝ իսկապէս նուիրուող մը պէտք է լինի իր պաշտօնին. այս պատճառաւ նիւթականին հոգերէն չէ որ պիտի զրաւուի ինքը, իր բովանդակ մտածութիւնը պարտաւոր ըլլալով ուղղել իր հոգեոր արդիւնաւորութեան. ու անոնք որ այդ-

պէս կ'ընթանան, նովին իսկ արդէն, այսինքն առանց յատուկ և մեծ ճիղի, կարգադրած կ'ըլլան իրենց ապահովութեան հարցն ալ. զի ժողովուրդը, ինչ որ ըսուի այս մասին, զիտէ զործնապէս յարգել արժանաւոր նկեղեցականը։ Չեմ մոռնար բնաւ ինչ որ այս առթիւ անդամ մը կ'ըսէր հոգելոյս իզմիրլեան կաթողիկոս, երբ Պատրիարք էր Կ. Պոլոսյ. «Պարկեշտ և պարտաճանաչ եկեղեցականը մեր մէջ միշտ ունեցած է իրեն և իրեններուն համար զոհացուցիչ ապրուստ մը և հանգիստը»։ Խնդիրը կը տարբերի սակայն եթէ մարդը կղերական ասպարէզ մտած է՝ հանք գտնելու համար այնտեղ. ու եթէ գտնէ իսկ զայն հոն՝ պիտի չկշտանայ բնաւ. այսինքն միշտ պիտի մնայ դժգոհ և տնած. ոչ միայն որովհետեւ միշտ աւելիին պիտի ցանկայ աղոտհաբար. այլ որովհետեւ՝ կը հաւատամ՝ հոգեսր կեանքի մէջ ընչաքաղցօրէն շահուած հարստութիւնը ոչ մէկ օրինութիւն կը բերէ իրեն նետու Ես կը զայթակղիմ «Հարստացած եկեղեցականէն»։ այդ երկու բառերուն զուգորդութիւնը չբացատրուելիիք հարստութիւն մըն է ինձի համար, և, ի՞նչ չքմեղանք ալ որ մէջբերուի այնպիսին ի նպաստ, թէ իսկ ըսուի թէ իր ունեցածը օր մը ազգին կամ եկեղեցին պիտի մնայ, չի պարզուիր իմ սիրու իրեն հանդէպ։

Քիչ մը ուժգին շեշտեցինք այս կէտին վրայ. հասկցնելու համար միայն թէ հոգեսրականը պէտք չէ նիւթականի հոգերուն մէջ մոռնայ քուն իր զործը, իր ուխտին սրբութիւնը։ Բայց եթէ ինքը պիտի չհոգայ իր մասին, ուրիշներ պէտք է վերցնեն այդ հոգը. եթէ իրեն համար ներելի չէ մտահոգուիլ իր ապրուստին ապահովութեամբը, այդ մասին ուրիշներուն կողմէ ցուցուած անտարբերութիւնը յաւէտ աններելի է։ Իսկ այդ ուրիշները ժողովուրդն է և եկեղեցին՝ որուն նուիրած է ան իր անձը։ Այդ իրաւահասկցողութեան մէջ է որ կը ճշմարտուի առաքելական սկզբունքը. «Աւետարանը աւետարանուները աւետարանէն պիտի ապրին»։

Արդարեւ, սկզբէն մինչև դեռ շուրջ դար մը առաջ, այս է եղած եկեղեցականներու ապրուստին հոգացողութեան կանոնը. ժողովուրդը կամ ժողովուրդը ներկայացնող իշխանութիւնը տուած է եկեղեցին։ Ու եկեղեցին բաշխած է եկեղեցականներուն։ Փամանակին հետ ձեւերը փոխուած են յաճախ, բայց սկզբունքը մնացած է անփոփոխ։

Այդ ձեւերուն հնագոյններէն մին է եղած այն՝ որ եկեղեցին ունեցած է իրեն յատուկ տնտեսական կացութիւն մը, կամ պետական տրւչութեամբ կազմը և կամ բարեպատական տուրքերով զոյացած, ընդարձակ կալուածներ կամ հողեր, որոնց արդիւնաբերութեամբ եկեղեցւոյ իշխանութիւնը մատակարած է եկեղեցականաց պէտքերը։ Այսպէս եղած են մեր մէջ, զոր օրինակ, կուսաւորչի ժառանգութիւն համարուածները մասնաւորաբար Տարօնոյ մէջ մեծ տարածութեամբ և այլուր ևս անշուշա, որոնք երկար ատեն ծառայած են այդ նպատակին։ — Ուրիշ ձեւ մըն էր նոյնպէս, շատ կանուխէն անօրինուած, ինչ պէս կ'երեկի կանոնազիրքերու զանազան տրամադրութիւններէն, ուխտաւորութեանց, մասնաւոր պաշտամունքային կատարումներու, ննչեցելոց թողօնի կամ հոգեբաժինի, աշխատանքի տասանորդական արդիւնքներէ և՝ մասամբ՝ եկեղեցական իշխանութենէն տնօրինուած պատիժներու տուղանքներէն յառաջ եկած

հասոյթները, որոնք միշտ և ամբողջովին եկեղեցին կը տարուեին, եպիսկոպոսին տնօրինութեամբ կամ աւագերէցին միջոցաւ բաշխուելու համար հոգեորական ներուն:

Դիտելի է որ կանոնական խստութեամբ արդիլուած էր ուղղուկի պաշտօնակատար քահանային յանձնել որևէ նույն կամ իրաւունք. սահմանուած ըլլալով որ իշխանութեան ձեռքով ըլլան, միշտ բաշխումները: — Այս ձեերը կարելի չեղաւ սակայն օրինական ճշգութեամբ գործադրել յետոյ միշտ: Զանազան պարագաներ, որոնց մէջ փոքր չէ եղած հաւանաբար մէկ կողմէ տուողներուն կողմանկատ ողին և միւս կողմէ ընդունողներուն շահադիտական մտայներեան բաժինը. խսնգարեցին այդ զեղեցիկ կարզը, որուն հետեանքը եղաւ սպլուստի տպահովութեան արդար միջոցներուն վերիվայրումը, ըստ մեզ առաջին պատճառ արժանաւոր թեկնածուներու խրտչումին եկեղեցական ասպարէզէ, և ժողովուրդին ալ ուժացումին՝ այդ հարցին հանդէպ իր ջերմ վերաբերմունքէն:

Կարելի է հարցնել թէ հոգեորականներուն համար որևէ արգելք եղած է արդեօք իրենց ավլորուստին հոգացողութեան համար իրենց կողմէ ևս կատարուելիք ձեռական անմեղ աշխատանքի մտախն: Թէ եկեղեցական կանոններուն մէջ յիշատակութիւն և նոյնիսկ ակնարկութիւն չկայ այդ մասին, բայց նկատի առնելով օրինակը Առաքեալին, որ չէր քաշուեր խորանակարի իր արհեստը գործադրելէ նոյն ատեն, չենք կը իրնար իրբեն սկզբունք թոլորովին ալ խոտելի համարել այդ մտածումը: Մեր այս կարծիքին ի նպաստ կը նանք թերես յիշել այն պարագան թէ, ինչպէս կարզ մը ձեռագիրներու յիշատակարաններէն կը հասկցուի որոշապէս, Աստուածաշունչի, եկեղեցական մատեաններու և կրօնական զրականութեան վերաբերած զիրքերու ընդօրինակութեան, ծաղկումի և նոյնիսկ մանրանկարչական զարդարուծութեան առթիւ երրեմն կը յիշուին հոգեորականներ, որոնք անշուշտ առանց որոշ վարձքի չէին կը նար կատարել այդ աշխատանքը: Բայց այս կերպն ալ ինքնին վերջացաւ բնականօրէն՝ տպադրական արքածութիւն տարածումէն ետքը, և այսօր, պարագաներու և պայմաններու այլազան դժուարութեանց հետեանքով, կարելի չէ այլիս մտածել այդպիսի ձեի մը մասին, բացի գրականութեան, մասնաւորաբար կրօնական զրականութեան, հոգեոր ուսումնասիրութեանց և դասազիրքերու պատրաստութեան զործէն, որմէ ոչ ոք կը նայ անշուշտ արդիկել հոգեորականներ, ինչպէս նաև կրթական զործունէութեանէն. այնքան՝ որքան կարելի է, որպէսզի այս վերջինը արգելք չըլլայ իր եկեղեցական պաշտօնին, որ իր բուն ուխտն է:

Մօտենակով վերջապէս խնդրոյն այժմեան վիճակին, պէտք է ըսենք անվերապահօրէն թէ ոչինչ ունի ան միսիթարական: Պատերազմէն առաջ, երբ գեռ չէն էր Հայ կեանքը մեր բնաշխարհին մէջ, ամենէն զեղեցիկը զիւղերուն մէջ կիրարկուածն էր. քահանան ունէր իր արտն ու հօտը. զիւղացին խմբովին կամ հերթով կ'օգնէր անոր հերկին, ցանքին և հունձքին, և իրեններուն հետ խառնելով անոր կենդանիները, բաժին կը հանէր անոր՝ կաթի, պանիրի, իւղի և բուրդի ընդհանուր բերքէն, զամանակուած զառներու և ոչխարհներու հասոյթէն, ու ծնունդի, հարսնիքի և հոգեհանգիստի առթիւ քիչ մը կամաւոր նուերի յաւելումով ատոնց վրայ՝ կը լրանար հոգեոր հօրը ապրուստին պէտքը: Մեծ զիւ-

դերու և քաղաքներու ու մանուանդ մեծ քաղաքներու մէջ, ուր չէր կրնար ըլլալ զիւղական կեանքի այդ նախնական պարզութիւնը, ինքնին կը ստեղծուէր պայմաններու և կերպերու խառնակ անկարգութիւն մը, որ յաճախ ծնունդ կու տար գայթակղական տեսարաններու պսակ, ժամաց, աշխամբոյր, բաժինք, ծննդականի առանձին ջրօրհնէք, մանկանուէրի, հիւանդաց այցելութեան, նշանառուքի համար միջնորդական աշխատանքի, նշանի և պսակի օրհնութեան, թաղման, զերեգմանօրհնէքի առթիւ տուրքեր, ժողովներու առջև խնդիրներ ուաշապաններու ի վարձ սակարկութիւններ, չյիշելով տակաւին տնօրհնէքի առթիւ ծխատիրական արշաւանքի անհամութիւններու ։ Ու այս ամէնը, պէտք է խոստովանիլ՝ արդար ըլլալու համար՝ կ'արտադրէին նիւթական չնշին օգուտ մը՝ ի փոխարէն կրուած մեծ կորանքներու ։

Զարիքը երրեմն այնքան անհանդուրժելի գարձաւ որ կարգ մը քաղաքներու մէջ, ինչպէս ի եռվկաս, եւ Պոլիս, Եղիպտոս և Եւրոպական զանազան վայրերու մէջ հարկ զատուեցաւ հաստատել թոշակի զրութիւն, բայց այնքան թերի կերպով որ արդիւնքը զուցէ աւելի վատ եղաւ. թէ ինչո՞ւ՝ չենք ուզեր այդքան մանրամասնութեանց մէջ մտնել հոս։ Իմ բոլոր տեսած վայրերուս մէջ, միակը, ուր այս հարցը իր լաւագոյն կանոնաւորութեան վիճակին մէջ էր զբուած։ Լոնտոնի հայոց եկեղեցին էր. քահանան կը ստանայ իր թոշակը եկեղեցին կամ անոր բարերարէն, ուրիշ ոչինչ ստանալով ժողովուրդէն, և կը կատարէ իր պարտականութիւնը թէ՛ եկեղեցին ներս և թէ՛ ժողովուրդին մօտ. մասցեալը խաղաղութիւն յամենային ։

Ներկայիս, այս է ահա հոգեորականներու ապրուստին կամ ապահովութեան հարցին պատկերը իր կարելի հարազատութեանը մէջ։ ։ ի՞նչ ընել իրը դարձան այս ամէնուն։ մեր կարծիքով միտկ բան մը, և ոչ աւելի. դառնող հին սկզբունքին։ Հին ձեռերը կարելի է փոխել ժամանակին հետ կամ պարագայից համեմատ, բայց պէտք է անփոփոխ պահել հին սկզբունքը։ Հոգեորականը պիտի ծառայէ ժողովուրդին, առանց անոր ծառան ըլլալու, առանց նիւթական հաշիւններով մասնաւորներու քմահաճութեանց խաղալիք դառնալու։ Ու պիտի ծառայէ իրեն պաշտօնեայ եկեղեցւոյ։ եկեղեցին ինք պէտք է ստանձնէ իր պաշտօնէին ապահովութեան հողը։ ի՞նչ երջանկութիւն՝ եթէ անուննոր այդ նպատակին համար կառուցուած հաստատուն կալուածներ, անոնցմէ հոգալու համար եկեղեցականներու ապրուստի կարիքները, ինչպէս եղած է երրեմն զանազան տեղեր։ Բայց ատիկա անկարելի է այժմ, քանի որ եկեղեցւոյ կամ ազգային կալուածները շատ արդարապէս յատկացուած են այլն ազգային, կրթական և բարեդորձական նպատակներու։ Հետեաբար պէտք է դիմել ուրիշ կերպի. հաստատել հոգենոր կամ եկեղեցական տուրք, որուն պէտք է մասնակցի ամէն հայ տուն կամ ընտանիք, տակէց գոյացած արդիւնքին վրայ աւելցնել պաշտամունքային կատարողութիւններէ սակացուցուած կանոնազրութեան մը համեմատ յառաջ եկած եկամուտները, և, դարձեալ նախապատրաստուած կանոնի մը համեմատ, բաշխել հոգեորականներուն։

Ինչպէս ըսինք, այդ բաշխումը և անոր յարակից բոլոր զործողութիւնները պէտք է կատարէ եկեղեցւոյ իշխանութիւնը, որուն անտեսական ճիւղը կը

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԱՆՈԹՔԻ ԲՆՈՅԹԻ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

Աղօթքները — բայլոր Եկեղեցիներուն ժողովուրդներուն ալ մօտ, գրաւորները (ձևի մտածները) ինչպէս բանաւորները (յանպատրաստից արտասանուածները) — դիւրաւ կարելի է բաժնել երկուքի. այսպահական կամ խնդրական և յ) գոհաբանական կամ փառատրական։ Առաջինով մենք մեր խնդրանքներու ու կարիքները կը մատուցանենք Աստուծոյ, անոնց գոհացման յոյսով և հազորազէպօրէն միայն վատահութեամբ, իսկ երկրորդով փառք կու տանք Տիրոջ իր մեզի շնորհած անհաշուելի բարիքներուն — կամ անոնցմէ ամանց — համար։

Աղօթքի բավանդակութեան գոյց այս ձևերը, կերպերը ամենէն աւելի յարակուած կարելի է գտնել Տէրունական Աղօթքին մէջ։ Սկիզբէն մինչեւ . . . յերկրի գոհաբանական, անկէ յետոյ, այսինքն Զանց մերէն մինչեւ ի շարկ՝ խնդրական, (Կաթոլիկ Եկեղեցւոյ մօտ աւելի շեշտուած է այս տարրերութիւնը։ Մինչ աւագերէցը — կարգ մը աղօթքներու պարագային — առանձին կ'արտասանէ առաջին մասը, երկրորդը միաբարան կ'արտասանուի ներկայ հաւատացեալներէն)։

Յաւալին այն է, որ մեզմէ շատերը աղօթքի կը դիմեն միայն երբ նեղ կացութեան մը մատնուին, որմէ գուրս գաւառ համար կարիքը կը զգան դիմելու իրենց հասողաւթենէն վեր եղաղ գերագոյն զօրութեան մը։ Իսկ բարօր ու հեշտ օրիրուն՝ ոչ մէկ պահանջք՝ իրենց բարիքներու տուիչին գոհաբանութիւն մատուցանելու։ Աղօթքը տեղ չունի իրենց առ-

պատկանի թաղական խորհուրդին կամ Եկեղեցւոյ հոգաբարձութեան։ Ինչ որ կը նշանակէ թէ վերին կամ խառն ժողովներէ հաստատուած և հողերը իշխանութենէն վաւերացուած հրահանզը պիտի զործադրէ այս վերջինը։ Եկեղեցականը պէտք չէ ձեռք երկարէ դրամի համար։ իր իրաւունքը, ժողովուրդին ալիստք է վճարէ իրեն։ Այս կերպով է որ կը փրկուի իր պատիւր։

Եատերուն զուցէ անզործնական թուի այսպիսի կարգադրութիւն մը։ Հենք զարմանար, զոյավիճակը այնքան խոր է և ամուր, որ անկէ ազատումը անկարելիութիւն պիտի նկատուի ոմանց։ Բայց լաւ մտածուած և կամքով ու սիրով զործադրել ուզուած ձրազրի մը առջե չուտով կը հարթուին դժուարութիւները։

Վերջապէս, եթէ երջանիկ օր մը բարեկարգութեան հարցը սեղանի վրայ պիտի հանուի իրապէս, այս խնդրը պէտք է որ իր լուծումը զտնէ անհրաժեշտորէն, և, կը կարծենք այս կերպով միայն։ Եկեղեցականը պէտք չէ տարուի ազահ կիրքերէ և շուայտ կետնքի հակումներէ, պէտք է նուիրումի ուխտով միայն մտնէ հողերը ասպարէզէն ներս։ Բայց պէտք է ապրի պատուաւորապէս։ Եկեղեցին, իրը հոգերը իշխանութիւն, ինքը պէտք է հոգայ այս մասին, թոյլ չտալով որ իր պաշտօնեաները նիւթական մտահոգութիւններով անտեսեն իրենց պարտականութեանց ամենէն նուիրական կողմերը, և իրենց դիրքն ու դերը դարձնեն ծանականքի առարկայ։

(«Սիրն», 1938 Հոկտեմբեր)  
(Եարումակէլի՝ 12)

ԹՈՐԴՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ

օրեայ ժամանակացոյցին մէջ՝ Զքացած է երբեմնի գեղեցիկ սովորութիւնը, ուր ճաշերը կը բացուէին ու կը կնքուէին կարճ ու պատշաճ աղօթքներով։ Նուև աղօթքով կը սկսէին ու կը վերջանային դիշերուան մեր քունի պահերը։

Պատմութեան մէջ բոլոր անոնք, որոնք մեծ ու բազմօգուած գործի մը ձեռնարկած են՝ եղած են մեծ ու իրաւ աղօթացներ։ Աղօթքին դերն ու կարեռութիւնը լաւապէս ըմբռնած անձնաւորութիւններ, օրոնք իրենց տկար անձերուն անբաւարար կարողութիւններուն գիտակից՝ դիմած են Գիրազանց Ազրիւրին՝ Անկէ կամքի ոյժ և հոգեսոր շնորհ ստանալու գիտակցութեամբը գօտեպինդ։ Գալով մեր ժաղավուրդի պատմութեան, կը բռուէ յիշել միայն Ս. Մեսրոպ Մաշտոցի պարագան։

Նարեկացի, Օզոստինոս, Եփրեմ Առորի նկատուած են մեծ աղօթոզներ։ Արեմտեան Եկեղեցոյ մեծ Հայրերէն մէկը ըստէ է։ Աղօթքը ոսկեայ բանալի մըն է որով երկնքի գռները կարելի է բանու։

Բալոր կրօնքները ունեցած են իրենց ուրոյն աղօթքները և ունին, քանզի չէ կարելի երեակայել հոգեսոր կեանք առանց աղօթքի։ Ըստուծ է նաև թէ աղօթքը թեն է հոգիին, որպավ ան կրնայ ճախրել ոլորտները երկնային։

Աղօթքը երկու տեսակ է բացի իր նիւթէն ու բովանդակութիւնէն նաև իր բնոյթով։ Այսպէս, կան առանձնական և կան հաւաքական աղօթքներ։ Ուրոնք ստեայն, յինլով Երան Քարոզին մէջ Տիրոջ կողմէ շեշտուած առանձնական աղօթքի կարեռութեան, կը փոքրին ու մինչև

իսկ կ'ուրանան գերը հաւաքական աղօթքին, հկեղեցի յաճախիլու յշոգնութենէն զերծ մատու համար։ Իրենց ի՞նչ փոյթ եթէ Տիրոջ պաշտամունքին համար կառուցուած աղօթատուներ կիրակի և տօն օրեր միան դատարկ ու անայցելու։ Այդպիսիներ կը մոռնան Տիրոջ միւս խօսքը թէ երբ երկու կամ երեք անձեր հաւաքուին իմ անունովը՝ ես հոն՝ իրենց մէջ եմ։ Յետոյ, ինչպէս պիտի կրնանք ներկայ ըլլալ ու մասնակցի Պատարագի Սրբազն Խորհուրդին, երբ բաւականանք մեր խուցերուն մէջ մրմնջուած աղօթքով։ Անտեսած չենք ըլլար արդեօք կոչը մեր սրբազն սեղաններուն վրայ պատարագուող Աստուածորդին։

Կան որոնք կը հրաժարին աղօթելու բարի սովորութենէն, երբ օրոշ ատեն մը իրենց խնդրանքները մեան անպատասխան։ Այդպիսիներու խնդրանքը երեմն այնքան անհեթեթ է ու անբանաւոր, որ իրենց ալ պէտք է ուղղել Տիրոջ Զերեդեան եղբայրներուն ուղղած խօսքը։ «Ոչ գիտէք զինչ խնդրէք։ Իսկ ուրիշներու ալ ուղղելու է Դատաւորի տառկի սկիզբը Տիրոջ ըրած յանձնարարութիւնը։ «Պարտ է ձեզ յամենայն ժամ կալ յաղօթս և մի ձանձրանալ։»

Զաղօթոզ անձը ապերախտ ու ապաշնորհ անհամ մըն է։ Ոչինչ կ'արժեն իր նկարագրի բարեմասնութիւնները, քանի որ ան ինքզինքը զրկած է իր երկնաւոր Հօրը հետ առօրեայ յարաբերութեան մէջ մտնելու երջանիկ առիթէն։ Ու գիտենք թէ աղօթքէն զատ ուրիշ ոչինչով կարելի է հաղորդակցիլ իրարու հետ։

Գէլլրդ Ս. Ճինհվիջեան

Յանձնարարութիւնը միաւոր առջական



## Ա. Ն. Վ. Ե Բ Դ Ա. Գ Ի Ր

Աւանդուրիւնն,

Նըրներովն իր հրաշտապատմ,  
Կը յիշէ զեռ մինչեւ այսօր,  
Երգն ասպիշին այն հիճաւուց,  
Մարտունն ինչպէս,  
Մեր լեռներէն արձազանգող:

Ասպիշն այն նեզ, բաղրատեսիլ,  
Հոգին անման մեր աշխարհին,  
Մօսենալով երկարագործ  
Մեծ վարպիշին աստուածներու,  
Կը խնդրէ որ իրեն համար  
Դարբնէր սուր մը կայծակենային,  
Մխուած, կոռուած,  
Հընոցին մէջ երկինքներուն:

Շեղբն իր ըլլար կուռ եւ արու,  
Զուրին վրրայ ակոս բացող  
Ամպրոպն ինչպէս,  
Սակայն երկուր, իրիկնային  
Շուրի նման Արարատին:

Ճկուն օձի մարմնի նման,  
Նըրագայիկ զերք սարդուսայն,  
Մրուն վրրայ նանանչն անզամ  
Նոյնիսկ քառիլ չըկարենար,  
Բայց անողոք՝  
Ցաւը ինչպէս վիրաւորին:

Դաստապանն իր փլղոսկրէ,  
Հեռուած ըլլար սուտակներով,  
Մրցուններու նըման պայծառ,  
Եւ ջրդեղուած՝  
Անմար լոյսովն արդարութեան:

Իսկ բռնիշին՝

Քանդակուէր լին մը երազուն,

Մրու ափին՝

Հօսն արածող ոչխարներու.

Ցեսոյ պատկերն կնոց մ'աղուոր,

Որ օրուէր նորածինն իր,

Քաղցր երգովն օրերուն նոր:

ՀՈՒՐԾԱՄ

## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Ըստ, ցաւըս փոխեմ երգի, որ ուրիշներ մըխթարուին,  
Զէ՞ որ սիրտերը կ'ամոնին երբ ցաւերը իրաւ փարին.  
Ցաւէն մարդը պիտի կրիի, բեռնաւորուին օրն ու տարին.  
Ս. Ժամարհը հին, եկողներն նոր, կարգով պիտի զան ու այրին:

Ով որ ցաւէն այրիլ չ'ուզեր քող երբեք ալ չըգայ աշխարհ,  
'Թէ եկեր է ուս քող մեկնի՝ երէ չ'ուզեր այրիլ ի սպառ.  
Նաև կեցուը շատ կը տեսնէ, տեսածը լոկ ցաւն է աննար.  
Ցաւին պէտ է համակերպիլ, փա՛ռք Ստեղծող Բարեւարին:

Ցամենալ պան մը դեռ սա ցուց մայրամուտին, առ նորոյն  
Կանչել մէկիկ - մէկիկ յուշերդ վայրավասին,  
Որ զան հեռուներէն, ժեզի քեւեր քերեն,  
Ս. զատագրին հոգիդ մուրէն սա անզոնդին:

Ինչպէս կը սիրեմ արահիներդ բարձրազընայ,  
Ու ծառերդ նըսկումի կեցած գիշերներն ամբողջ.  
Արեւուն ողերուն տակ՝ ջրերուդ խիճն ու խոխոչ.  
Մայր երկիր, սա սիրտը քող ժեզի նըւէր մընայ:

Ու պան մը դեռ պիս' ըզմայիմ սա ծառերով վարսագեղ,  
Պիս' ունկնդրեմ նըրաւէրին բարձունքներու ոյրտաքաց.  
Պիտի բախծիմ սա արեւուն նոզելարքովը ըըմեղ.  
Պիտի անոյշ - անոյշ սըզամ երազներու անցքն անդարձ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Բարիքը կ'անցնի, Զարը կը մընայ,  
Կը մընայ երազ մ'ալ նոգեհըմայ.  
Բայց 'թէ երազն այդ օր մը չխնայ  
Պաղած սիրտն ինչպէ՞ս պիտի ջերմանայ:

Ուրախ պահերը կեանին  
Մերը վիշտերու կը յանգին,  
Կ'ըլլան բայց քաղցր յիշատակ,  
Կ'ըլլան գինի անալակ:

Որքան վիշտը բազմացեղ զան խոցուել իմ նոգին,  
Նոյն ժպիտով խանդակար դեռ կը նայիմ ևս կեանին.  
Զի գիտեմ թէ մանր ու փուն սէրերու վրայ կոխելով  
Պիտի հասնիմ օր մը ես Անդորրութեան ապահով:

Քանի մահը մօտենայ՝ կը դառնայ կեանիք անոյշ,  
Կ'ըլլայ անցեալը առոք, խորհրդազգած, բազմայու։  
Մարմնի ուժին դէմ հատնօղ՝ իցիւ կօրուին նոգիին  
Բանար իմ դէմ քաղցրութիւնն օրեւանին անմուշ։

1987

Գ. ՃՈ.ՐԾՈ.Ր



## ԲԱՆԱՌԻՐԱԿԱՆ

### ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐՈՒԹԻՒՆ

Վերողդրեալ տիտղոսով զիրք մը լոյս ընծայած է Ա. Գ. Արքահամեան, 1978ին, Երևան, բազկացած 314 էջերէ։ Երկարաժեւ և ծանր աշխատանքի արդիւնք այդ երկը շահեկան և հետաքրքրական է մէկէ աւելի կողմանը։ Գրքին ընթերցման ժամանակ հանդիպեցանք մի քանի վերծանումներու, որոնց կ'արժէ անդրագառնալ։ Մեր նկատողութիւնները համառօտակի կը ներկայացնենք ստորեւ։

1. — էջ 13

Մածկագիր	Ա, Ռ, Ի ւ Խ
սրբագրուած	Ռ Ս Ի Խ Ե
վերծանուած	Ա Մ Մ Է Ն
որ սխալ է և ուզզելի	
Մածկագիր	Ա, Ռ, Ի, Խ, Ե
վերծանուած	Ռ [= հազար] ամէն։

2. — էջ 69

Մածկագիր	ա ա ռ թ ն ժ   .   :
վերծանուած	ա թ թ ն ա մ

Հեղինակը կը գրէ. «Հաւանականութեան կարգով կարելի է ասել, թէ ձածկագրութեան միջին բ և ն տառերը փոխարինագիր ս և ս ն են, օրոնք ս[ացող] բառի առաջին երկու տառերն են կազմում»։ — Այդ վարկածը ընդունելի չէ։ Միջին երկու տառերը բ և ն եղբայրագիր են, ո և յ, օրով չիշդ վերծանուածը կ'ըլլայ Աբրահամ։

3. — էջ 88-89

Հեղինակը կը գրէ. «Յուցակում՝ ծանօթագրութեան մէջ, սխոյմամբ նշվում է, որ ձածկագրութեան մէջ իրեւ թէ գաղտնագրուած է հետեւեալ նախագառակութիւնը։ և եւայ ես յԱնթափայ թվ. ՌԶԱ (= 1632) ամին, յունիս ամսուն ԺԲ (= 12), օրըն ԳՇ (= Երեքամթի)։ Իրականում, ինչպէս կտեսնենք, այդ վերծանութիւնը բացարձակապէս ոչ մի կապ չունի ձածկագրութեան հատ և մտացածին է»։

Դուլաթիս Ձեռ. Ցուցակին մէջ գրուած է.

«Յիշատակարութիւնն ։ Ելայ ես յԱնթափայ ։ օրըն ԳՇ. ։ Այս յիշատակագրութիւնը ստորագրուած է ձածկագրութեամբ (սիւն. 1184)։ Ազա երկու սիւնակի վրայ (1183-4) արուած է ձածկագրութիւնը։

Տուեալ ձածկագրի մասին Հեղինակը կը գրէ. «Մածկագրութիւնը կարդացաւում է։ և օս Ալեքսանոս արեղայ ծառայ Ա[ստուծոյ] զրեցի ի թվ. ՌԶԱ (1632) յէի։ Մեր վերծանութիւնը տարբեր է վերջին մասին համար։ և օս Ալեքսանոս արեղայ ծառայ Ա.։ Ալեքսանոս Գրիչ (Տես Սիւն, 1979, էջ 262, թիւ 7)։

4. — էջ 97

Մածկագիր	Կ թ ծ ւ թ կ է փ խ տ մ թ
վերծանուած	ո թ պ է ս դ ո ւ գ տ ն ի ս
Տարբանակութեան մէջ կա և սիւնակէտագիր	ձածկագիր, որը դժուարացանք վերծանել։ Մեր վերծանութեամբ տաղին մասը կու տայ ։ Դու զթովմա յիշէ։

5. — էջ 97-98

Մածկագիր	ե դ տ լ դ լ տ
վերծանուած	զ Գ թ ի գ ո թ

«Կղբայրագրի շարունակութեան մէջ կա սիւնակէտագիր, որը վերծանւում է Կարբեցի»

Հար. Փոխ. ց ռ ռ ի ս ի ս ւ ն

Վերծանուած կ ա ր թ ե ց ի ի ն

Մեր վերծանութիւնը տուաւ, «Ներելով Թումային քահանայի» (Տես Սիսն, էջ 261-2, թիւ 4):

6. — էջ 165-166

Մածկագիր Ռ Ի Բ' Պ Ռ Ա Տ Ե

» Ա Մ Վ Ա Բ Ի Ա

Վերծանուած Ռարրի Մեսրովպիս:

Մեր վերծանութիւնը եղաւ քիչ մը տարրեր

Ռարրի Մեսրովպիս:

Մածկագիր Թ Է Ա Մ Ա Ա Ա Ի Թ

Վերծանուած Մ Ա Թ Է Ա Ա Մ Է Ա Ա

Մածկագիր Ը Դ Վ Լ Ս Բ Վ Ի Ը Ը

» Է Դ Վ Լ Ս Ի Վ Ի Ը Ը Վ Ե Վ Ե

» Զ Բ Ռ Ի Փ Ռ Վ Ի Փ Ի Բ Զ

Վերծանուած է. «Վ.Ի.ը — Վարդապետը — տիւրցւ. զրէլմը. զփառ. բառմա»

— բժովմաս վարդապետը տիւրցաւ զրէլու զփառ բառաւ:

Մեր վերծանութիւնը ստորև.

Մածկագիր Ը Դ Վ Խ Մ Ր Վ Ի Վ Գ Ր

Եղր. Ե Ա Ր Գ Գ Ր Ա Ա Ե

Փոխ. Ա Վ Մ Ո Ո Ո Ո Ա Վ

Խառն. Ա Վ Ե Ա Մ Ր Ո Ո Ր Ա Վ

Վերծ. Պ Ե Մ Ր Ո Ս Վ Ի Վ Ե Վ Ո

Մածկագիր Է Գ Ա Լ Գ Վ Վ Ի Վ Ե

Եղր. Պ Ր Ա Ի Բ Ր Գ Գ Ր Ի Ա Ր Վ

Փոխ. Լ Մ Ա Ս Ո Ո Ո Ա Մ Լ

Խառն. Ւ Մ Ա Ս Ր Ո Ո Ր Ա Վ Ա Մ Լ

Վերծ. Մարկոս Վ Ի Վ Ե Վ Ո Վ Ա Վ

Մածկ. Պ Ր Ա Ի Փ Ա Վ Վ Ի Վ Ե Վ

Փոխ. Ո Մ Ա Ս Բ Վ Վ Ա Վ Ա Մ Ո

Եղր. Ա Վ է Է Ա Վ Վ Ա Վ Ա Վ Ա

Խառն. Ո Ժ Ա Վ է Ա Վ Վ Ա Վ Ա Վ Ա

Վերծ. Մովսէս Վ Ի Վ Ե Վ Ո Վ Ա Վ Ա

Հայերէն ձեռագիրներու մէջ գործածուած ծածկագրերու լուծումը ինքնին հետաքրքրական է, և յաճախ ի յայտ կը բերէ գաղտնագրուած անունը զրչին կամ ստացողին, որ այդ միջացին գիմած է կեղծարարի մը խարդախութեան զոհ չերթաւ համար:

Ն. Ա.Բ. ՄՈՎԱԿԱՆ

## ԽՈՐԵՆԱՑՈՒ

### ԵՐԿՈՒ ՀԱՏՈՒԱԾԻ ՄԱՍԻՆ

Երեսնեան պատմական թերքը՝ ը 1986 թ. իր թ. 33-ում՝ հրատարակեց «գրականագէտ և արձակագիր» Բագրատ Ռւլուրաբեանի մի յօդուածը՝ «Մովսես Խորենացու 'Հայոց պատմութեան'» աշխարհագույքի հետ յարակից հարցերու Այս թարգմանութեան հեղինակն է վաստակաւոր բանասէր, բնագրագէտ, բառարանագիր ու թարգմանիչ Ստեփանոս Մալխասեանցը։ Նո 1940 թ. լոյս ընծայեց Պատմահօր երկի քննական բնագրի (Թրիլիսի, 1913) արեւելահայերէնը։ Բագրատ Ռւլուրաբեանի կործիքավ գրանում կան թերիներ ու սխալներ։ Այսպէս, ըստ նրա, սխալ են թարգմանուել երկրորդ գրքի կդ գլխի վերնագիրը և նոյն գլխի երգեր ձեռամբ բառերը։ «Գրական թերքը»-ը նոյն 1986 թ. իր թիւ 50-ում (12 գեկտեմբեր) հրապարակել է «գրականագէտ» Գէորգ Արգարեանի ընդդիմախօսութիւնը և Բ. Ռւլուրաբեանի պատմախօսութիւնը։ Ստորև արտայայտելու հմ անկողմանակալ կործիքու Մէջքիրումներն այս թ. 50-ից են։

Ահա քննարկելի խորագիրը և երգեր ձեռամբ բառերն իրենց հատուածում։

ա) Վերնագիր. «Յազագո Տրդատայ Բագրատանոյ և անուտանց ազգի նորա առաջնոց» (գիրք երկրորդ, գլ. կդ, էջ 194 տ. 14), Գլուխների ցանկում ընդդուած բառը առաջնոյ է (98. 5), և երեք ձեռագիր ունեն առաջնոց, մէկն էլ՝ յառաջնոց։ Առաջնոյ եղակին գրիպտէ և անշառչա, որ յիշատակուած չէ հրատարակութեան վերջում դրսւած դրիպտէների ցանկում։ Խակ բնագրի առաջնոց-ի փախորէն երեք ձեռագիր ունեն առաջնոյ եղակին, որ անշարիր է, և երկուո՞ր յառաջնոց։

բ) Հատուած կդ գլխից (195. 9-14). «Եւ եղեւ յաւուր միում կոչիլ զնա (ըզ-Տրդատ Բագրատանի). ՄՄ.» յընթրիս Բակրոյ նահագիրանց Սիւնեաց. և յուրա-

խանուալն գինւով, տեսնալ Տրդատայ զկին մի, զի յայժ գեղեցիկ էր և երգեր ձեռամբ, որում անուն էր Նազինիկ՝ տրիմցաւ և ասէ յԲակուր. «Տօ՛ւր ինձ զվարձաւկ զայս» և նու ասէ. «Ոչ տամ, զի հարճ իմ է»։ Խակ Տրդատայ բուռն հարեալ ի կինն՝ յինքն քարշեալ ի բազմականն, շամբշեալ վաւաչէր ըստ աւրինակի երիտասարդի անարգել տարգիտաւորի»։ Շարունակութիւնը բուռորին ծանօթ է. «Յիւր վանսն եկեալ (Տրդատայ), իսկոյն ի ձի եկեալ՝ հանդերձ հարճիւն ի Սպեր գնոց» (196. 1-2)։ Յայտնի է նաև, որ այս միշտգէպը ներշնչել է Դանիէլ Վարուժանին «Հարճը», և եղիշէ Զարենցը Խորենացու հետեւողութեամբ, (ինչպէս կործում են երկու յօդուածագիրները), գրել է իր մի քանի բանաստեղծութիւնների մէջ «զեզզեղեն ձեռամբը», և ձեռամբն նու երգում։ Բանաստեղծական մեկնարաւնութիւնները և դրանք էլ որպէս փաստարկում առնելը իմ տեսագալացից գուրու են։

Առանձին քննարկենք նշուած խորագիրը և երգեր ձեռամբ բառերը։

ա) «Յազագո Տրդատայ Բագրատունոյ եւ անուանց ազգի նորա առաջնոց»։

Ստեփան Մալխասեանցի թարգմանութիւն. «Տրդատ Բագրատանու մասին, և նրա ցելի հին անունները» (էջ 131)։

բ. Ռւլուրաբեանի թարգմանութիւն. «Տրդատ Բագրատանու և նրա սահմի նախնեաց անունների մասին»։

գ. Արգարեանի թարգմանութիւն. «Տրդատ Բագրատանու և նրա վելի հին անունների մասին»։

ինչպէս տեսնում ենք, խոնդիրն այն մասին է, թէ բնագրի առաջնոց-ը անուանցի որոշիչն է, թէ՞ զոյականարար է գործածուել և նախնիք իմաստով։ Ըստ Ստ. Մալխասեանցի և Գ. Արգարեանի՝ առաջին հնմադրութիւնն է ճշտը, իսկ ըստ Բ. Ռւլուրաբեանի՝ երկրորդը։

Նախ՝ մի խօսք վերագրի լալազս նախադրութեան թարգմանութեան մաս սին:

Բ. Աւլուբարեանը, ըստ իս, սկզբից ևեթ ճիշտ է վարուել դրա խնդիրը համարելով նաև անուան սեռականը, որով չ... անունների մասին»։ Նրա ճիշտ լուելեայն համաձայնել է Գ. Արգարեանն ընդգէմ Ստ. Մալխասեանցի, որ անուանը սեռականը թարգմանել է «անունները», կարծես առ ես չլինէր լալազս նախադրութեան խնդիրը, ինչպէս Տեղատայ Բակրասունդոյ սեռականը։

Բուն խնդիրը առաջնոց բառի թարգմանութիւնն է։

Բառ Գ. Արգարեանի՝ Բ. Աւլուբարեանն այդպէս է թարգմանել, «չնկատելով, որ Խորենացին նախնեաց բառը չունի», անշուշտ այդ տողում։ Որին Բ. Աւլուբարեանը այսպէս է պատասխանել. «Խորենացին յիշեալ վերնագրում ունի չնախնեաց» բառը որ առաջնոցն է», քանի որ «Նոր բառգիրք հայկագեան լեզուի» (ԵՀԲ) բառարանում (և Ստ. Մալխասեանցի իսկ բառարանում) առաջինը՝ նշանակում է «նախնիք, հուք և հարք», և Նշն.-ում «իրեն օրինակ էլ յիշում է Խորենացու խօսքը». «Զանիմաստամբէր բարս առաջնոցն մերոց», Բառարանների տեղեկութիւնները ծանօթ էին, ինարկէ, Գ. Արգարեանին, որ իր ընդդիմախօսութեան մէջ կանգ է առնում նաև այդ գլխում Խորենացու բառն նպատակի վրայ, որին կ'անդրագառնամ։

ԵՀԲ.-ում Խորենացուց բերուած վկայութիւնը քննական բնագրում (և Վենետիկեան հրատարակութիւնները մէջ, վերջինը 1955 թ.) այսպէս է. «Յազագս անիմաստամբէր բարուց առաջնոցն մերոց բարաւոց եւ իշխանաց» (1. 11-12 և 9. 14), «որի առաջնոցն բառը գարձեալ իրեն որոշիչ է թարգմանուել Ստ. Մալխասեանցի կողմից. «Մեր առաջին թարգառների և իշխանների անիմաստամբէր բարքի մասին» (էջ 1, առաջին գրքի Գ. Գլխի վերնագիր, և էջ 5). Արդ, Բ. Աւլուբարեանը կ'առարկի «արդեօք, թէ թարգմանիչն այստեղ էլ է սխալուել, և թէ առաջնոցն նշանակում է «նախնեաց», մանաւանդ երբ նոյն Գ. Գլուխին սկսում

է հետեւեալ բառերով՝ «Կամմիմ զանիմաստամբէր բարս առաջնոցն մերոց նախնեացն ոչ առանց յիշատակի բամբասանաց թողուլ» (9. 15-16), ուր առաջնոցն բառաձեկի սրաշիչային պաշտօնն իր նախնեաց սրոշեալի առկայութեան պատճառով միանգամայն ու է՛լ աւելի բացայալու է յնդրական բառերը Ստ. Մալխասեանցի կողմից թարգմանուել են «մեր նին նախնիքների» (էջ 5), Խորենացին իր այս խօսքն է ակնարկել էջ 66. 2-4-ում զրիլով. «օրպէս վերագոյն ուրեմն յառաջին ճոռան ամբաստանեցաք զառաջնոցն մերոցն նախնեացն անիմաստամբէր բարուց և ախորժութեակաց՝ այս հանդիպի և տատանաւր», և դորձեալ և մեր նին նախնիքների» (էջ 42):

Նոյնպէս կատակածելի է Խորենացուց ԵՀԲ.-ում բերուած և Բ. Աւլուբարեանի կողմից չյիշատակուած վկայութիւնը. «Հանդիս է մեր՝ ոչ զպտամութեանն ողջաբանութիւն զրիլ, այլ յանու յացունել և զպացինսն մեր և զբուն հին նախնիս» (32. 6-8), որ մէջ զրիլուել է ցուցանիւշ-ից սկսած. Ստ. Մալխասեանցը թարգմանել է՝ «... ցոյց տալ մեր առաջին և բուն հին նախնիքներին» (էջ 20-21), որով բնագրի զառաջինսն հայցականը լինում է նախնիս ուղղից խնդրի նախստառ սրոշիչը, որն ստացել է սրոշեալ հայցականի զ-նախդիրը, -ն յօդը և լրիւ հոլովով ու թուով, համաձայնել է սրոշեալին, ինչպէս յառաջինսն սրոշեալ հետեւեալ նախստառութեան մէջ (միշտ Խորենացուց). «Այլ ծանի՞ր զատկութիւն մեր առ այսպիսի բան, զի ոչ յառաջինսն մեր աստցեալ զիրս, և ոչ ի վերջինը բանս արժանաւուսրեցուք շարել, այլ զատ և որիշ» (90. 17-19), «... մեր առաջին զրիլում մեր առ այսպիսի բան, զի ոչ յառաջինսն մեր աստցեալ զիրս, որոնք կարող են մասնակի սրոշիչ սրոշեալի համաձայնութիւն և, յատկապէս, անջատում նոյն սրոշեալի այլ սրոշիչներով, որոնք կարող են մասնակի սրոշիչ սրոշեալի ձևով։ Այստեղ յատկապէս նկատի ունեմ որպէս սրոշիչ առնուած զառաջնոցն, զառաջինսն և յառաջինսն. Ստ. Մալխասեանցը թարգմա-

նութեան էջ 60-ում գրել է, նկատած լինելով որոշիչի մասին առածու. «Նորինացին. ՄՄ.» յաւաբան հեղինակ է [ . . . ] Առանձնապէս նաև սիրում է քերտականորէն իրար հետ կատ ունեցող բառերը, ինչպէս որուիչ եւ որուեալ, յատկացուցիչ և յատկացեալ, բայ և մակրայ — իրարից բաժանել միջանկար բառերով»:

Առաջին բառի և նախնիք կամ պարզապէս առաջինները, նախորդները իմաստով կիրառութիւնը բացառուած չէ կորինացու «Պատմութիւն» մէջ. Սակայն նկատելի է, որ այս նշանակութեամբ սովորութիւնը — ն յօդն է առնում. «Ամենեցուն մեզ յայտնի է թագաւորացն մերոց և այլոց առաջնոցն առ ի յիմաստն տրիմարութիւն» (10. 13-14), « . . . եւ միւս նոխինիների» (Մտ. Մալխատեանց, էջ 6). «Հրամայէ զբազում մատեանս և զգբոյցս առաջնոցն [ . . . ] այրել» (48. 5-6), « . . . նախնեաց մասին զրոյցներ» (էջ 32). «Գրեաց զգործս Շապիոյ և Յուլիանու Բնդ նմին թարգմանեաց և զառաջնոցն պատմութիւնս, մատեան մի . . . » (206. 8-9), «Գրեց Շոպուհի և Յուլիանոսի գործերի պատմութիւնը: Սրա հետ միասին նաև թարգմանեց նին (բագաւորների) պատմութիւնը պարունակող մի մատեան» (էջ 139): Գոյականաբար գործածուած առաջինք-ի յօդառութիւնը նկատելի է նաև դաստկան բնագրերում. «Լուարուք, զի առացաւ առաջնոցն» (Մոթ Ե 21, 33), «Մարգարէ ոմն/ոք յառաջնոցն յարեաւ» (Դկ Թ 8, 19): Նըթ-ում վկայուկուած են նաեւ զառաջնոցն քաջութիւնս» (2 Մկ Բ 19) և ոչ դաստկան առաջինքն մեր» (Յհ. իմ., Աննաբանուրիւն):

Ի հակագրութիւն կորենացուց և դաստկան բնագրերից առաջինքն անախնիք, առաջինները իմաստի համար բերուած վկայութիւնների՝ կորենացու «Յաղագս Տրդատայ Բաղրատունոյ և անուանց ազգի նորա առաջնոց» վերտառութեան մէջ Բ. Ուլուրաբեանի կողմից գոյական համարուած առաջնոցը չունի — ն յօդը և դրանով իսկ կասկածելի պիտի համարուի որպէս որոշիչ: Կորենացու երկու և այլուր գոյականաբար գործածուած առաջինք-ը — ը յօդ ունի, և եթէ չունի որոշիչ:

որպէս որոշիչ գործածուել է թէ' — ն յօդ և թէ' առանց յօդի:

Համարէ է Մտ. Մալխատեանցին և Գ. Արգարեանին. Քննարկուուզ վերնագրում առաջնոցը նախորդ անուանեանք յօդիչն է՝ « . . . նախիլին անունների մասին»: Քննարկանութիւնն է թելագրում այս եղբակացութիւնը: Կայ նաև կի գլխի վերջաւորութեան իմաստային կողմը:

Գ. Արգարեանը իբաւամբ գրել է. «Պատմանօր նպատակն է եղել (այդ կի գլխում. ՄՄ.) ոչ թէ թուարկել նախնիներին, այլ սոսւզարանել նրանց հին անունները, որոնք սկզբում եղել են Բագադիան և այլն: Ասուածը վերտարերում է 196. 4-10-ին: Նկատելի է նաև, որ կորենացին զրել է՝ «ի թողուլ ազգին Բագրատուննեաց զաւրէնս նարցն» (196. 4-5), և ոչ թէ առաջնոցն էնախնիներին: Ուշադրութեան արժանի է նաև նրա առաջնոցն մերոց նախնեացն արտայատութիւնը (9. 15, 66. 2-3), կամ պարզապէս «նախնեացն մերոց» (66. 7): Ի դեպ, «զաւրէնս նարցն» բառերով կորենացին նկատի ունի Բագրատունների երրայտկան ծագումը. նրանք նախորդէն երրայտկան անուններ ունին, որոնք նրանց «նին» առաջին, անուններն էին, «յաղագս . . . անուանց . . . առաջնոց» կի գլխի վերնագրում:

բ) «Երգեր ձեռամբ» եւ «Վարձակ»

Մտ. Մալխատեանցը կորենացու երգեր ձեռամբ-ը թարգմանել է «նուազում եւ ձեռներով», իսկ վարձակ բառը՝ «վարձակ» (էջ 181), որին ծանօթագրութիւն է կցել (ծան. 191):

Բ. Ուլուրաբեանը, որ «հիմնականն է համարել երգեր ձեռամբ-ի թարգմանութիւնը, մերգելով» Մտ. Մալխատեանցի թարգմանութիւնը՝ զրել է հետեւելը. «Ես առաւմ եմ՝ սա սխալ թարգմանութիւն է, քանի որ խօսքը վերաբերում է վարձակ նազինիկի պարին, որը Բերթազանօր երկում ընկալուել է բանաօտեղծական երանգով. վարձակն այնպէս էր պարում, կաւծես երգում եւ ձեռներով»:

Գ. Արգարեանը համարմիտ է Մտ. Մալխատեանցի թարգմանութեանը և հայե-

րէն Աստուածաշնչի մի հատուածով ջառաւմ է հիմնաւորել այդ, բայց և երգեր ձեռամբ-ի այլ իմաստային նրբերանգ էլ է Նկառում: Խօկ իմ կարծիքը դրաբարի բառարանների և Ս. Գրքի (այսուհետեւ ՍԴ) հայերէն թարգմանութեան նոյն արտայայտութեան իմաստի և միւս թարգմանութիւնների հիմն վրայ այն է, որ կորենացին երգեր ձեռամբ-ը գործածել է Սա: Մալխասեանցի ընկալում նշանակութեամբ: Սակայն այս բանագէճը ուսանելի է նաև որևէ բանասիրական աշխատանքի և ոկղղնաղբիւրներից օգտուելու ձիչա հղանակի տեսակէտից: Տարրական կ նուն այն է, որ ստուգապէս նշուին դրանք իրենց գրքերով, գլուխներով, էջերով կամ տնահամարներով և ձմարիտ բառային ամբողջութեամբ: Այս առումով մեղանչել է յատկապէս Գ. Արգարեանը, որին «Գրական բերք-ը որակել է գրականագէտու և ոչ բանասէր, սակայն նոյն ճշգրտութիւնը պահոննչում է նաև գրականագիտակառակառութեան մէջ:

Համ Գ. Արգարեանի, երգեր (վրիպակ փոխանակ երգեր) ձեռամբ-ը «բառացի նշանակում է՝ երգում էր ձեռքով»: Նրա կարծիքով «Այսն արտայայտութեան ուսումնականիրութիւնը գիտական կարեւորութիւն ունի», և այն և ձիչա մեկնաբառներ համար ու նաև որոնել է դրա և հնագործան իմաստը, կարծես գորաբարի բառարանները արձանագրութ չէինչին երգել բայի միւս իմաստը՝ «հարկանել ըզքնար, նուագել սաղմոսարանաւ» (ՆՀԲ), սաղմոսարան՝ քնար զորնելու (Առձեռն բառարան), նոյնպէս և իմ: Զախշախտեանի գրաբար-հայերէն՝ իտուկերէն բառարանում բնագրային վկայութիւններով, ըստ որում և երգել ձեռամբ (ձեռաւը) արտայայտութիւնը «թագաւորութեանց» առաջին գրքից, բայց առանց գլխահամարի և տնահամարի:

Գ. Արգարեանը երգեր ձեռամբ-ի «հնագործան իմաստը» վնասել է կորենացուն ժամանակակից հայերէն ժամանագրութեան մէջ և յայտնաբերէլ է ... երրայերէնում: Համբերութեամբ լսենք նրան: «Կորենացին ժամանակակից էր Աստուածաշնչի հայերէն թարգմանութեանը և, հարաւոր է, որ ինքն ել բարգմանել է

«Թիրք բազաւորութեանց» կոչուող մասը, որում Գաւիր բազաւորի մասին կարգում ենք: «Գաւիր երգեր ձեռամբ իւրով ու Աւրիշ ոչ մի անգ բացի «Թագաւորութեանց գրքից» և կորենացուց, չի հանդիպում «Իրգեր ձեռամբը»: Աստուածաշնչի հայերէն թարգմանութեան համար հիմք ծառայած յունարէն տեքստում նոյնպէս այդ արտայայտութիւնը նոյն իմաստն ունի, համեւաբար յունարէնը նոյնպէս չի կորող օգնել կորենացուն հասկանալու գործում: Այդ օգնութիւնը մենք գտնում ենք «Թագաւորութեանց գրքի» երայական բնագրում, որում ասուած է: «Գաւիրը կիրառ եր նաւազում»: Այսպիսով պարզում է, որ «ձեռքով երգելը» ժամանակին նշանակել է ձեռներով նուագել որիէ լորային գործիք: Այսպիսի բացարձութեամբ միաժամանակ յայտնի է դանում, թէ ինչու հին հայերէնում երածշական գործիքները կոչուել են նույ: «Երգեցողական գործարաններ» (վկայութիւն ՆՀԲ-ից: ՄՄ): Հասկանալի է գառնում նաև «փանգեսնահարական երգ» արտայայտութիւնը (ՆՀԲ), և՝ այլ յայտնաբերումներ գրաբարի բառարանների համարքբարեկան ոշխարհում, ինչպէս և երգելով ոժանց փանգումը» (կորենացի), «երգել կիթառով կամ քնարով» (Կիրեղ Աղեքասնդրացի, բայց զերմաններէն մի հանրագիտարանում): Կարծեմ, շատ շատերը լսուծ կը լինեն «Կոլամբոսի հաւկիթը» վերնագրուող և անեկդոտը: Մէջբերման բոլոր ընդգծումներն իմն են:

Զյոյտանելով ՍԳ-ի հայերէն, յաւնարէն կամ երրայերէն բնագրերի լրիւ աղբիւրները, Գ. Արգարեանը թիւրիմացութեան մէջ է զցել Բ. Ալլուբաբեանին, որը, թէել կարգացած մորդ, ինքնին չի յայտնաբերէլ երգեր ձեռամբ-ը ՍԳ-ի որևէ թարգմանութեան մէջ: Նրան պիտի օգնէին երուսաղէմի հայերէն Համբարքարացը, բայց սա չունի այդ արտայայտութիւնը երգել բառայօդուածում: Նրան պիտի օժանդակէր ՆՀԲ-ն իր երգել բառայօդուածով, բայց սա հինգ վկայութիւնից յետոյ ժամանացուց է արել «արք: ա. մն. ևն», ուր նա մի բան յայտնաբերել է, բայց ոչ Գ. Արգարեանի ժամապահածը:

Գ. Արգարեանից իմ բերած առղերի մի քանի մտքերի վերաբերեալ ասելիք ունեմ բաւն խնդրին անցնելուց առաջ:

Ա) Խուենացին իբր «Թագաւորութեանց գրի» բարգմանիչ

Բ. Աւլուբարեանն էլ զրել է այսպիսի ժի բան. «Նո Պ. Արգարեանը. ՄՄ.» զիտի, որ Տերթաղահայրը մէկն է եղել Աստուածաշնչի հայերէն թարգմանութիւնը վերջնական տեսքի բերազներից». ու ամբողջութեամբ մէջ է բերել այն առղերը, որ կարգացինք վերեւում և նաև պարզ չէ. նո համարմի՞ս է Պ. Արգարեանին՝ Խորենացու այս թարգմանչութեան հարցում, Այս կամ ոչ, իմ և հաւանաբար շատերի կարծիքով դա միանլամայն անհիմ ենթադրութիւն է, թէ կուզ միայն այն հիմնական պատճառով, որ Խորենացին յօւնաբան հեղինակ է (վերեւում կարգացինք Ստ. Մալխոսեանցի կարծիքը), իսկ օթագաւորութեանց չորս զրքերը դասկան զրաբարով են: Գիտեմ, որ Երեւանում ոմանք վատ օրինակ դառնալով՝ վարով Առաքելեանի գլխաւորութեամբ դասական են համարում ամբողջ հինգերորդ գարի զրաբարը, բայց ու հաւաքուն է և խանգարում է դրաբարի ճիշտ ուսումնասիրութեանը: Ստ. Մալխոսեանցի կողմից Խորենացու երկի թարգմանութեան ներածութեան մէջ (էջ 9-13) կարելի է կարգալ Խորենացու կինսագրութիւնը, ուր նման սխալ միտք կամ ենթադրութիւն արտայայտուած չէ:

Բ) Խուենացին «Թագաւորութեանց» ո՞ր գրի բարգմանին է (իբր)

Յունաբէն Խօրանասնից և ըստ այս հին, այդ թուում և հայերէն թարգմանութիւնների մէջ «Թագաւորութեանց» չորս գիրք կայ, որոնցից Ա-ն ու Բ-ն երրայկան և սորտգայն եւրապական թարգմանութիւններում համարւում են և Սամուել Ա» և «Սամուել Բ», իսկ Գ-ու Դ-ն «Թագաւորութեանց» Ա և Բ գիրք: Արդ, Խօրենացին բոլորի, թէ ո՞ր զրքի «Թարգմանիչն» է ըստ Պ. Արգարեանի, կամ էլ՝ «վերջնական տեսքի բերող» ըստ Բ. Աւլուբարեանի: Ըստ իս' ոչ մին և ոչ միւսը,

Գ) Պ. Արգարեանի հետախուզութեան հետեւով

Քանի որ Պ. Արգարեանը թաքցրել է հիմնական խնդրի՝ «Դաւիթ երգե ձեռամբ իւրով» և երրայերէն «Դաւիթը կիրառ եր նուազում» մտքի սկզբնաղբիւրը, փորձեցի դա յայտնաբերել:

Նախ՝ ըստ իս յանդգնութիւն է յայտաբարել, թէ ՍԴ-ի անյայտ տեղից և Խորենացուց բացի այդ արտայայտութիւնը տյլուր չէի հանդիպում»: չէ՞ որ գեւես չունենք լիակատար և ամբողջական համարտաբառներ:

Ասեմ նաև, որ կիրառ-ը ՆՀԲ-ի վկայութեամբ գործածուել է միայն «Յայսմուռք ու ուժ»: Դասական զրաբարում և ՍԴ-ում կան տալի, բնար, զնար:

Ինքնուրոյն կամ ՆՀԲ-ից իմանալով, որ հայերէն ՍԴ-ում, յատկապէս ՆՀԲ-ի նշուծ գրքերում կոմ զրանցից մէկում կայ և Դաւիթ երգէր ձեռամբ իւրով», Պ. Արգարեանը նոյն տեղը գտնելով երրայկան բնտգրում՝ տեղեկացի է, թէ սրանում համազօրն է «Դաւիթը կիրառ էր նուազում»: Ինչո՞ւ այս արբերութիւնը: Է՞ն, ի՞նչ անենք. հայերէն ՍԴ-ում դա միակը չէ:

Քանի որ հայերէն Համարաբառը թերի և խիստ արատաւոր է, ուստի միւս թարգմանութիւնների համարաբառունների անուագիլ շահագող բառերի բառայօդուացներում (որովհետեւ երգել ձեռամբ-ը այդ է նշանակում ըստ մեր բառարունների) հնարաւոր երեք հատուած գտոյն հայ. ՍԴ-ում:

1. «Առնոյց Դաւիթի զինան եւ նուազեք ձեզկե ձեռամբ իւրով» (1 Թգ ԺԶ 23).

2. «Դաւիթ երգե ձեռամբ իւրով ու պէս եւ հանապան» (1 Թգ ԺԸ 10).

3. «Դաւիթ երգե ձեռամբ իւրով» (1 Թգ ԺԸ 9):

ՍԴ-ի այլ տեղերում «նուագիլ» նշանակող օտար բառերի գիմաց՝ հայերէնն ունի յատկապէս սաղմոս ասել» (մասաւանդ Սաղմոսներում):

Զնորքի տակ ունեցայ նաև յօւնաբէն, լատիններէն, ուսւերէն, ֆրանսներէն, անգլիէն և արեւմտահայերէն թարգմանութիւններ, մանաւանդ երրայական ընագիրը և սրա ֆրանսներէն հանդիպակաց թարգմանութիւնը՝ LA BIBLE, édition bilingue. Texte hébreuque d'après la vers-

ion massorétique. Traduction française sous la direction du Grand-Rabbin Zadoc Kahn, *Փարփակ*, 1983.

Գ. Արդարեանի յայտնաբերած վկայութիւնը նշառած էրեքից մէկը պիտի լինի:

*Տեսնենք: Բայց նախ ՍԴ-ից մէջքերումներով ասեմ, թէ ինչո՞ւ էր Դաւիթը և ե՛ր քնար նուազում, ո՞ւմ համար: Նա այն ժամանակ թագաւո՞ր էր, քանի որ Գ. Արդարեանը գրել է. «Դաւիթ բազաւորի մասին կարգում ենք. «Դաւիթ երգել ձեռամբ իւրով»:*

1. «Եւ Հպի Տեսան վերացաւ ի Սաւալոյ (արքոյէ. ՄՄ.), և խեղջէր զնայս չար ի Տեսանէն: Նրա ծառաները խորհուրդ են տալիս բերել ատլ և այրմի, որ գիտիցի երգել բնարաւ (երր. ազարպիտ քնարեանար) կամ «քնարի վարպետնուագող»), և եղիցի ի հասանել ի վերայ քո այսոյն չարի, որ յԱստուծոյ, երգիսկ զնարաւուն (երր. աքնար նուազին), և գեր լիցի քեզ և հանգուսց զքեղ (1 ԹԳ ԺԶ 14, 16). Սաւալոյը կարգադրում է. «Տեսէք ինձ այրմի, որ բարւոք երգիցէ (երր. «վարպետնուագող») և ածէք առ իս» (1 ԹԳ ԺԶ 17): Ինչպէս տեսնում ենք, հայերէն երգիլ բնարաւ (ii) կամ պարզապէս երգել բառերն այսուեղ համազօր են և քնար նուազելու և նուազել Հասկացութիւններին, ըստ երրայերէն բնագրի և մեր նշան միւս թարգմանութիւնների. Վերջապէս պալատ են բերում երիտասարդ Դաւթին, որն այն ժամանակ հօսալ է եղել Բնեթզեհնեմում, և 1 ԹԳ ԺԶ 24-ում (վերջին անահամարում) ասուած է հայերէն. «... առնոյր Դաւիթ զքնարն և նուազէր ձեռամբ իւրով! ...», երր. «... Դաւիթը վերցնում էր իր քնարը, նուազում մասներով: Զգիտես ինչո՞ւ, Բ. Ուլուրարեանին թուացել է, թէ Գ. Արդարեանի փաստ-վկայութիւնը հենց այս անհամարն է, և քանի որ հայ. թարգմանութեան կամ երրայերէն բնագրում չկայ «Դաւիթ երգել ձեռամբ իւրով» կամ «Դաւիթը կիրառ եր նուազում», ուստի մէջքերելով նրա հետազտական ուղին նկարագրող նրա իսկ խօսքերը (տե՛ս վերեւում իմ կողմից), նա նենդութեան հոտ առնելով՝ հեգնել է.

«Տեսնո՞ւմ էք՝ աղբիւրներն ինչպէ՞ս իրար լրացնում են, որպէսզի վերջում տպացուցուի, որ երգելը նշանակում է նուազել: Բայց . . . հայերէն Աստուծածանչի մակաւորութեանց» առաջին դրքի ԺԶ գլուխ վերջում (ան. 23. ՄՄ.) գրում է ոչ թէ «Դաւիթի երգէր ձեռամբ իւրով», ինչպէս Արդարեանն է «Կարդացել», այլ «առնոյր Դաւիթ զքնարն և նուազէր ձեռամբ իւրով»: Այս թիւրիմացութիւնը հետեւանք է Գ. Արդարեանի անյստակութեան, կամ ծածկամառութեան, որը կարող է առաջացնել խուլերի զրոյցի նմանուղ բանասիրական կամ գրականագիտական վէճեր, ինչպէս այստեղ: Գ. Արդարեանը կարող է պաշտպանուել, թէ ինքը ա՛յդ աղբիւրը չէ, որ նկատի է ունեցել և, հետեւարար, քնարիրը չի խեղաթիւրել իր նպատակների համար: Սակայն Բ. Ուլուրարեանը հեգնանքով թէ համազուած այսպէս է եզրակացնել, որ հուանարար իր ընդգիւմիսոսին է վերագրել. «Ուրեմն, այսպէ՞ս. Դաւիթը պարող չի եղել, այլ նուազել ու երգել է, նուազարանն էլ քնարն է եղել»: Բատիս, հօտազ Դաւիթը չի երգել, այլ միայն քնար է նուազել Սաւալոյ արքայի տառապանքի պահերին: Ոչ էլ պարել է, Բայց ո՞րն է Գ. Արդարեանի իսկական աղբիւրը: Ի դեպ, ապա «Դաւիթ զնացեալ զարձաւի Սաւալոյը արածել զոշիսոր հաւր իւրոյ ի Բնեթզեհնեմ» (1 ԹԳ ԺԷ 15). նա դիսեւ թագաւոր չէր:

2. Երբ երիտասարդ Դաւիթը մենամարտում յազմահարում է հսկայ Գոզիմովին, Սաւալոյ արքան նրան վերջնականապէս հրաւիրում է պարտ: «Եւ եղել ի վաղիւ անդր և հարաւ այս չար յԱստուծոյ ի վերայ Սաւալոյ, և մարդարէանայր ի մէջ առն իւրոյ, և Դաւիթ երգել ձեռամբ իւրով, որպէս եւ հանպազէ» (1 ԹԳ ԺԷ 10): Անկասկած այս ընդգծուած տողը պիտի լինի Գ. Արդարեանի աղբիւրը, քայց այստեղ Դաւիթը «թագաւոր» չէ (նա շատ յետոյ է դաշնում), և, մանաւանդ, երրայտան բնագիրը չունի «Դաւիթը կիրառ եր նուազում», այլ բառացի՝ «. . . Դաւիթը մատներով էր գործիքին, ինչպէս արել էր նախապէս առնելով՝ հեգնել է»:

գումար էր: Թէև զործիքի անունը արուածչէ, բայց սինչպէս նախապէս «-ը»=զբարար թարգմանութեան մէջ «որպէս և հանապազն» ցոյց է տալիս, որ Դուիթը նկատ էր նուագում, երբ բնագրի ֆրանս. թարգմանութեան մէջ՝ harpe, որ դասական գրաբարում թարգմանուել է նայ, սուիլ և սպասարան: Ֆրանս. cithare բառը կը լինէր կիրառ և փանդին, որ կայ Սդ-ի «Bible de Jérusalem» կոչուած ֆրանսերէն թարգմանութեան մէջ, բայց երբայսկան բնագրի իմ նշան ֆրանսերէն թարգմանութիւնն ունի harpe, ինչպէս 1 Ստմուէլ (կամ 1 թղ) ժ 5-ում: Կարեարն այն է, որ հայ. երգեր ձեռամբ-ն այդ հատուածում նշանակում է «(քնար կամ տուիլ կամ և կիթառ և) էր նուագում», լարային մի զործիք էր նուագում, և ոչ թէ և այնպէս էր պարում, կարծես երգում էր ձեռքերով», ինչպէս Բ. Աւլուրաբեոնն է ուզում բանաստեղծօրէն ընկալել Խորենացու երգեր ձեռամբ-ը, որ իմ կարծիքով էլ սխալ մեկնաբանութիւն է (իսկ թարգմանութիւն բոլորովին չէ): Գ. Աբբո-բենին համերձիւ և՛, բացի և կիթառ ո-ից. երգեր ձեռամբ-ը նշանակում է «նուագում էր ձեռքով» կամ պարզապէս և նուագում էր»: Եթէ 1 թղ Ժ 10-ն էր նրա բնագրային ազբերը, ապա դրան աւելացնելու է 1 թղ Ժ 9: «Դաւիթ երգեր ձեռամբ իւրովի օւ Հաս Յն. Զօհրապեանի հրատարակութեան՝ հայ. թարգմանութեան իմ նշան երեք տեղերում այլ ընթերցուածներ չկան: Այս երբարդ տեղում երբ բնագրի իմաստն է՝ «... Դաւիթը կառում (թթառացնում) էր լարերը», այսինքն՝ նուագում էր անունը չարուած լարային մի զործիք, որը, սակայն գիտենք, քնարն էր:

Գ. Արգարեանը եզրակացրել է: «Այս պիսով պարզում է, որ «ձեռնով երգել' ը ժամանակին նշանակել է ձեռներով նուագել որեւէ լարային զործիք»: Որով նա հասկացել է սաեւ, թէ ինչո՞ւ զրաբարում տուել է երգեցողական զւցաւաններ (թէև նշին-ում, որից առնուած է սա, երգեցողական-ը բացատրուել է և երաժշտական և ոչ միայն և լարային), փանդինամարակ և բարձրական երգ, երգել փանդին, երգել կամ բնարով: Երջանիկ

յայտնագործող: Նրա ուրախութեան վրայ սառը ջուր չենք ուզում ածել, այլ յանուն ճշմարտութեան յիշեցնել, որ այդ բոլորը նշուած է զրաբարի բառարաններում, ինչպէս և՝ երգել բայի 1. «Երգել» ու 2. «Նուագել» երկու իմաստները, և զուր չէ, որ հայ. Սդ-ում առուել է երգել՝ Տաւուլ(ի), Էնրաւ(ի), Քմբկամբ(ի), Ճնդղայիւ(ի), Մենգաւ(ի) և այլն: Գրաբարում երաժշտական զործիքների անունները և երաժշտական այլ արաւայայտութիւնները արժանի են զրաբարի իմացող երաժշտակատի սւսումնասիրութեան: Բացառուած չէր, որ լարային զործիքները անուագում միաժամանակ երգիչ լինէր կամ իրեն ինքն ընկերակցէր. փասերն առան ևն Խորենացու մօտ էլ:

Խորենացու երգեր ձեռամբ-ին վերադառնալով՝ պիտի տոհմ, որ այստեղ էլ ինչպէս 1 թղ Ժ 16-ում կամ Ժ 9-ում, այն նշանակում է եւ պիտի նշանակի և նուագում էր ձեռքով (բառացի) կամ և (լարային մի զործիք) էր նուագում: զործիքը կարող էր լինել հայկական վանդիք կամ լարային այլ զործիք, ինչպէս ջնար-ը, որից՝ ջնարան: Այս բառը գտնում ենք Խորենացու «Պամուրեան» երրորդ զրքի Ծերիսի վերջաւարութեանը՝ էջ 331-21: Այստեղ յիշատակուում է մեզ հետաքրքրող Տրդատ Բագրատունուանունը. «Խնճոյքի ժամանակ Խոսրով Գրդմանացին զինով հարբած ( . . . ) հետամուտ էր լինում մի կնոջ, որ վարժանեներով ջնար եր ածում: Շապուհը զայրանալով հրամայում է նրան բռնել ու դանիճում պահել, իսկ նս աջ ձեռքը որի գրած գրած: Տրդատ Բագրատունու նման, անցաւ գնաց իր տունը . . . » (Ստ. Մալխանինց, էջ 230). գրաբարը « . . . զնաց ջնարանար հաջաման կնոջ կրթէր» և « . . . պիտի զունակ Տրդատայ Բագրատունույ . . . . Ես նմանութիւն եմ տեսնում ոչ միայն երկու «Հերոսների», այլև տաւել՝ նոյնութիւն վարձակ Նազինիկի երգեր ձեռամբ-ի եւ ջնարանար հաջաման կնոջ զործողութիւնների միջև: Երկուսն էլ լարային զործիք էին նուագում, այստեղ բացայայտորէն ջնար, որը, հաւանաբար, գրաբակ Նազինիկի նուագում նոյն զործիքն էր, քանի որ հայոց և պարսկա-

կան առաջնին կամ գոնէ խնճոյքի սովորոյթները նոյն կամ նման էին:

Գ. Արդարեանն իր «Հայտարարեամբ» լուծուած պիտի համարէր երգեր ձեռամբ-ի անուագել» իմաստի հարցը: Բայց Զարենցի «զեղգեղեն ձեռամբ»-ն էլ լուսարաննելու միտումով, թէ. Ուլուրարեանի բառերով ասած՝ տարուել է և մասնաւծապատ դասողութիւններով» և կրկին առաջարկում է, թէ և Անհրաժեշտ է հանգամանօրէն քննել այն՝ (երգեր ձեռամբ-ը. ՄՄ.) պարզելու համար արտայայտութեան բան իմաստը», ասես՝ թերթի մէկ ու կէս սիւնուկում ջուր ծնծած լինէր: Հաւանարար բարի գիտաւորութեամբ զինուած՝ Զարենցի Մ. կմին, լատիներէն-ռուսերէն բառարան իրար խառնելով զրել է. և «Թագաւորութեանց զրքում» տակայ (առանց անելու տեղը. ՄՄ.) իմաստից տարբերուող այս զուգանես իմաստի [Հ] համաձայն՝ շարժուող ձեռքը երգին չափ հազարդող և նրա հետ շարժուող ձեռքն է: Եւ այս դէպքում [Հ] նոյնպէս խօսքը վերաբերում է երգին և ոչ՝ պարին (որի վրայ պնդում է թ. Ուլուրարեանը. ՄՄ.): Որ երգի իմաստով է գործածել նույն լուսացին՝ երեւում է միաժամանակ՝ «Հայոց պատմութեան» երարդ գրքի 19-րդ զիլից. «Անձնահաճ եղեալ՝ պարծելով հանապազ ի գինարբուս և յերգիս (զրիգակ փոխանակ յիւզ. ՄՄ.) վարձակաց՝ Գրաբար վարձակ նշանակում է ե՛ւ պարունի, ե՛ւ երգչունի Ասորինացին գործածել է, ինչպէս տեսնում ենք [Հ] երգչունի իմաստով»: Ես լոյս այն եմ տեսնում, որ Գ. Արդարեանը ՄԳ-ի երգեր ձեռամբ-ին և նուագել ամաստն է վերաբերում, իսկ Ասորինացու հատաւումը՝ «երգում էր ձեռքով»: ինչպէս վերջին գրածներից եղբակացրել է թ. Ուլուրարեանը ու զրել. և Բաւել ո՞ւր մնաց «նուագում էր ձեռներով», չէ՞ որ իմ զիտաղութիւնը սրտ մտաին է եղել: Այդ նրա նոգը չէ: Հիմա էլ պէտք է ապացուցի, որ երգեր ձեռամբ արտայայտութեան մէջ ոչ մի քանաստեղծական ընկալում էլ չկայ և այն պէտք է հասկանալ՝ «երգում էր ձեռներով»: Գ. Արդարեանը հնաւեղական չինելով սխալում է ըստ իս և ինձ յիշեցնում է սթուժած կարծուած խենթը և խորազով մի

#### «անեկդոտ»:

Երկու յօդուածագիրները տարածայն են նաև գրաբար վարձակ բառի իմաստի չուրջ: Ըստ գրաբարի բառարանների, վարձակ՝ «կին երգեցիկ՝ երաժիշտ, և կաքաւիչ ի խնջոյս և ի թատրոնս», կամ՝ «կին երգեցիկ կամ երաժիշտ կամ կաքաւիչ»: 2 թիվ մթ 35 «Լսիցեմ տակուին զձայն գուսանաց և վարձակաց», երբ, ընագորում՝ «երգչունիների»: Ըստ Համարաբարաբարի՝ ՄԳ-ում սա հայերէն միակ գործածութիւնն է: Ըստ ՆշՀ-ի, Ասկերանի գրաբար թարգմանութիւններում հանդիպում է վարձակ, որի գիմաց յունացագիրն ունի երբեմն պառանիկ կամ բոզու Որով Ստ. Մալխատեանցը այս բառը ծանօթագրել է այսպէս: «Վարձակ — թեթևաբարոյ կին, որ համարակութեան առաջ երգում էր, նուագում էր, միմոսութիւններ էր անումում երբեմն գործ է ածում նույն բոզ բառի նշանակութեամբ»: Բոլոր վարձակներին և թեթևաբարոյն համարելու ոչ մի հիմք չկայ:

Բ. Ուլուրարեանը բացայայտօրէն չի յայտնել իր կարծիքը վարձակ-ի նշանակութեան վերաբերեալ, այլ ընդդիմախօսունին քննագատեալով նրա ընտրուծ և երգչունիք իմաստի համար՝ գրել է: «Նոյնիսկ զրու համար Պատմահօր բառապաշտը նոր իմաստաւորում է ստունում»: Ուստի, նրա կարծիքով՝ Նոդինիկ վարձակը պարունի էր, ոչ երգիչ կամ նուագոզ, քանի որ իր յօդուածի սկզբում նո զրել է: «Խօսքը վերաբերում է վարձակ նազինիկի պարին»: Նկատել եմ տալիս, որ Ասորինացին ոչ մի բառով չի յայտնում նոդինիկի պարունիի կոմմանացինի կոմմ երգչունի լինելը, այլ միույն՝ «երգէր ձեռամբ»: որն ըստ իս նշանակում է և նուագում էր ու: Բացառուած չէ, որ նո զուցէ զիտէր նույն երգել ու պարի:

Բ. Ուլուրարեանն իր պատասխանի վերջում մաղթում է, որ վէճը զիտութեան մէջ և կիսունքում լինի «արդար ու անխարդախ»: Ես աւելացնում եմ՝ նաև առանց ծածկամտութեան կամ աղբիւրների գաղտնապահութեան:

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ  
Ժնեվի համալսարան

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

### ՊԵՏՐՈՍ ԳԵՏԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԳՐՈՒԱԾ ՇԱՐԱԿԱՆՆԵՐԸ

Մեր Շարակնոցին սկիզբը դրուած է Յօրինողք Շարականաց խորագրով ցանկին համաձայն, ողջանգութեանսն և ըզմարտիրոսացն, և ևս զրազումո ի ժանկանցն երգած է Պետրոս Գետագրաձն, թէ իրականութեան որքան համապատասխան է այս վերագրուածը Համօրէն Նոջեցելոց կանոնին վերտքերմամբ՝ կ'արժէ քննել քիչ մը մօտէն:

Մեր կողմէ կատարուած քննութիւնը ցոյց կուտայ որ յիշեալ կանոնին մասկազմազ 17 պատկերներ չեն պատկանիր Գետագրաձնին, այլ յետագոյն գրողներու:

Ակնարկուած 17 պատկերներէն երեքը կը դանուին թի, չորսը դկ, ութը ԴԶ և երկուքը Դկ ճայներուն մէջ. այսպէս.

ԲԿ

Ի գալըստեան Տեսուըն.

Գայ զօրութեանց թագաւորն.

Մարտինի որոտմամբ:

Գկ

Լեռուն վիմածին.

Յանըսկըզբնական.

Փառըք քեզ Աստըւած.

Ըսդ զըւարթունս երկնից:

ԴԶ

Բազմերումք վեհագունիցըն.

Անագին է օրըն.

Զահագին համբաւ.

Որ հայրական իշխանութեամբ.

Ժողովեալքս ի տաճար փառաց.

Մերձեցայ ես.

Անըսկիզբն Աստուած.

Մեծ և անեղ է:

Դկ

Որ ի Հօրէ առաքեցար.

Ես ասացի Տէր ողորմիա:

Մեր հաւաստումք հիմնաւորելու համար ստորև կուտանք թիւերն ու էջերը այս ձեռագիր Շարակնոցներուն, ուր յիշ-

եալ պատկերները կը գտնուին իրեւ յետագայ յաւելումներ, գրուած արտաքոյ՝ Գետագրաձի համարուած հնագոյն կանոններէն:

Կը դասաւորենք այբուբենական կարգով ի դիւրութիւն շարականներու ուսումնասիրութեամբ զրազող բանասէրներու:

1. — Ահագին է օրըն. — Տպ. Երուսաղէմ, 1936, էջ 899, ԴԶ, Մհացուցէ. — Զեռ. Ա. Յ. թիւ 1556 (էջ 260), 1654 (633), 1700 (586).

2. — Անըսկիզբն Աստուած. — Տպ. 907, ԴԶ, Տէր յերկնից. — Զեռ. 1556 (էջ 262), 1654 (635), 1700 (587), 1987 (466), 3051 (590).

3. — Բազմերումք վեհագունիցըն. — Տպ. 898, ԴԶ, Մհած. — Զեռ. 1335 (էջ 661), 1556 (262), 1654 (635), 1700 (589).

4. — Գայ զօրութեանց թագաւորն. — Տպ. 881, Բկ, Տէր յերկնից. — Զեռ. 1654 (էջ 630), 1700 (593).

5. — Ես ասացի Տէր ողորմիա. — Տպ. 916, Դկ, Տէր. — Զեռ. 1556 (էջ 269), 1648 (725), 1654 (639), 1700 (592).

6. — Զահագին համբաւ. — Տպ. 900, ԴԶ, Աղորմիա. — Զեռ. 1556 (էջ 260), 1654 (633), 1700 (585), 3767 (թիւ 277):

7. — Ըսդ զըւարթունս երկնից. — Տպ. 896, Դկ, Տէր. — Զեռ. 1654 (էջ 631), 1700 (566).

8. — Ժողովեալքս ի տաճար փառաց. — Տպ. 906, ԴԶ, Տէր. — Զեռ. 1556 (էջ 259), 1654 (632), 1700 (585).

9. — Ի գալըստեան Տեսուըն. — Տպ. 881, Բկ, Տէր. — Զեռ. 1654 (էջ 629), 1684 (782), 1700 (593).

10. — Լեռուն վիմածին. — Տպ. 891, Բկ, Մհած. — Զեռ. 1335 (էջ 661), 1654 (631), 1700 (566).

11. — Մհած և անեղ է. — Տպ. 909, ԴԶ, Տէր. — Զեռ. 1556 (էջ 263), 1583 (364), 1654 (636), 1700 (591).

## ՀՅՅ ՆԿԵՐՈՂՆԵՐ

ՍԱՄՈՒԷԼ ՆԱՊԱՇ

(1415 ? - 1475 ?)

Պատկերահան վարպետ Սամուէլ որդին էր Տիրացու քահանայի: Ծնած է ժե. Դարու առաջին քառորդին ենթադրաբար: Աշակերտած է Յովհաննէս քահանայի: Եղած է ուսուցիչ Երզնկացի Նաղաշ Յովհաննէս քահանայի: Ընդհանրապէս ապրած եւ աշխատած է Երզնկացի շրջանին մէջ: Իր գրքական եւ մանրանկարչական գործունէութիւնը կ'ընդգրկէ 1436 - 1473 տարիները: Այդ շրջանի արդիւնքէն կրնանք յիշել հետեւալները:

1. - Եարակնոց, 1436, Երզնկա: Գրիչ Սամուէլ: Մաղկող՝ Յովհաննէս Գհն. Մելտինցի. — Յիշտ. ժե. Դարի, Ա. Մասն, թիւ 513:

2. - Յայսմաւուրք, 1446, Երզնկա: Գրիչ քազում, Մինաս սարկաւագ, Սարգիս, եւայլն: Նկարող՝ Սամուէլ վարպետ: Ստացող՝ Ներսէս քահանայ. — Յիշտ. ժե. Դարի, Ա., թիւ 678:

3. - Եարակնոց, 1455: Գրիչ եւ ծաղկող՝ Սամուէլ. — Զեռ. Վիեննայի, թ. 1600:

4. - Ժամագիրք Ատենի, 1465: Գրիչ եւ ծաղկող՝ Սամուէլ. — Զեռ. Հալէպի, թիւ 111: Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 303:

12. - Մերձեցայ ես. — Տպ. 906, 72, Տէր. — Զեռ. 1556 (էջ 261), 1566 (618), 1654 (634), 1700 (586), 3051 (590):

13. - Յանըսկըրընական ծոցոյ Հօր. — Տպ. 892, Գկ, Ողբ., ծայրանուն Յակոբ. — Զեռ. թիւ 1654 չունի:

14. - Որ ի Հօրէ տոտքեցար. — Տպ. 915, Գկ, Տէր. — Զեռ. 1556 (էջ 269), 1654 (639), 1684 (782), 1700 (593):

15. - Որ հայրական իշխանութեամբ. — Տպ. 905, 72, Տէր. — Զեռ. 1556 (էջ 259), 1654 (632):

16. - Սարսափելի սրբամամբ. — Տպ. 882, Բկ, Տէր, ծայրանուն Սարգիս. —

Հստ ցուցակագրող Արտաւազդ արքեպիսկոպոսի «էջ 93ի խորանը փառահեղ գործ մէջ եւ ուշադրութեան արժանի: ...: Ուկենակար այս խորանը շրեթ համադրութիւն մը կը ներկայացնէ նոյն էջի լուսանցագրղին եւ սկզբնատառին հետ» (Ցուցակ Զեռ. Հալէպի, 1935, էջ 190):

5. - Գանձարան, 1466, Երզնկա: Գրիչ Սամուէլ Նաղաշ. — Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 317:

6. - Աւետարան, 1473, Երզնկա: Գրիչ Մանուէլ Երէց: Մաղկող՝ վարպետ Սամուէլ պատկերահան. — Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 448:

## ՄԻԱՆԱՍ ԿՐՕՆԱԿԱՐ

(1415 ? - 1485 ?)

Մինաս Նկարող ծնած է 1415ին մօտաւորապէս: Հօրը անունն էր Մաղթում, մայրը կը կոչուէր Մուրմիլիթ: Աշակերտած է Մկրտիչ Օրբէլինց (Աւրէկենց) վարդապետին, Երգելանայ կամ Յուսկան Որդւոյ վանիքին մէջ: Իր գործունէութեան զիսաւոր կեղրունները եղած ըլլալ կը թուին Երգելանայ Վաննը եւ Աղթամար, ուր ծաղկած եւ նկարազարդած է շրջակայ զանազան վայրերու մէջ զրուած բազմաթիւ ծեռագիրներ: Աւնեցած է աշակերտներ. ծառնօթ են Կարապետ Աղթամարցի, Մուրատ սարկաւագ՝ ծաղկող (1460 - 1471), եւ Կարապետ Բերկրցի՝ Նկարող (1471 - 1500):

Զեռ. 1566 (էջ 646), 1567 (էջ 609), 1578 (թղ. 349թ), 1642 (էջ 778), 1648 (731), 1654 չունի, 1655 (558), 1671 (757), 1684 (781), 1700 (594), 3466 (696), 3767 (թղ. 280թ),

17. - Փառըք քեզ Աստըւած. — Տպ. 895, Գկ, Տէր. — Զեռ. 1654 (էջ 630), 1700 (595), 1987 (465):

Ինչպէս կը տեսնուի վերե տրուած ցանկին մէջ, Խնդրոյ առարկայ 17 պատկերները կը բաժնուին երեք տեսակի. Մեծացուցէ 3, Ողորմեա 2, Տէր յերկնից 12: Այս վերջին տեսակը տրդէն յայտնի է իր թռւական առաւելութեամբ մեր Շարակնոցին մէջ:

Ն. Արք. ՄՈՒԱԿԱՆ

Մինաս ընդհանրապէս զբաղած է մանրանկարչութեամբ, եւ եղած է բազմարդիւն նկարող՝ տէր ընածին տաղանդի եւ ինքնուրոյն ոճի: Իր գործերէն յայտնի են շուրջ երեք տասնեակ՝ պատուղ կէս դարու աշխատութեան (1432-1483): Կը ներկայացնենք շարք մը, ընտրովի, եւ ժամանակագրական կարգով:

1. — 1432, Մաշտոց, օրինակուած կարապետ քարտուղարի ծեռքով, Արճէշի մէջ, Օրբէլինց Մկրտիչ Վարդապետին համար, եւ ծաղկուած Մինաս դպրի կողմէ, զոր կը կոչէ իր «հոգեւոր որդեակը». — Փիրղալիմեան, Նուտարք, թիւ 102, էջ 101: Ցիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 455:

2. — 1433, Աւետարան, օրինակուած երդնկացի Կարապետ քահանայի ծեռքով, Արճէշի մէջ, ոսկերիչ Յովհաննէսի համար, ծաղկուած եւ նկարագրդուած Մինասի կողմէ: Ինքնատիպ ոնով. — Զեռ. Երևանի, թիւ 5172:

3. — 1437, Շարական, օրինակուած Աթարեկի որդի Գրիգոր կրօնաւորի ծեռքով, Արգելան Անապատի մէջ, Յովհաննէսի որդի Գրիգոր կրօնաւորի համար. ծաղկած է Մինաս, բատ երեւոյթին օրինակ ունենալով Մարգիս Պիծակէն նկարագրդուած Շարական մը. — Զեռ. Ա. Յ. թիւ 2479:

4. — 1455, Աւետարան, օրինակուած Դաւիթ քահանայի ծեռքով, Արճէշի մէջ, իր անձին համար. նկարագրդուած է Մինաս. — Զեռ. Ս. Յ. թիւ 3815: Միոն, 1950, էջ 228-233:

Միրարփի Տէր ներսէսեան այս Աւետարանը կը համարի Մինասի «ամենաճոխ» եւ «ամենաընտիր» գործը (Միոն, 1951, էջ 146):

5. — 1456, Աւետարան, գրուած Կոուց Անապատին մէջ, Խաչատուր արեղայի ծեռքով. նկարագրդուած է Մինաս, որու մասին շահեկան տողեր ունի զրիչը. Աղաչեմ յիշել յաղաւթս ծեր գտէր Մինաս քաջ նկարաւոյն, որ յար եւ նման է Եներսէլիէլի հոգերնկալ առաջին նկարողին տապանակին, եւ է յաշակերտաց սուրբ վարդապետացն Թումային, Մկրտիչ Աւրէկնց վարդապետին, եւ է բանիքուն եւ հոգիրնկալ որպէս զվարդապետքն իւր, ամենայն իմաստութեամբ եւ եաւթնարփեան շնորհաւորն իլի ...»: — Զեռ. Փարփղի Ազգ. Մատենա-

դարանի, թիւ 18: Միոն, 1951, էջ 142, Ս. Տէր ներսէսեան:

6. — 1460, Ճաշոց, գրուած Յովհաննէս քահանայի ծեռքով, Արճէշի մէջ, Ստեփանոս Ղարիպշահի համար, որ հնտագային (1465) կը նուիրէ զայն Աղթամարի վանքին: Նկարագրադած է Մինաս, որու մասին զեղեցիկ տողեր ունի զրիչը. «Եւ աղաչեմ յիշել ի Տէր Ասառուած զանյաղթ նկարող սորա զտէր Մինաս սրբասնեալ կրօնաւորն, զբաղցրատեսն եւ զհեզահողին, զողորմածն եւ զաղբատասէրն, եւ զամենայն առաքինութեամբ զարդարեալն, որ յար եւ նման է Աղդէ կերպասագործին, որ եւ չորս տարի եղրայրական սիրով նախախնամեաց զմեզ ի յԱղթամար կղզիս».

— Զեռ. Երեւանի, թ. 982: Լ. Ս. Խաչիկեան, Ցիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, էջ 135:

7. — 1462, Յայսմաւուրք, գրուած Խաչատուր արեղայի ծեռքով, Կոուց Անապատին մէջ, Ստեփանոս եւ Խաչատուր արեղաներու խնդրանքով. ծաղկած է Մինաս, որ «իմաստութեամբն՝ Սողոմոնին» է նման. — Զեռ. Երեւանի, թիւ 4823: Ցիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, էջ 182:

8. — 1483, Աւետարան, գրած է Յովհաննէս քահանայ, Կոուց Անապատի մէջ. ծաղկած է Մինաս. — Զեռ. Երեւանի, թ. 6879:

Մինասի նկարներուն մէջ մասնաւորաբար աչքի կը զարնէ մարդկային մարմիններուն երկայնութիւնը՝ համեմատելով զլուխներուն հետ:

### ՄՈՒՐԱԾ ՍԱՐԿԱՒԱԳ

(1425? - 1485?)

Մնած է ԺԵ. Դարու առաջին քառորդին վերջաւորութեան ենթաղրաբար: Որդին էր Յոհաննէսի եւ Շարմէլիքի: Եղած է աշակերտ Մինաս կրօնաւորի: Ապրած եւ աշխատած է Աղթամարի մէջ: Իրեւ սարկաւագ յիշուած է 1455ին: Իր մանրանկարչական գործունէութիւնը կը տարածուի աւելի քան երկուտասնեակ մը տարիներու վրայ (1459-1471): Այշ շրջանէն ծանօթ են չորս ծեռագիրներ, զորս կը ներկայացնենք ստորեւ:

1. — Աւետարան, 1459, Աղթամար: Գրիչ՝ Հայրապետ արեղայ, որդի Խաչ-

տուրի: Մաղկող՝ Մուրատ սարկաւագ: Մտացող՝ Գիլլահար. — Զեռ. Երեւանի, թիւ 5417: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 166:

2. — Աւետարան, 1460, Արծէկ: Գրիչ Միքայէլ քահանայ, որդի Յովհաննէս քահանայի: Մաղկող՝ Մուրատ սարկաւագ: Մտացող՝ Մտեփանոս միակեաց. — Զեռ. Երեւանի, թիւ 4850: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 180:

3. — Աւետարան, 1460, Աղթամար: Գրիչ Յակոբ Կրօնաւոր: Մաղկող՝ Մուրատ սարկաւագ: Մտացող՝ Խոնճա, զուստը Մկրտչի. — Զեռ. Երեւանի, թիւ 7627: Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 183:

4. — Մայր Մաշոնց, 1471, Աղթամար: Գրիչ եւ ստացող՝ Հայրապետ արեղայ: Մաղկող՝ Կարապետ քահանայ եւ Մուրատ սարկաւագ՝ եղրօրորդի գրիչ Հայրապետ արեղայի. — Զեռ. Երեւանի, թիւ 4775: Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 393:

### ԱԲՐԱՀՈՒՄ ՎԱՐԴԱՊԵՏ

(1425? - 1502?)

Ճարտարնկարիչ Արրահամ Վարդապետ ծնած է Ժե. Դարու առաջին կիսուն մէջ- տեղերը մօտաւորապէս: Եղած է աշակերտ Սեւանցի Դանիէլ Վարդապետի: Կը յիշուի իրրեւ արեղայ 1475ին, եւ վարդապետ 1489ին: Ան ընդհանրապէս գրաղած է Նկարելով: Իր մանրանկարչական գործունէութիւնը տեւած է կէս դար (1450-1500): Այդ շրջանի արդիւնքն կրնանք յիշել հետեւեալները:

1. — Ճաշոց, 1450, Էջմիածին, Բիւրական: Գրիչ՝ Գրիգոր Առառապետ ծերունիս: Նկարիչ՝ Արրահամ, աշակերտ՝ Կարապետ քահանայի որդի՝ Սեւանցի Դանիէլ Վարդապետի: Մտացող՝ Դանիէլ արեղայ. — Զեռ. Ս. Յ. թ. 3230: Յիշտ. ժե. Դարի, Գ. Մասն, թիւ 558:

2. — Յայսմաւուրք, 1474, Վայոց Զոր: Գրիչ Զաքէոս: Մաղկող՝ Արրահամ: Մտացող՝ Մեսրոպ արեղայ. — Զեռ. Երեւանի, թիւ 6268: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 454:

3. — Աւետարան, 1475, Բոլորաբերդոյ Անապատ (Վայոց Զոր): Գրիչ՝ Աւագտէր,

որդի Յովհանիսի: Մաղկող եւ կազմող՝ Արրահամ արեղայ: Մտացող՝ Մատաղայ եւ Դիլշատ, Նկարեալ. — Զեռ. Երեւանի, թիւ 2634: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թ. 474:

4. — Աւետարան, 1475, Տէրտիւնը կայիկեանի, «Տէր Արրահամի Նկարած պատկերները (յատկապէս աւետարանիները)» մեծ հուտարքորութիւն են Ներկայացնում: Նկարիչը հմուտ է եւ ինքնատիպ» (Յիշտ., Բ. Մասն, էջ 375):

5. — Աւետարան, 1475, Արկունը գիւղ (Վայոց Զոր): Գրիչ՝ Դաւիթ երէց, որդի Տէրտէրի, եղրօր բդի Աւագտէր Վարդապետի: Նկարող՝ Արրահամ արեղայ: Մտացող՝ Շահրամիր Բարկուշատեցի. — Զեռ. Երեւանի, թիւ 221: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 475:

6. — Ճաշոց, Նորոգուած է 1476ին, Մովսէս քահանայի խնդրանքով, Տէրտէրի որդի Զաքարիա արեղայի ծեռամբ: Մաղկող՝ Արրահամ արեղայ, Բոլորածորոյ Վանը (Վայոց Զոր). — Զեռ. Երեւանի թ. 2781: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 501:

7. — Ճարակնոց, 1487, Արկունը: Գրիչ՝ Դաւիթ երէց: Մաղկող՝ տէր Արրահամ. Մտացող՝ Մարգիս արեղայ. — Զեռ. Երեւանի, թիւ 942: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 541:

8. — Աւետարան, 1488, Տիլիսիս: Գրիչ՝ Մկրտիչ քահանայ: Նկարող՝ տէր Արրահամ. — Զեռ. Երեւանի, թիւ 6273: Յիշտ. ժե. Դարի, Գ. Մասն, թիւ 117:

9. — Աւետարան, 1495, Վերի Նորավանի (Վայոց Զոր): Գրիչ՝ Գրիգոր արեղայ: Նկարիչ եւ ստացիչ՝ Արրահամ Վարդապետ. — Զեռ. Երեւանի, թիւ 5303: Յիշտ. ժե. Դարի, Գ. Մասն, թիւ 289:

10. Ս. Խաչիկեանի համաձայն, «Արրահամի Նկարները բազմաթիւ են եւ կատարուած մեծ վարդապետութեամբ: . . . : Պայծառակերպութեան Նկարի ցածում Արրահամը թողել է իր եւ տէր Զաքարիայի պատկերները: Այդ Նկարն աւարտուած է 1498 թը ւին» (Յիշտ., Գ., էջ 214-216 լու.):

10. — Աւետարան, 1471, Աղջոց Վանք: Գրիչ Վարդան Եպիսկոպոս: Ստացող՝ Դանիէլ Վարդապետ. — Զեռ. Երեւանի, թիւ 8409: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թ. 397:

Հետազային, Մաղկող՝ Արքահամ (1498): Սեւան կղզի. — Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 354:

11. — Շարակնոց, 1500: Գրիչը՝ Գրիգոր արքայ և Պուկաս: Նկարիչ Արքահամ. — Զեռ. Երեւանի, թիւ 1579: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 404:

### ԿԱՐԱՊԵՏ ԱՂԹԱՄՈՒՐՑԻ

(1430? – 1500?)

Գրիչ, Նկարող և կազմող Կարապետ Քահանայ Աղթամարցի ծնած է ԺԵ. Դարու Երկրորդ քառորդին սկիզբները հաւանաբար: Հօրը անունն էր Յոհաննէս: Մայրը կը կոչուէր Շարմելիիք, իսկ կենակիցը՝ Ղամար խաթոն: Իր ուսուցիչը եղած է Մինաս:

Աղթամարցիին մանրանկարչական գործունէութիւնը կ'ընդգրէէ 1462–1498 տարիները: Այդ շրջանին՝ մօտ երկու տասնեակ ծեռազիքներ Նկարազարդած է շահնեկան և արժէ քաւոր պատկերներով: Այդ ծեռազիքներուն մեծագոյն մասը այժմ կը պահուի Երեւանի Մատենադարանին մէջ:

Այստեղ կը լիշենք մէկ քանին իր գործերէն:

1. — Աւետարան, 1462, Արճէշ: Գրիչ՝ Յովաննէս քահանայ, որդի Մանգասարի, աշակերտ Թումայ Վարդապետի: Մաղկող՝ Կարապետ: Ստացող՝ Խոչայ Խաչտուր.

— Զեռ. Երեւանի, թիւ 4778: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 224:

2. — Աւետարան, 1463, Բերդաձոր Վանք, Ռշտունիք: Գրիչ՝ Մարգարէ. յիշտակարանին մէջ կ'ըսէ. «անմեղաղիք լեռուր, զի աչքս ի լուսոյ էր պակասեր եւ ծեռս ի շաւշափելոյ եւ միտրս ի տեսանելոյ»: Նկարող Կարապետ: Ստացող՝ Աստուածառուր տանուտէր. — Զեռ. Երեւանի, թիւ 4837: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ., թիւ 249:

3. — Աւետարան, 1470, Աղթամար: Գրիչ՝ Հայրապետ արքայ, որդի Խաչտուրի: Մաղկող՝ Կարապետ քահանայ: Ստացող՝ Մկրտիչ կրօնաւոր. — Զեռ. Երեւանի, թիւ 8928: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ., թիւ 386:

4. — Մաշտոց, 1471, Աղթամար: Գրիչ՝ Ներսէս Եպիսկոպոս, որդի Կուռջիբէկի: Մաղկող՝ Կարապետ, աշակերտ Մինասի. — Զեռ. Երեւանի, թիւ 5702: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ., թիւ 391:

5. — Մաշտոց, 1492, Ախթամար: Գրիչ, ծաղկող և կազմող՝ Կարապետ քահանայ, կենակիցը՝ Ղամար խաթոն: Պատուիրատու՝ Պաւլոս հիւսն. — Զեռ. Երեւանի, թիւ 4201: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 245:

6. — Աւետարան, 1498: Գրիչ՝ Յովաննէս որդի Վարդաշախի: Մաղկող՝ Կարապետ Քինն. Աղթամարցի: Ստացող՝ Թումայ միակեաց. — Զեռ. Երեւանի, թիւ 4955: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ., թիւ 358:

### Ն. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ



## ԹՈՒՐՖ ԲԺԻՇԿԱՆԵՐՈՒ ԴԵՐԸ

### ՀԱՅԻԱԿԱՆ ՑԵՎԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

«Սիոնաֆ այս թիւէն սկսեալ հրատարակութեան կու տանք վաստակաւոր հեղինակ եւ Հայ Դատի աշխատանքներուն մէջ իր պատուարեր ճիզբերը բերած Փրօֆ. Վահագն Տատրեանի (State University of New York - Geneceo) վերջերս Անգլերէն լեզուով լոյս տեսած գրքին Հայերէն թարգմանութիւնը, կատարուած ուսուցիչ Պր. Արամ Պէլեանի կողմէ: Գրքին ընդհանուր խորագիրն է. «Թուրք Բժիշկներու Դերը Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքին Օսմանեան Պետութեան կողմէ իրագործուած Հայոց ջարդին մէջ»:

ԽՄԲ.

#### ՀԱՄԱՌՕՏ ԱԿՆԱԲԻ

Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքին, Թուրքերու կողմէ իրագործուած Հայոց ցեղասպանութեան մասին եղած հետազոտութիւններուն մէջ գրեթէ անտեսուած է ոճրագործներուն իսկական ինքնութիւնը: Այս ուսումնառութիւնը ի յայտ կը բերէ Թուրք թժիշկներու վըճռական դերը այս ցեղասպանութեան ծրագրման և իրագործման մէջ: Այս թժիշկները ազդեցիկ էին ոճիրին ազգայնական-գողափարական արդարացումները տարածելու մէջ, ինչպէս նաև կազմակերպելու և առաջնորդելու այն խուժքերը, որոնք Հայոց ջարդը իրագործեցին ամբոխային տեղահանութեամբ, գնդակահարութեամբ, թժշկական փորձերով և սպանութիւններով և այլ միջացներով: Յայտնութիւնները ծնունդ կու տան թժշկական բարոյացիւթեան վերաբերեալ տիուր հարցումներու, մասնաւորապէս երբ անոնք կը կազուին մոլեռնուդ և մասնայատուկ գողափարաբանութեան ըը հետ:

ՆԱԽԱԲԱՆ

Եատ քիչ գրուած է Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքին Հայոց դէմ իրագործուած ջարդի մասին, այն

աճիրին՝ զոր Թուրք քաղաքագէտաները մինչեւ այսօր կ'ուրաքանան և զոր խաւարով պատուած կը մնայ, ջարդի վերաբերեալ արխիւններու մէջ գտնուած տեղեկութիւններուն անհամանելի ըլլալուն պատճառաւ, Այս նախնական և անկատար ուսումնասիրութիւնը հիմնուած է գլխաւորապէս Եւրոպական ազգիւրներու վրայ, և մասնաւորապէս Բրիտանական Տեղեկատըլուաթեան Գրասանների տեղեկագիրներու: Թուրքիոյ Անգլիոյ կողմէ գրաւման կարճատես շրջանէն (1918-21), ինչպէս նաև Գերման ականատեսներու վկայութիւններուն վրայ: Այս վկայութիւնները մասնաւոր կարևորութիւն մը կը ուտանան երբ նկատի առնենք Գերմանիոյ բարեկամութիւնն ու դաշնակցութիւնը Օսմանեան կայսրութեան հետ պատերազմի շրջանին, Մեր այլ ազգիւրներէն են Ամերիկան տեղեկագիրները, մեծ մասումք թժիշկներէ և հիւանդապահներէ, ու նաև Թրքական Զինուորական Ատեանի ատենագրութիւններ և փաստաթուղթեր (Դեկտ. 1918 - Մայիս 1919), որուն պաշտօնն էր յայտնել ոճրագործներու ինքնութիւնն ու պատճել զանոնք: Թէև կան բազմաթիւ հայկական տեղեկութիւններ, որոնք թանկարժէք կրնան ըլլալ այս պատմական ուսումնասիրութեան համար, սակայն զանոնք մեծապէս օգտագործելը զանց առինք, տեղի չտալու նախապաշտեամի որեէ կասկածի:

Այս բոլոր ազգիւրները կը ժամանակն այդ նոյն ահաելի իրադութիւնները, որոնք կը վերաբերին Հայոց ջարդի գողափարը որդեղբողներուն, զայն կազմակերպողներուն և գլխաւոր ոճրագործներուն, և այս անձերը թժիշկներն են յատկապէս և հիւանդապահները ընդհանրապէս, որոնք կեդրոնական գեր խաղցան արտքին ամրազջ ընթացքին, Թուրք թժիշկները, Թրքական Զինուորական Ատեանին դիմաց ըրած իրենց վկայութիւններուն, ինչպէս նաև հրապարակային

անդեկութիւններու մէջ, պատմեցին բազմաթիւ դէպքեր՝ իրենց պաշտօնակիցներու Հայոցը թունաւորելու, ծովուն մէջ խնդիրու, անգթօրէն սպաննելու և անոնց վրայ բժշկական փորձեր կատարելու մասին (մարդկութեան կարծեցեալ բարիքին համար): Այսպիսի կազմակերպուած բժշկական սպանգներ չառ բնականարար կը դուզարդուին այսօր Նայոց բժիշկներու Հրէից աղէտակի Ընթացքին գործադրածին հետ: Այստեղ ներկայացուած ապացոյցներու զօրութեան շնորհիւ կը յայտնուի թէ անոնց կարապիտաները Օսմանեան պիտութեան մէջ էին:

Թուրք բժիշկները ձեռնամուխ էին ոչ միայն բժշկական սպանդի մէջ Հայոց չարդի ժամանակ, այլև կազմակերպուած սպանգը ծրագրելու մէջ: Անոնցմէ գրլիուսորներն են Տքթ. Նազըմ և Տքթ. Պէհատարին Շաքիր, երկու վարիչ դէմքեր՝ այդ օրերուն զեկավար Իթթիհատ կուսակցութեան (իշխանութեան եկած 1908ին) կեդրոնական կամիտէի Բարձրագոյն Վարչութեան:

Կեդրոնական կոմիտէն էր որ այս կուսակցութեան գաղափարաբանութեան գործունէութիւնը և քաղաքական ծրագիրը կը սահմանէր, մինչ բարձրագոյն վարչութիւնը տեսակ մը քաղաքական մարմին մըն էր (politbureau) որ կը սահմանէր Օսմանեան կայսրութեան թէ արտաքին և թէ ներքին գործունէութիւնը:

Նազըմ և Շաքիր իրենց բժշկական ուսումը ստացած էին Պոլսոյ մէջ: Նազըմ յաւելիս վործառութիւն մը ստացած էր Փարիզի մէջ: Երկուքը օրպէս քաղաքական աքսորեալներ կը պատրաստէին Ապտ իւլ Համիտի վարչութելու տապալելու ծրագիրը իրենց շնորհիւ է որ 1908ի Երիտասարդ Թուրքերու յեղափոխութիւնը տեղի ունեցաւ, որուն հետեւանքով այս երկուքը յարտաեւ դէմքեր եղան այս կուսակցութեան զեկավարութեան մէջ: Իրենց վճռական ոյժի գիրքերուն հասան 1912-18ի չրջանին, ծածկօրէն օգտագործելով իրենց ազգեցութիւնը (բացի երեք ամիսներէ, որոնց ընթացքին Տքթ. Նազըմը ծառայեց օրպէս կրթական Նախարար): Յետպահոխութեան շրջանին, Տքթ.

Նազըմ կարճ ժամանակուայ մը համար ծառայեց օրպէս գլխաւոր բժիշկ Պոլսոյ քաղաքապետարանի հիւանդանոցին մէջ, մինչ Տքթ. Շաքիր օրինական (բարոյագիական) բժշկութիւն գասաւանդեց Պոլսոյ բժշկական գոլէճին մէջ:

Թէ նախա-յեղափոխութեան շրջանին և թէ անկէ եաք, իթթիհատ կուսակցութիւնը միծ փորձառութիւն չահեցաւ վերածելու թուրքիան միատարր ու միացեղ պիտութեան մը, վճռականօրէն պայքարելով կայսրութեան մէջ գտնուող զանազան ազգերու դէմ, որոնք դիմադրեցին ձուլումը և ջանացին պահել իրենցարար ազգային իրազարծման, կար Հայ և Թուրք անհամաձայնութիւններու երկարատես պատմութիւնը, ներառեալ թրքական պատմական ջարդերը Հայոց դէմ, Հայերու անպաշտպան վիճակը և յառաջացած կազմալուծումը, փատխտը Օսմանեան պիտութեան, ինչպէս նաև զինեալ պայքարներ, որոնց իրրեալ արգիւնք՝ զանազան ազգեր (Պալքանհան), Եւրոպական պիտութիւններու օգնութեամբ, կրցան ազատագրուիլ Օսմանեան լուծի բռնակալութենէն: Այդ չրջանը ուսումնասիրողներէն մին, մօա 1913ին, կը յայտարարէ: Ալլպանները, Յայները և Սլաւները ոչ ևս հպատակ ազգութիւններ են. միայն Հայերը և Արաբները մնացին: Թրքական ազգայնական հակումը համա-թուրանատական շեղապաշտութեան, որ ջանաց շեղային տարրերը միացնել Օսմանեան իշխանութեան տակ, ձեռվ մը կը ստուերուտէ անոր համա-իսլամական կեցուածքը: Այս իրողութիւնը մղեց իթթիհատ կուսակցականները իրենց ուշադրութիւնը կեղրուացնել արեւելեան թուրքիոյ, Կովկասի և անդր-կովկասի վրայ, և Արաբական աշխարհը առաջարար անտեսել: Հայերը այս կողմէ արգիւր մըն էին իրենց ու ծրագիրներու գործադրումին, այլև չունէին պաշտպան միծ պիտութիւն մը:

1919-20 ի Թուրք Զինուարական Առաջնի ատենագրութիւններուն համաձայն, այս երկու բժիշկները կեդրոնական դեր մը խաղցան, Հայոց ջարդը կազմակերպաղ խմբակներուն ցուցմունք և ուղղութիւն տալու գործին մէջ։ Արեան ծարաւի ոճարագործներ, Արդարութեան և Ներքին Նախարարութիւններու կողմէ տրուած մասնաւոր արտօնագրով մը ազատ արձակուած էին երկրի զանազան բանակերէն և կազմակերպուած որպէս մարդասպան խումբեր, իւրաքանչիւրը 50-200 հոգի, «Զէթէ» անունին տակ, որ կը մատնանչէ բազագրութիւնը այն դերերուն, որոնք առընչութիւն ունին ֆէտայիներու և աւազակներու հետ։ Զանոնք կը զեկավարէր մասնաւոր սպաններու խումբ մը, որուն անդամները Օսմանեան Պատերազմական կաճառը աւարտողներ էին։

Այս երկու բժիշկներու կեդրոնական դերը չեշտուած է օրինազանցութեամբ, ամբոսատանութիւններու և վճիռներու շարքով՝ տրուած թրքական Զինուարական Ատեանի կողմէ։ Օրինազանցութեամբ գրեխաւոր ամբաստանագիրը, Ներկայացուած Ատեանին՝ 28 Ապրիլ 1919 ին, կը յիշէ Տքթ. Նազըմի անունը ութ անգամ, եօթ անգամ զինք ներկայացնելով որպէս գրեխաւոր կազմակերպողը Մասնաւոր Հաստատութեան պատկանող մարդասպան խումբերուն։ Թէև այս խումբերէն շատերը սկիզբը գարծածուեցան որպէս վիարքիզաններ Ռուսիայ և կովկասեան սահմանի շրջաններուն վրայ, սակայն Ատեանին օրինազանցութեամբ, ամբաստանագիրը հաստատեց թէ այս ոճարագործներուն և աւազակներուն կազմակերպելու գլխաւոր նպատակն է ջարդել և բնաջնջել Հայ տեղահանուածներու կարաւանները և թէ այլ պատճառաբանութիւններ պարզապէս պատրուակներ են մոլորեցնելու դիւրախար ժողովուրդներ։ Ամբաստանագիրը կը մէջբերէ 15 Յուլիս 1915 ին դրկուած հեռագիր մը էրզրումի անհանգի կառավարիչին կողմէ, որուն մէջ կը պատկերացնէ Շնանաւրմանները և աւազակները, որոնք կը գործնեն Մասնաւոր Հաստատութեան անուան տակ, որպէս ոճարագործներու և բանակի շարքերու կառավարութիւններու գլխաւոր ժողովուրդներ։ Ամբաստանագիրը կը մէջբերէ 15 Յուլիս 1915 ին դրկուած հեռագիր մը էրզրումի անհանգի կառավարիչին կողմէ, որուն մէջ կը պատկերացնէ Շնանաւրմանները, որոնք կը գործնեն Մասնաւոր Հաստատութեան անուան տակ, որպէս ոճարագործներու և արիւնլուած ձեռքերով ու արիւնուած աչքերով նենաւրմներու։

Բութերորդ տկնարկութեան մէջ, Տքթ. Նազըմը յատակօրէն կը յիշուի որպէս վերջնական որոշումներ տուող և ջարդը իրագործողներէն մին։ Երեն կը վերագրուի ըսած ըլլութ թէ Հայոց գէմ առնուած միջոցները ուսուածեցան կեդրոնական կոմիտէի կողմէ լի և ընդարձակ խորհրդակցութիւններէ ետք, և թէ անսցմէ ակնկուլուած նպատակն էր պուել Արևելեան Հարցը։ Ատեանին յիտագայ նիստերուն մէջ, հինգ գլխաւոր իթթիատական զեկավարներ, խստապահանջ հարցուքնութենէ ետք վկայեցին և հաստատեցին Նազըմի գերը աւազակախումբերու կազմակերպութեան մէջ։

Տքթ. Շաքիրը ևս ութ անգամ յիշուած է գլխաւոր ամբաստանագրին մէջ իր կրկնակ հանգամանքներով։ — որպէս քաղաքական զեկավարը Մասնաւոր Հաստատութեան և որպէս մարդատային հրամանատարը ջարդարար խումբերուն, որոնք արեկիցան նահանգներուն մէջ կը գործէին։ Զինք գատապարտող ամենէն զօրուառ ապացույցը ներկայացուց Երրորդ Բանակի Հրամանատար Աւանիպ Փաշան, որ ամփոփեց իր շնորհազրկումը հետեւալ բառերով։ — Հայոց ջարդը, բնաջնջումը և կոզոպուաց հետեւանքն էին ևլիթի ինտ վէ թէրաքիշի որոշումին։ Պէհաէտին Շաքիրն էր որ մարգասպաններ կը հայթայթէր, զանոնք կ'ուղղէր և Երրորդ Բանակի շրջանին մէջ կ'աշխատցնէր։ Կոռուպտական զեկավարները կ'ենթարկուէին Շաքիրի հրամաններուն և ցուցմունքներուն։ Բոլոր մարդկային ողբերգութիւնները, դրգունները և եղծման արժանի արարքները Երրորդ Բանակի գործունութեաններուն արդիւնքն էին, անսց մէջ ըլլութով զինուարագրութիւնը կախազանի արժանի ոճարագործներու և արիւնլուած ձեռքերով ու արիւնուած աչքերով նենաւրմներու։

Յաճախ, շեշտելէ ետք այն իրողութիւնը թէ պարզումները դիմոկ մըն էին բնաջնջումի, Զինուարական Ատեանը կը մէջբերէ գլխաւոր ամբաստանագրին մէջ Շաքիրի հեռագիրը, որուն նկարը (Ֆօրօնի) Ատեանին մօտն էր։ Այս հեռագիրը մը էրզրումի անհանգի կառավարիչին կողմէ, որուն մէջ կը պատկերացնէ Շնանաւրմանները, որոնք կը գործնեն Մասնաւոր Հաստատութեան անուան տակ, որպէս ոճարագործները և բանակի շարքականներու գլխաւոր ժողովուրդներ։ Ամբաստանագիրը կը մէջբերէ 15 Յուլիս 1915 ին դրկուած հեռագիր մը էրզրումի անհանգի կառավարիչին կողմէ, որուն մէջ կը պատկերացնէ Շնանաւրմանները, որոնք կը գործնեն Մասնաւոր Հաստատութեան անուան տակ, որպէս ոճարագործներու և արիւնլուած ձեռքերով ու արիւնուած աչքերով նենաւրմներու։

առգրին մէջ Շաքիրը իրեն ենթականերէն մէկուն, Խորբերդի (Հարփաւթ) պատասխանատու քարտուղարին կը հարցնէ. «Միթէ Զեր շրջանին պարզումի ենթարկուած Հայերը բնաջնջուեցան», Միթէ անոնց անձիտումը կ'իրագործուի՞, և կամթէ անոնք միայն տեղահան կ'ըլլան և կ'աքառուին: Այս կէտը յատակեցուցէք, եղբայր»:

Պատասխանատու քարտուղարներուն շարք մը գոտավարութիւններուն իր վերջնական փաստարկութեան մէջ, ընդհանուր գոտավարագը դասւորեց շտեղահանութիւնները որպէս պատարուակ ջարգերու և ակնարկելով Շաքիրի հեռագրին՝ հաստատեց: Այս հաստատուած իրողութիւնը նոյնչափ յատակ է ինչպէս  $2+2=4$  համեմատութիւնը: Այս դատին առաջ զմիար կը նկարազրէ Շաքիրը որպէս կազմակերպողը և հրամանատարը մարդասպան խումբներուն, որոնք կը դարձէին որեկենան սահանգներուն մէջ և Մասնաւոր Հաստատութեան հոգանիին տակ: Դարանակալ սպանդը և բնաջնջումը տեղահաններու կարտաններուն՝ դանոնք հաշուելորդարի ենթարկելու գլխաւոր գործելակերպն էր:

Շաքիրին գերը հաստատեց նաև պատերազմէն ետք երգումի կառավարիչ Մունիրը: Ան յայտարարեց. «Շաքիրին առաջ քշած ոճրագործները կազմակերպեցին տեղահաննաւածներու ջարդը ամենէն անդութ ձևերով»:

Հասան Թահասին, Էրզրումի կառավարիչ պատերազմի ընթացքին, հաստատեց Հարփութի գոտավալորութիւններուն երկրորդ շարքին մէջ (2 Օգոստոս 1919) թէ Շաքիրը գործօն պետն էր Մասնաւոր Հաստատութեան և թէ յատուկ ծածկագրեր կը զործածէր իր հազորդագորութիւններուն մէջ, ուզդուած Պատերազմական և Ներքին նախարարութիւններուն:

Տքթ. Նազըմի գերին մասին խօսած են նաև կտրդ մը Թուրք հեղինակներ: Ֆալիհ Ռիֆքի Աթա, ծանօթ իթթիհատական մը, որ աշխատած է որպէս անձնական քարտուղար նախ Թալէաթի և ապա Քէմալի մօտ, որոնք նրկու գլխաւոր ուժներն էին Ալբանիան Յանձնախում-

բչին, իր յաւշերուն մէջ կը նկարազրէ իր փորձառութիւնը նազըմի հետ որպէս կազմակերպողը դատապարատուած ոճրագործներուն: Երբ ուսանող էր Պոլոսյ Զինուարական կաճառին մէջ, պատերազմի ժագումին, ան մօտեցաւ նազըմին, ոոր վիլու այս վերջիննէն մասնաւոր պաշտօններու համար սպաներ զինուարագրելու ձևեր: Տքթ. Նազըմի կապտօրէն իրեն ըստ թէ այն պաշտօնները, որոնք ազերս ունին դատապարատուածներու ջոկատները զեկովարելու հետ, զինուարական զաղտնիքներն են: Հեղինակին մօտ եղած հակառագութիւնը՝ Այս առաջնորդուած մարդկասպաններու բանակը զիս կորսուածի վիճակին մէջ կը դնէ:

Այսպիսի անսահման և ընդորձակ ջարդի մը կազմակերպումը ենթադրել կու տայ մնզ թէ ոչ միայն գերազոյն հեղինակութիւնը, այլ նաև հիմնական կառուցը նախարարութիւններուն, զինուարական հրամանատարութեան և զեկովարութեան հիմնական կազմուածքը իրազեկ էին և զործօն զեր ունեցան սպազմի արդ որարքներու գործադրման մէջ: Թուրք պատմիչ մը, Ծվեքէթ Սիւրէէթ Այաէմիր, կը նկարազրէ Նազըմը որպէս «զեկովարը իթթիհատի անարեկ բազուկին պատերազմի ընթացքին»: Ուրիշ երկի մը մէջ զինք կը ներկայացնէ որպէս մէկը՝ որ կը պատկանէր իթթիհատի կեղծոնական անձնաւորութիւններու շարքին, և որոնց ձեռքին մէջ կը կեղծոնանար ոյժը: Ան խարանուած էր պատասխանաւորութիւնը ըսմենարին նախարարութիւններու, որոնք կը յատկանչեն մեր վերջին կայսրութեան խաւարագոյն շրջանը»:

ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԱԿԱՆ

Թբիլ. ԱՐԱՄ Պէլեան

(Հարունակելի՝ 1)



## ՊԱՏՄԱՎԱՆ

### ՄԱՍՆԱԿՈՐ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ

#### Ս. ՆԵԱՆԻ ՎԱՆՈՒՅ ՍԵԲԱՍՏԻՈՅ

##### ԳԼՈՒԽ ԺԶ.

Ցաղաց Առաջնորդութեան Սեբաստիոն Յովհաննես Արքապահի եւ վասն բազմադիմի անցից ու յաւուր նորա:

Ընկալեալ Յովհաննես վարդապետի զՀրովարտակ Արքունական և զկոնդակ Պատրիս բարձրական՝ Տեսչութեան նահանգիս Սեբաստիոյ՝ յաւուր կիւրակէի վկրտփախման Ս. Ածածնին՝ յարում աւուր և ինքն մատուցեալ զԱծային Պատարտ (ՌՄՇԲ = 1809) յիրկուուրեակ լիրինն յաւերակ և անչէն նարանի՝ որ յանուն Մօք Տեսան կառուցեալ էր անդր՝ 'ի վաղ ժամանակաց, յիտ երից աւուրց ել՝ 'ի կեսարիոյ և յուղի անկեալ եկն ենոս՝ 'ի վիճակն իւր՝ 'ի Սեբաստիա և լուեալ քաղաքացւոցն և զրոն տուեալ միմիանց իշխանք և ժողովուրդը յոցնախուռն բազմութեամբ ելինն ընդ առաջ նորա, և մեծաւ հանդիսիւ և չքեզ փառօք բերեալ մուծին՝ 'ի հրաշափառ վասն Սրբոյ Նշանի յաւուր երկուշարթիք յիններորդի աւուր վկրտփախման Սրբոյ Կուսին՝ 'ի 23 Օգաստոսի՝ յարում՝ 'ի հանդիսի անդ բազմութեան ժողովոյն՝ 'ի մէջ Ս. Տօնմարին գեղեցիկ ատենաբանութեամբ առաջի արար նոցա զրան Տեսան եթէ «Գիտէ Հայրն ձեր երկնաւոր թէ պիտոյ է Զեղ զայդ ոմենսայ» և բազում բանիւք յարդորեաց զնոսս բառնալ զերկպատակութիւնն և 'ի մի խորհուրդ միաբանութեան մառանալ զանցեալն ըստ առաքեւոյն և 'ի յառաջադէման նկրաիւ, և այսպէս զուարձացուցեալ ուրախացոյց զժողովուրդն և զնարեալ զքարոզն օրհնեաց զնոսս և արձակեաց եկն՝ 'ի նմին աւուր և կարապեալ վարդապետ և տեսեալ ըզմիմիանս ուրախացան յայժ և ելին դիտել և 'ի գիր առնուլ զամենայն զկահան և ըզմիմիանս Սրբոյ Մենաստանիս, և 'ի միւ-

սում աւուր գնացեալ առ Քաղաքապետն Զափան Օղլու Մահամմէտ Բդէշինն զգեցաւ զլոդիկ՝ արձանելիս պատուոյ և էառ զհրամանագիր ըստ թէութեան Հրավարտակին արքունական առւեալ նմա իրը 1500 գանեկան։ Ընկալու միանգամացյն և զհրամանագիր վասն չինութեան և նորոգութեան Ս. Ածածնին Եկեղեցւոյ ներքին գութին, զար եռամսոնայ ժամանակաւ յառաջ տապալեալ և կործանեալ էին, և նոտեալ անդ յեկեղեցւոյն զաւուրս 30, ետ վերստին ամբագոյնս կերտել և կանգնել և ապա գարձաւ նկն 'ի Ս. Վանս, և 'ի գուլն իւրում եղիտ անդ զՏեղապահն և գործակից իւր կերտապետ վարդապետն, և ո և զՅոգակիմ, Գարբիէլ և Զաքարիա Վարդապետք և Սարկաւագ ոմն կարտապետ անուն, 'ի Վանս Ս. Հրեշտակապետի էր տեղապահն Յարութիւն վարդապետ՝ սարկաւագու միսվ Յակոբ անուն, իսկ 'ի Վանս Ս. Անուպատի Աւետիք վարդապետ՝ զորս հաստատեաց 'ի պաշտօնի իւրեանց և բարւոքալէս կառավարեաց զՍ. Ռէխտու 'ի սմին ամի Սահակ Վարդապետ Սեբաստիոնի՝ որ էր լուսարտը և Տնզապահն յաւուրս կարտապետ Արքեպոսի Ակնեցւոյ, հասեալ զորվ յաւուրս ծերութեան, փախեցաւ առ Քրիստոս և թաղեցաւ 'ի Ս. Վանս Յետ այսորիկ, երկոքին հարազատքն Յավհաննես և կարտապետ Վարդապետ 'ի հաշիւ տուեալ զպարտուն Սրբոյ Մենաստանիս՝ հանդերձ տոկոսիւթին և տուգաննօքն և զծախս արձանագրութեան արտօրէից զայն աւելի քան զքառասուն և մէկ հազար զահեկան և աւուրս բազումս խօրհնեցան 'ի միասունին զտանել զելո իրացն և եղերեցին զրանն 'ի հնարագիւտ և յանձանձիր ջանադրութիւնս վասն որոյ և լ կարտապետ վարդապետն անձամբ և գնաց 'ի Գաղափարիա առ Քրիգոր Արքեպոս և նպաստ օգնութեան զտեալ 'ի

ամսոնէ իրքեւ զեօթն քսակ դրամս, դարձաւ 'ի Ս. Վանսու Եւ ապօ (ԾՄԿԲ = 1810) կոնդակաւ կաթուղիկոսին Կիլիկիոյ գնաց 'ի վիճակն եօղատաւ և երեր իրքեւ 4 քսակ դրամս, Ել և Յովհաննէս Վարդապետ ՚ի վիճակն իւր և բաց 'ի տարեկան արգեսանց երեր և զերիս քսակ դրամս, գայս ամեն նոյն առևել պարտուցն հանդարտեցան փոքր ինչւ Յաջորդ ամին (ԾՄԿ = 1811) վաղճանեցաւ և ծերաւնին Յովհակիմ Վարդապետ որ էր Լուսարար յաւաւրը Յակոբայ Արքեպոս ին, և թաղեցաւ 'ի Ս. Մենոստանիս առաջի զրան մասնատան 'ի ներքին գաւթի: 'ի ամին ամին և Գրիգոր Վարդապետ Սերաստացի որ էր Լուսարար յաւաւր Գրիգոր Արքեպոս 'ի գնաց յուրա 'ի Ս. Երուսաղէմ և չեւ ևս հասեալ անդը վաղճանեցաւ 'ի ճանապարհին զի խորտակեցաւ նուն՝ յոր մտեալ էր և անկեալ 'ի ծով հեղձաւ 'ի ջուրց անտի և մեռոււ Յետ այսորիկ 'ի մի խորհուրդ միարանութեան գումարեալ գլխաւորաց քաղաքիս կամեցան յշել զջանուչ իւրեանց՝ զՅովհաննէս Վարդապետն 'ի Սր Աթոռն էջմիածին առ 'ի ստանալ զկարդ Եպիսկոպոսութեան և յարգորիչք այսմ խորհրդոյ եղեն՝ զրեամբ և բանիւք՝ Ստեփաննոս Արքեպոս, Առաջնորդ կեաւորիոյ, Յովհաննէս Արքեպոս՝ Առաջնորդ Ս. էջմիածնի, Մ. Գոսպար և Փիլիպպոս Ամիրայք և ուժք բազումք: Բայց Յովհաննէս և Կառապետ Վարդապետք խորհուրդ արարեալ ընդ միմիանս ո՛չ բարեաք վարձան գնալն յայնը ամին՝ սակո յուրիւթեան պարտուց և բարդեալ տոկոսացն, և զի ընկալցին զհաւանութիւն Պատրիարքին կ. Պալոսյ, յօժարեցացին տա այս և զիշխանոսն, վասն որոյ և եկոց և մետց յայնմ ամին՝ Ապա յաջարդ ամին (ԾՄԿԲ = 1812), պատրօսան կիաւ ըստ արժանուոյն և առեալ զհանութիւն և զգիր վկայութեան 'ի Յովհաննէս Պատրիարքէ և ընկալեալ զբազմուկնիք հրիտակ խնդրանաց քաղաքացւոցն՝ յաւաւր շաբաթու Բարիկենդանի Վարդապայ Ա. Խաչին 'ի 21 Սնապեմբերի ել 'ի Սուրբ Մենոստանէս Յովհաննէս Վարդապետ և յուղի անկեալ գնաց եհան 'ի Ս. Աթոռն էջմիածին 'ի 6 Նոյեմբերի, Եւ զի ընդ այն ժամանակո հնչէր համբաւ պատերազմի

'ի մէջ Ծուսոց և Պարսից և անթիւ զօրք Պարսից սփռեալ և տարածեալ էին 'ի շրջակայո Սրբոյ էջմիածնի, վասն որոյ յետ իրքեւ ինն աւուրց՝ 'ի 14 Նոյեմբերի 'ի առնի Սրբոց մարտիրոսացն Դուրիսուոյ, ծայրագոյն քահանայտպետն ամենայն Հայոց Տ. Եփրեմ Ս. Կաթոլիկոս մեծանոնդէս նուսակատիս Եկեղեցւոյ տրարեալ առաջի էջմիածն ահեղ Ս. Տեղոյն ճեռագրեաց զՅովհաննէս Վարդապետն Արքեպոս. 'ի վերայ նահանգիս Սերաստիոյ և յետ չորից աւուրց ողջագուրեալ 'ի Ս. Հայրապետէն և յուղարկաւորեալ յԱրքեպոսացն, ել 'ի Ս. էջմիածնէ և առն տրարեալ եկն և ժամանեաց 'ի վիճակն իւր 'ի Քաղաքս Սերաստիոյ և եմուա 'ի շքեզաւք Մենոստանն Սրբոյ Նշանի 'ի 27 Եկեղեցմբերի ԾՄԿԲ = 1812 յաւաւր Ուրաթու: Եւ եղե 'ի գառնալն իւրում 'ի Ս. էջմիածնէ մինչ եհաս 'ի Քաղաքս Կարքին եղի բայ անդ զոմն ճարտար Ճուլյար և առ Ճուլյալ զանգուկ մի պատուական' 150 գառնեկոնու և քերեալ զնա ընդ իւր զետեղեց 'ի Սր. Վանսու 'ի մէջ կամարին՝ յետկոյո Սրբոյ Սեղանոյն և յետ ամսոց ինչ ևտ բիրի երկուս զանգակս ևս և զայնոսիկ ևս ետ զետեղել հանդէպ նմին՝ զորս հնչեցուցանեն 'ի հանդիսուոր աւուրս Տէրունական Տօնից և յամենայն կիւրակէս 'ի ժոմ Ս. Պատարագի: Թէպէտե յաւաւրց աստի շինութեան Ս. ԱԾածին Եկեղեցւոյ ընկալեալ ունէին Ազգ միր հրամանազիր յԱրքայէ, զի մի մացէ զատաւորական բաժանարարութիւն՝ 'ի ժուռնութեան Հայ նհնչեցելոց (Գասում) և թագուցեալ պահէին զայն զի մի բացցի գուռոն մէծամնծ ծախուց, յետ իրքեւ ինն ամաց նորոգ ևս ընկալուն զհրամանազիր յԱրքունուստ ըստ առաջնոյն և ժամ բաշեցազ զտեալ ձեռնառութեամբ Այլազգի մէծամնծ ծախուց ետուն անցուցանել 'ի Տօմորն Բառաւորաց, վճարեալ իրը 500 գահեկանս, և առին զհրամանազիր 'ի քաղաքապետէն ըստ թէութեան հրագուրատին: Եւ յետ ամաց ինչ եկն նոր Բառաւոր մի, և յայս միջոցի բազումք մահացան 'ի ժանտափանէ զոր առիթ պատեհ համբաւել Դատաւորին խնդրեաց ուտեսու յԱղգէ մերմէ, և 'ի բացուսել նոցին վճիր գանգատանաց յդեաց

ու Բաղդապատեան՝ Զափուն Յղլու Մուհամմէտ Բդէլին, և նու յանիրուի կալեալ Պիշխանսն եղ՝ 'ի շղթայս բանտի և առեալ տասն քսոկ գրումս՝ արձակեաց զնւսս, և ապա միջնորդութեամբ ոմանց ընկալան 'ի նմանէ ևս զիրամանազ իր ըստ արտամազ քրութեան Արքաւի Հրավարատկին և անտի մինչև ցարդ ո՛չ ևս հարցանան Դատաւորք զննչիցիլոցն Հայոց, բաց յամաց որք վէճու ունելով ընդ միմիանս՝ դիմին նոցաւ Յաջորդ ամին եկն իշխանութեամբ 'ի քաղաքա Սերաստիս Պապա Բգէջան այր հզօր և գաղանարարոյ (ԾՄԿԲ = 1813) և զի ունէր հրաման յԱրքայէն նուածել զստահակութիւնս Մարտց Աղդին և այլոց ոմանց, վասն որոյ բազմացուցեալ սառւարացոյց զգունդո զօրաց իւրաց, և յորդան տուեալ իրրե զնեղեղս ջուրց յարդառատ գետաց խողաց 'ի վերաց նահանգիս Արքաստիոյ, որք հեղտան զեղտան առ հասարակ 'ի քաղաքա և 'ի գիրզօրէս և յո՛չ բուել բնակութեանցն, բաժանեցին զգօրս 'ի Տանօս, ետան և Ա. Մենաստանիս իրրե 150 զօրս Հայթայ կաչեցեալ որք կացին մեացին տաս զերիս ամիսս և յուով վիշտու և վետաս հասուցին Ա. Վահանցաւ, և 'ի բազմութենէ զօրացն սաստկացաւ և տիրեաց սով 'ի շրջակայս ողջոյն վիճակիս և եղե զի վաճառեցու 1 քսու ցորեան 'ի զին ութառն և հինդ դանեկունի և 1 քսո զորի 'ի զին յիսուն դանեկանի, և զրեա թէ ո՛չ դաւաւ Յաւել և ծանրածանը հարկս 'ի վերաց Աղդիս և որ ողբալին է ձեռն էարկ յԵկեղեցիս մեր քննութեան աղաքաւ (ԾՄՔթիշ) և այսու պատճառաւ էսու տուզանս իրրե քսոն հազար դանեկան, ետ և Ա. Մենաստանս յայնժամ տասն քսակ գրումս և այսպէս խահրեալ աւերեաց զերկիրս և սաստկապէս նեղեալ տառապեցոյց զԱղդ մեր, և եւ և զնաց 'ի վերաց Մարտց Աղդին 'ի կիւրէր լեռանէ այն է Աղճատաղ (ԾՄԿԲ = 1814) և 'ի Հառմեկլոյ և յաջորդ ամին դարձաւ կրկին 'ի Սերաստիա և տառեալ ևս քառաջինսն մհծամեծ վիշտու հասայց նահանգիս ևս յետ իրրե հօթանառնից աւուրց ընկեցեալ յիշխանութենէ քաղաքիս Սերաստիոյ ևլ և զնաց իշխանութեամբ 'ի քաղաքն կարին այն է կր-

զըրաւմ և յաջորդ ամին եկն դանապան Արքային և աքասորեաց զնաւ 'ի քաղաքի Պրուսա և բարձաւ չարն 'ի միջոցի Յնա սորա ընկալաւ իշխանութիւն քաղաքիս Պալէիպ Բգէջան (ԾՄԿԲ = 1815) այր բարերարոյ և մեզմարնոյթ և 'ի գրան նորին երեւելի և յառաջադէմ էր Անդանաւոր Յակոբ աղա Պետրոսին կ. Պոլսեցի, որ և եղ 'ի յիշխատակ 'ի Ա. Վահան կանմելով մի արծաթի Յայս ամին հնաս վախճան Տ. Մարկոսին Պողոս Վարդապետի Արքաստացույ, որ սնեալ և վարժեալ էր ուստ Մասթէս Արքեպոսի Ամաստիոյ և յետ մահանւան նորին զնացեալ 'ի կ. Պոլիս ընկալաւ զՏեսչութիւն նոյն վիճակին և յետ իրրե հօթն ամաց արտաճառաւ իւրիք աքասորեցու 'ի քաղաքս Զորչամպու' յարում յետ երկուց ամաց հանգեաւ 'ի Քրիստոս և թաղեցաւ անդ Յաւուրը յայսոսիկ Տեսուչ նահանգիս Յովհաննէս Արքեպոս հաւանեցուցեալ համեցոյց զդլիսաւորս և զիշխանս Աղդիս և երաց երկու վարժեալ բնակութիւնս, զմին 'ի գութի անդ Աւագ Ակեղեցոյն սր յԱնուն Ա. Ածածնի իրրե Մայր Դպրաց, յարում կարգեաց և զուսուցիչս 'ի կրթել և դաստիարակել զմանկունս և զմիւն 'ի Ա. Սարգիս Եկեղեցւոյ իրրե երկրարդ նմին 'ի նմա ևս կարգելով մանկավարժութանշանաւուց Յետ այսորիկ (ԾՄԿԲ = 1815), ժրարթուն և հոգածու Տեսուչ Ա. Մենաստանիս Յովհաննէս Արքեպոս զործակցութեամբ հարազատին իւրաքանչիւ կաւզ Խորոնին Ա. Նշոնիս և չքնազատեսիլ քանդակօք յօրինեալ 'և սոկեզօծեալ բազմերփն նրանցօք՝ ճաճանչաւորեաց վայելչափիլ, բարձրացոյց և զյատակ Սրբոյ Բեմին աստիճանաչափի մի և զմակատն ետ կերտել քանդակեալ քարամբք և զաստիճանան զոյդ առ զոյդ գեղեցկափոյլ արտեսանիւսիւ, և զերկիվեզեան գուռն Սրբոյ Տաճարիս համակ յերկութի ետ արուեստորէն կերտել և կանդնեալ 'ի բաց բարձաւ զիայտն առաջին 'ի սմին ամի (ԾՄԿԲ = 1816) յիօթն Մայիսի եկն իշխանութեամբ էարկեպոսի բարձապատճեամբ Օսման Բգէջան Քէմախիցի, այր ուշիմ և աշալուրջ, տեսեալ սորա եթէ տառապին

քաղաքացիքն վասն բնոկութեանց՝ ի դօրսաց քաղաքացիութեացն, ձեռն էարկ և շինհաց մէծ և վայելուչ պալուտ այն է «Պէյլիկ - Սէրայը» 'ի բնակութիւն Բաղրամապետ Բգէջիսից և զօրոց նացին, և ինքն անձամբ վերակացու եղեալ շինուածոց և ծախուց՝ տառապանօք աշխատեցաւ ամիսավեց և ծախուաց իրեն 280 քամկ դրամով խնդրեաց և ընկալու յԱրքաւնուատ զիրավարուակ և էառ զժախու շինուածոցն 'ի բոլոր նահանգէս' յորմէ եւ բաժին քաղաքին Սերոստիոյ իրեն եօթին քամկ դրամո (Աթեղ = 1817): Յաւուրա սորտիրու զամ մի և ամիսն երիս 'ի խաղաղութեան և յանգործութեան կայր Ազգ մեր, բայց 'ի սակա մեղաց մերոց յաջորդամին յերեքտառասն Յուլիսի' հրաման եկ յԱրքայէ և առեւլ զգուշտուն յափշտակեցին զինչան և աքուրեցին զնու ի Պրուսա և հասին զդլուին առ որ յայժ արտօնեցան մերտյինք: Համազանձառ որբին էր Գրիգոր առա Պօյտմեան Քէմուխցի այր լի հաւատով և բարեգուածաւթեամբ, որ եղ 'ի Ա. Վանս' ի յիշտառկ վարդույր մի մէծ կանոնազայն մետաքսի (Աթեղ): Յիտ այսորիկ տաւու յԱրքայէ զիշտանութիւն նահանգին Սերոստիոյ՝ միականի Ալի Բգէջիսին որ էր յայնժամ 'ի Կորո քաղաքի, որ եկն եհաս 'ի քաղաքս 'ի 26 Նոյեմբերի և կորզեաց փոխանորդ ինքան զԱներաստացի Սայիս աղայն, այր յաջողուակ 'ի բանս և 'ի զործո, և զիէնան Օդլու Ահմէտ ազոյն րէկիլ քաղաքիս: Եւ զի Բգէջիսն էր այր ագան և ընչոքաց ընութեամբ, վասն որոյ և յաւել և սաստկացյաց զնուրկապահնութիւնս 'ի վերայ ստորագուելոց և յեօթնամսեայ ժամանակամիջուռմ եհան 560 քամկ դրամ հարկս, և այսու ես ո՛չ շատացեալ սկսու տուգանս առնոււ աստի և անտի կալու զոնն Հայոցի և էառ 3000 գանեկանս և արձակեաց և զայլ ոնն և էառ 1500 գանեկան: Կոլու և Միւթէվէլլի Օդլու Փաթլախ Մահմաւն և բաց 'ի վաւերական ընծայիցն էառ 12000 գանեկան, իսկ րէկիլ Ահմէտ աղայի ընծայտառաւթիւնն անցեալ գտաւ զ15000 գանեկան, զոր 'ի միումնուազի քարշակալ զոււրն կամէր սպանանել, և հազ հազիւ ազտեաց փոխանորդն

Սայիտ աղա, վասն որոյ երկոքին սոքախորդ արարեաւ ընդ միմիանս զբազումս սպատառակ ին յապսատմբութիւն ակն ունելով զիազող ժամոււ Եւ յետ ամսոյ ինչ ազգ եղեւ Բգէջիսին 'ի կ. Պոլուայ եթէ պանզատաւորք յաճախեցին վասն քոյ յԱրքանիս, փութա՝ վասն լուռութեան քո ստունու զիր բազմակնիք և առաքեան' յայսու Եւ մինչ նա կամէր զայս առնել, սոքա խոպութիւնու յարոցեալ ետուն վատկել զկրպակս և բազմախուռն ժազուվը բազմամբ զնացեալ 'ի դատարան կալաւ զդատաւորն և խնդրէին զդիք վճռոյ վասն վատութեանց Բգէջիսին (Աթեղ = 1818), և ի բացունել նորին խոչտանդեցին զնագանիւք, քարիւ և փայտիւ, և յայոմ հանդիսի զտան և ընդ այլազգեացն սմանք 'ի մերտպնէից: Եւ այսու ամբոխիւ տարեալ եղին զնու 'ի կուլանս, 'ի առան Հաճի Շեյխ կոչեցելոյն: Զայս լուել Բգէջիսին և առեւլ զփախանորդն հարիւր զրահաւորեալ արամբք զնացեալ ենան զդատաւորն և երեր յապարանս իւր և մտեալ 'ի բերդն ամբացաւ 'ի 12 Յունիսի, և յերրորդում առուրն եկն կոյր իպրահիմ Զօրապեան իրը 100 արամբք առ Բգէջիսին եմոււ և սկսոն մարանչին ընդ ամբոխին, արձակեալով հրացանս, թիգանօթու և սումբոս, և յետ առուրց ինչ 'ի 27 Յունիսի եկն և միւս զօրապեան Մունամմէտի իրը 200 զօրօք և կամէր մասնել 'ի բերդն, այլ զի քաղաքացիք լոււազոյնս ամբացուցեալ էին զմարտկոցն իւրեանց և պատեալ պաշարեալ էին զերգուն և զապարանս Բգէջիսին, վասն որոյ մարդ եղեալ ո՛չ թողին մտանել նմո 'ի ներքս, և սատի սկսոն յաճախեալ չարիք 'ի վերայ քաղաքիս, զի 'ի բերդէն անխնայ հարեալ վիրաւորէին և սպանանէին զքաղաքացիսն և արտաքուաս զորս գտանէին 'ի քաղաքացւոցն օտտարականաց կողոպտէին, մերկացուցանէին, վիրաւորէին և սպանանէին. ընդ որս և զմանկունս Հայոց և այլազգեաց յափշտակեալ յեղերաց քաղաքիս տանէին և յետ յոլով տուգանս առնելոյ 'արձակէին և յաճննույն օր ո՛չ ինչ տեսանիւք 'ի վիճակիս, բայց եթէ աւարառութիւն և սպանութիւն: Եւ յետ սակաւ ինչ առուրց յերրորդի առուր ամս-

ետանն Յուլիսի ել Մէհէմմէտն 'ի Բողնիկէ իրը 300 գօրօք և եկն 'ի Դաւրայ' թէ. պէտե ո՞չ ոք էր անդ 'ի բնակչացն. և նոտու անդ օրն այն, և 'ի մէջ գիշերի ել պատերազմաւ 'ի վիրայ քաղաքիս և ոչինչ կարաց տանել, և ընդ լուսանալն կրկին դարձաւ 'ի Դաւրայ. ելին և զօրք քաղաքին զնեա նոցա և հանին վատրեցին զնոսա 'ի գեղջէն և բերին հանդէպ Սրբոյ Մինաստանիս և տառ սկսան մարտնչել ընդ միմիանս յայգուէ մինչեւ ցերեկոյ, հարին զամն այլազգի 'ի քաղաքացւոցն և սպանին, և մերկացւոցեալ խայտառակարար թողին և գնացին: Եւ յայսմանէ չերմացեալ սաստկացաւ պատերազմն և բազմութիւնք երկաւց կողմանցն բազխէին զիրար և հուսկ ապա զիմնալ 'ի վիրայ միմիանց, խառնեցան ընդ իրեարու և 'ի սաստկութիւն ծիսայ հրացանիցն և 'ի փառոյ, որ յատից մարդկանց և երիվարացն՝ անտեսանելի եղեւ աչոց բազմութիւնքն անթիւ: Եւ յատ պահու միոյ իրեւ վերացու ծուլոն և փոշի, յաղթազք երեւան քաղաքացիք և հակառակորդք պարտել փախառական եղեն: Յետ չորից աւաւրց յութ Յուլիսի, կրկին գունդ կազմեալ զօրապետին եկն 'ի վիրայ քաղաքիս 'ի կողմն Ալովուզ կաշեցան եղեն զնոց որս զամանս 'ի մանկանց Հայոց և այլազգեաց տարառ 'ի Բագնիկ: Յանձնամ յարդորելով զմիմիանս ելին զինի նոցա զօրք քաղաքին և թափիու զամենացն դարձաւոցին յետս, և սաստկապէս պատերազմն ընդ նոսա մինչեւ ցերեկոյ և զօրտցուցեալ զնարուածուն, փախառական արորին զնոսա առաջի իւրեանց և զաւար նոցին առեալ դարձան 'ի քաղաքու յաղթանակու: 'ի մինին ժամանակի զօրացու կողմն Բէշէխին 'ի է. Պալիս, և փախորաքայն հաճեցայց զարքայն և ենոն հրավարակակի զի Սրբաստացին հնադանդեցին համաստացին հնադանդեցին Ալի Բգէշխին և տացին զի մինիմ նուազի սպան և արար ծանր հարկապահանջաւթիւնս, 450 և բատ ոմանց 600 քառակ զրամու: Ակա սկսան միծամեծք այլազգեացն՝ սրպէս գատաւորն, գանտպանս, փախանորդն

զատէ Մէհէմմէտ Բգէշխն Գոնեաի, զջառաւոզլու Նոթուլլահ Փաշայն Աֆիօն Գարահիսարի, զնուրի Փաշայն Մատէնի, զՓարուտան Մուհամմէտ Փաշայն Տրապիզոնի, զՀավբրդ Ալի Փաշայն Ալսցիսյի, զՂուէնակէր Փաշայն Մարտու և զիմին Փաշայն Կեսարիոյ և չորեքտասան գունդ զօրք 'ի Պալոյ 56 թնդանօթիւք և 'ի նահանգաց սոցին ելեալ զօրք իրրե 90000 սկսան զալ հետզհետէ և պաշտրել զքարտուք և զԱ. Վանս, և զի նախ քան զամենսին եկն հետա Նոթուլլահ Փաշայն և եմուտ 'ի Բագնիկ, 'ի 22 Յուլիսի, եկին և կօմէր Քէշիֆն և Սայիհա աղայն բազում զօրօք, յաջորդ տառւրն իրը 300 անձինք ելեալ 'ի քաղաքացւոցն հանգերձ Հաճի Շէյխին զնացին 'ի Բագնիկ 'ի սես նոցին, տնդ Սայիհա աղայն զվաղեմի մթիւրեալ զդանութիւն սրտի թափիել կամելով հրամայեաց զօրացն շաժանարար, հորկանել զքարտուք անտառին և եթէ չէր հասեալ յօդսութիւն Նոթուլլահ Փաշայի հանգերձ զոհապանապետաւ կոտորէին զամենսին: Յայսմ տեղուջ վէրս ընկալու և ովհ յԱլզէս մերօէ Քիրիշճի Տիրացու Պօղոս<sup>(\*)</sup> և յետ աւաւրց ինչ փախեցաւ ու Ասոււմ: որոյ զնոցին յուսուուրեացէ Տէրն մերէ Եւ 'ի միւռում աւաւր յդեցին ընդ Հաճի Շէյխին զԱրքունի Հրովարտակն 'ի քաղթան. զոր ընթերցեալ քաղաքացին հնոցանդեցան հրամանացն Արքոյին և անձնատուր եղեն յաքսորս Քէնան Զտուէ Անմէտ և Միւթէլէլլի օղլու Մահմաւա աղայքը Եւ յայսմ աւաւր ձեռն էտրի Միւհանի Ալի Փաշայն և եղ 'ի չզթայս բանտի աւելի քան զնուրի իւր անձինը յայտագիտաց և զինն 'ի միւռում նուազի սպան և արար ծանր հարկապահանջաւթիւնս, 450 և բատ ոմանց 600 քառակ զրամու: Ակա սկսան միծամեծք այլազգեացն՝ սրպէս գատաւորն, գանտպանս, փախանորդն


(\*) Սա է հայր Հաւուն իմոյ՝ յարմէ սերեալ եմ այսպէս: Պօղոս ձնանի զկետրոս, Պատրոս ձնանի զՍտեփան և զԱրքահամ, Ստեփան ձնանի զՊօղոս և զՏիգրան, զրիչ զամաւրութեան:

բգէջին Սայիմ ազայն, գանձապետն և այլք ուժանք գտրանս հնարել Ազգիս, զարց երիսն զանխլաբար հաճեցայց Յավհաննէս Արքեպոս, որով և ո՛չինչ վասեղե Ազգիս մերում յայսմ միջոցիս, եւյատ 21 աւուրց առւաւ յԱրքուէ զիշխառնութիւն քաղաքիո Նաթուլլահ Փաշայի Սիրատացւոյ, որ ելեալ 'ի Բազնիկ դիւզէ մեծու հանդիսիւ եկն և հմաւա 'ի քաղաքս 'ի 22 Օգոստոսի իսկ Ալի Բգէջին միականի գնաց իշխանութեամբ յԱքիօն-Գարանիար 'ի տեղի Նաթուլլահ Փաշային Յայսմ Պատմութեանս վայելուչ վարկաք հարացաւցանել զգրիչ մեր, ըստ որում զարհուրելեաց զարհուրելի և ասսկալի վառնուգաւոր կէտ մահուան Տէր անցայց զմերազնէիւք զի 'ի վերջին պաշտրման անդ առ հասարակ ամեննեփին Հայքս և ոյլազգիք ակն ունէին առաւել մօտալուտ օրհասի և զառնագոյն մահուամբ զրաւիլ 'ի կենաց՝ քան հանդիպիլ կենդանութեան, յորում պահու Փրկիչն Տիեզերաց՝ զԱնհառահրաշն՝ ներգործեալ զզօրութիւն՝ յետո նահանջեաց զանողորմ ոուր նոցին 'ի պարանոցաց մերայնոց և զերծայց ըզնոսա իբրև զայծեամս և իբրև զհուս յարագայթից, գարձաւցանելով՝ ըստ Եզեկիայ՝ 'ի զբանց դժախոց գերեզմանին 'ի կեանս կենդանութեան, և ո՛չ չնորհեաց նոցա զՅարութիւն՝ ո՛չ պակաս քան ըզչորեքրեայ մեռեալն կոչելով 'ի զերեզմանէն, եւ թէպէտ յուլով վիստաք և տառապակրութիւնք եղեն այլ չորս անձինք և եթ մեռանին հրացանիւ յԱզգէ մերմէ և չարս վիրաւորեալք, իսկ յայլազգեացն մեռանին իբր 100 անձինք և 85 վիրաւորեալք խեղացան, Յայսմ յոզնովրդով ժամանակիս պատմի և այսինչ՝ 'ի հաւատարիմ լսողաց 'ի բերանոյ նայնիսկ այլասեաիցն և Պիղծ Տիելուքն որք էին յԱզգէ Քրդաց՝ 'ի զօրաց անտե եզրոք Միականի իպրահմէն որք էին 'ի Բազնիք, 'ի միում

զիշերի խրախուսւսաւ զմիմիանս և ելեալ յերիվար գան զանխլաբար 'ի վերայ Սրբոյ Մենաստանիս առ 'ի յաւոր առնուլ զնու և թէպէտ գիտակ իսկ էին զի իրեն 50 կամ 60 հետեւակք սպառազինեալք կային անդր 'ի պաշտպանութիւն, բայց ակն ունէին զառնուլ զնոսոս 'ի քուն թանձրութեան, որպէս գտինս իսկ և հուզ եղեալ 'ի Ա. Վանս 'ի կողմանէ գերեզմանատան յորում է շիրիմ Պատրոս Գետադարձի և ելեալ ընդ խոնար 'ի պարիսպն 'ի վեր և մերձեցեալ մեծի պարսպին այնինչ ձկտէին և նկրտէին ելանել 'ի վեր յանկարծ 'ի կուսէ փոքր գրան Սրբոյ վանուց վիրերեին արք երկու հեծեալ յերիվար և տէգս 'ի ձեռս իւրեանց և ահարեկ արարեալ զնոսա զարհուրեցանցնեն և մինքեցուցեալ զնիզակս իւրաքանչիւր ոք 'ի նասոս՝ որք էին իբրեւ 30, զարեն զնոսա մինչև ցիոնիք և ինքիանք անդաներեայթ լինին և յայլում պահու երեւցան զօրապետին մի կանաչ և մի կարմիր գրօշտկու զօրք իբրեւ 2000 յորոց զահի հարեալ կոչեաց զոմանս եթէ տանէք Վարդապետն՝ որչափ զօրս գումարեալէ, և զի՞պիտոյ է նմա արդքան զօրսա, առ այս մեք ոչինչ ունիմք տանէ, և այնինչ բանքն 'ի բերանն էին և կոչեցիալք հայէին զերեալ զօրսն՝ ինքն 'Զօրապետն յազուշ կրթեալ նզովս կարդաց անձին իւրաւմ, զի այլես մի մերձեսցի Սրբոյ Վանիցաւ կնցեալ յԱթոռ Տիեզութեան նահանջին Սիրաստիայ՝ Տեսոն Յավհաննու Արքեպոս. ի զամս իբրեւ քառներեք և հասեալ ժամանեալ յաւուրս ծերութեան փախցաւ տո Քրիստոս և թաղցաւ մեծաւ պատուավ 'ի գաւթի անդ Ա. Մենաստանիս՝ հուզ շիրմին Յակարոյ Արքեպոս. ի Արմետացւոյ յոմի Տեսոն 1830 = ԱՄՀԹ,

ՏիեզրԱՆ Ա. ՔիրիծեԱՆ

(Մնացեալը լազուրի 14)



## ՀԱՌԱՋՈՑ ԵՒ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԻ

**ՄԵՐ ԵՒ ՔՈՅՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՑԵՐԹԻՆ ՎՐԱՅ**

**ԵՒ ՍՈՂԻՄՈԿԱՆ ԱԿԱՆԴՈՒԹՈՒԽԵՆԵՐ**

Դիւս Խաչի(ի). — Ա. Խաչին սուփրուած այս վերջին տօնը կը կատարուի Առաջերացէն վեց և վարագայ Խաչին չորս շաբաթներ ետք: Վերջինն է սակ Ա. Յարութեան Տաճարին մէջ կատարուած տարեկուն հանդիսութեանց — հայկական և ոչ հայկական: Կը տօնուի գրեթէ հաւատար հնառաւորութեան վրայ Լատինաց Խաչիւտի տօնէն, որ կը նշուի Մայիսի 7ին: Հանդիսութիւնները սկիզբ կ'առնեն Շաբաթ կէսօրէ ետք կատարուած ՀՀրաշափառաշի մուտքով և կը շարունակուին Ա. Գերեզմանի և Խաչիւտի այրի (որ Հայոց կը յանձնուի 24 ժամուան համար) ուխտերով: Վերջինին կից միը Ա. Գերեզմանը լուսաւորիչ նկեղեցւոյ մէջ է որ կը պաշտուին ժամերգութիւնն ու նախատօնակը, որոնց կը յաջորդէ անշուշա Տնօրինական Սրբառեղեց այցելութեան թափօրը: Քիչ մը հանդիսուար եղանակու:

Կիրակի առուօտ, ժամերգութեանց տարտին, Ա. Պատարագ կը մատուցուի — տարուան մէջ միակ անգամը ըլլութով — Ա. Լուսաւորիչ նկեղեցւոյ մէջ: Ապա Միարանութիւնը, թափօր կազմած, Գիւտ Խաչի այրը կ'իջնէ, ուրեմտ առնելով կենաց Փայտի ժամանքը (որ Ա. Պատարագի կիսուն կ'իջեցու հոն), երեք անգամ կը դառնայ Ա. Գերեզմանին և մէկ անգամ ար Պատանատեղուոյն շուրջ: Կ'արժէ յիշել որ ամբողջանին, որուն տակ կը քալէ հանդիսապետը, գոյութիւն չունի Յոյն Եկեղեցւոյ մօտ, իսկ Լատիններ զայն կը բռնեն ոչ թէ Ա. Խաչին՝ այլ Ա. Սկիհին վրայ: Ամենէն ետքը կ'երգուի «Խաչի քո Քրիստոս շարականը»:

Երկուշարթի տօն է Սրբոց՝ Անաստայ Խանանային եւ Վարոսի եւ Թեոդիտեայ եւ որդեղ նորա եւ որոց ընդ նմա կատարեցան: Զունինք վերոյիշեալ սուրբրեսուն մասին որոշ և կարեսը ըսելիքները: Անսատափի յիշատակը այլ Եկեղեցիներ կը կատարին 22 Յունուարին:

Երեքշարթի տօն է Սրբոց Հիպիրիֆեանց որք ի Սամուսաս կատարեցան, եւ սրբոց՝ Սուերիտնոսի Սեբատացւոյն, Բաբելոյ ծերոյն եւ ուրսուն եւ չորս առակերտոց նորին: Նկատի պէտք է առնել թէ Խաչիւտացէն Յիսուսկ երկարուզ միջոցը 9ի ամել 10 Կոթնեակ եղած տարիներուն, Հիպիրիֆեանք տառնձին կը տօնուին Գշօրը, իսկ միւսները անջատուելով կ'անցնին եւ, օրուան, օրուն յատուկ Յովիան Ակիլեանք մէծ հայրապետի յիշատակն այլ կ'երթայ Շաբաթ օրուան: Իսկ Շր. տօնուելիք Ամենայն Սրբոց կարեսը տօնն այլ կը կատարուի երեք շաբաթներ ետք, Յիսուսկի Բարեկենդանի նախօրեակին: Լատինաց Տօնացոյցին մէջ կ'երեսի Աւերիանոս մը 21 Փատր.ի գիմաց, որ սակայն Պիտանի (Պէյթ Շէտան, Յորգանանու հովատին մէջ) եպիսկոպոսն է: Յագնան Ասկերերանի յիշատակը Յունոց մօտ կը տօնուի մեծ շուրջով, իրեւ Քրիստոնէուկան Եկեղեցւոյ մէծագոյն հայրապետներէն մէշկը, 13/26 Նոյեմբերին: Իսկ անոր նիստաց փախագրութիւնը կը յիշատակն 27 Յունուար/9 Փատր.ին: Ասկէ երեք օրեր ետք ալ զայն կը յիշատակն Եկեղեցւոյ միւս երկու մեծ հայրապետներուն՝ Բարսող կեսարացիի և Քրիզոս Ասուածածրանի հետ, իրեւ ոչ Աստղերը Եկեղեցւոյ: Երեք տօներն ալ նշանակուած են խաչանիշօվ: Լատինք ալ տահն մը 13 Նոյեմբերին կը տօնէին անոր յիշատակը, յամայ Սեպտ. 13ին փախագրեցին զայն: Մար.մօտ, ան կը տօնուի նոր Երկոսասոն վարդապետաց հատ, Գիւտ Խաչի նախօրեակին և իր բռն տօնէն քանի մը օրեր առաջ, իր Հոգեգալուստեան Ներրոզը կը կարգացուի ինչպէս Յունոց մօտ Եկեղեցւոյ մէջ: Ամենայն Սրբոց տօնը հրամայուած տօն էր ատեն մը Լատինաց մօտ: Կը կատարուի հանդիսիւ Նոյեմբերը տօնու առջին օրը: (Օրը Շաբաթ եթէ ըլլոյ, միասին կը տօնն առջին օրը: ) Յունոց մօտ, Հո-

գեղութառհան յաջորդող առաջին կիրակին կը կոչուի Ամենայն Սրբոց Կիրակի,

Ետշին յաջորդող ութերօրդ եօթնակի երկուշաբթի օրը տօն է Սրբոցն՝ Աստվածածի Հռուսացագացին և Տաճա, Տայիցն իւ ասւկաւագացն և ժողովրդոցն, Հակոբակ Հռովմայ Հայրապետ ըլլալուն, իր անուան չհանդիպեցանք Լատինական Տօնացոյցին մէջ:

Երեքշաբթի տօն է Սրբոցն՝ Աստվածածի հայրակոպոսին, Յօվուկայ Խանանային, Այիրալոյ սարկաւագին և Պատոսի Վիլոյին: Պատոսուն միաժամանակ համ միասին, Նոյմ. 18/1 Դեկտ.ին կը տօնուի Յունաց մօտ:

Հինգշաբթի տօն է Սրբոց հայրապետոցն՝ Մետրոփանոսի, Ազիսանքոսի և Պողոսի խոսուվանողին, և սրբոց Յօնանց Մարտիրոսուի և Մարտիրոսի Առաջին երեց առաջին Պատրիարքներն են կ. Պալոսյ Աթոնին և Յունաց մօտ կը տօնուին յաջորդաբար 4/17 Յունիսին, 30 Օգոստ./12 Սեպտ.ին և 6/19 Նոյեմբերին, Վերջին երկուքը, դարձեւու Յունաց մօտ, կը տօնուին 25 Հոկտ./7 Նոյեմբերին:

Ծարաթ տօն է Սրբոց Հեթակապետոցն՝ Գոբրիելի և Միտյայի և ամենայն երկնոյին գորացն Երուսաղէմի Ս. Յակոբեանց Վանքի շրջափակին մէջ Ա. Հրեշտակապետաց Վանք ունենալուուս, յիշնալ վանուց եկեղեցւոյն մէջ հայտառանակ կը կատարուի Աւրբաթ երեկոյնոն: Ծարաթ ուռաւօտ ալ, Գամերգութենէն հաք, հոն կը մատաւցուի Ա. Պատարագը: Սագորութիւն է այդ օր հոգեհանգիստ կատարել Ա. Թարգմանչաց վարժարանի (և ազգային) բարերարուհի Աղաւանի ձեզվահիքնեանի և իր պարագայից հոգիներուն համար:

Յունաց մօտ տօնը կը նշուի Նոյեմ, 8/21ին Այսպէս որ, երբ օրը հանդիպի Երաթիթի, կը տօնուի միասին: Բաց ասաի, անսնք Գարբիէլ Հրեշտակապետը երկիցու կը յիշտակեն առանձին: մին 26 Մարտ, Աւետման վաղարքայնին, Աւետարել Հրեշտակը ըլլալուն, իսկ միւսը 13 Յունիսին: իսկ 6/19 Սեպտեմբերին կը նշն հրամը Միքայէլ Հրեշտակապետի Անսնք ևս ունին Ա. Հրեշտակապետաց վանք մը հոս, ուր հանդիսութիւն կը կատարել 20 և 21 Նոյեմբերին, Լատինք այժմ 29 Սեպտ.ին

կը յիշատակեն հրեշտակապետները՝ հետեւակ կարգով: — Միքայէլ, Գարբիէլ և Աստվայէլ: Ատեն մը ծ Մայիսին կը յիշատակէին Երեւանի Միքայէլի հեթակապետին, իսկ 24 Հոկտ.ին՝ Աստվայէլ Հրեշտակապետի յիշատակը առանձին: Գարբիէլ կը նշուէր Աւետումէն օր մը առաջ և ոչ թէ ետք, այսինքն 24 Մարտին:

Վերջին տարիներուն, սովորութիւն եղած է որ տօնին յաջորդող օրն ալ, Կիրակի, Ա. Պատարագը մատուցաննք այդ եկեղեցին մէջ: Պատարագիչը Կ'ՐԱՄ նոյն վանքի Տեսուչը, որ համայնքապետը կոմ Հոգեմոր Հովիւն է անդացի կամ «Քաղաքացից» հայերաւն:

Երկուշաբթի տօն է Սրբոցն՝ Մելիսոսի Անտիոքյան հայրապետին և Մինասյ Եգիպտուցունի, և միւս Մելիսոսի Կայսիոնոպոսին, Բուրյա Խանանային և Եփոււ սարկաւագին: Մելիսոսներն ու Մինասները երկուք են (Երկրորդը պիտի առանձինք իր կարգին), Անտիոքի Հայրապետ Մելիսոսը Յոյներ կը նշն 12/25 Փետր.ին: Մինասներէն մին կը յիշն 10/23 Նոյմ.ին, իսկ միւսը ճիշդ ամիս մը հաք:

Երեքշաբթի տօն է Սրբոցն՝ Գևհերեայ Վիոյին և Բաուիլիսկոսի Խանանային: Ա. Դիմենորիոս միծ յարգ կը վայելէ Յունաց մօտ (այդ անունը կը կրէ Պալոսյ այժմաւ Տիեզերական Պատրիարքը): Բացի անկէ, որ իրենց Մայրավանքէն ներս մատուռ մը ունին անոր անունով, ուր տօնի օրը — 26 Հոկտ./8 Նոյմ. — հանդիսութիւն կը կատարեն, անոր անունով կը կոչուին իրենց ազգային վարժարանն ու դիմացի ճամրան: Լատինք Եեւետիթիոս մը ունին 9 Ապրիլին: Բայիլիսկոս Յունաց մօտ կը կիսայ 22 Մայիս/4 Յունիսի դիմաց:

Հինգշաբթի տօն է Սրբոցն՝ Գուրիանոյ, Ամսինասայ, Աբիբայ սարկաւագին, Խոմսոնուի միայնակեցին, Մասկնան խոսուվանդին և Հրեսիկոսի զինուորին: Գուրիան ալ, իր ընկերներուն հետ, այդ առանձինները՝ 15/28 Նոյմ.ին — Ա. Ծանդիկան քուանօրեաց պահուց առաջին օրը — կը յիշտակուի Յունաց մօտ:

Այս եօթնեակին համար նշանակելի պարագայ մը: — Երեք օրերու Մանկունքներն ու Համբարձիները ի ձայնեն են:

Հարաթ տօն է Արքոց առաքելցն՝ Անդրեի և Փիլիպպոսի, Յայնաննու Աւետարանին մէջ (ԺԲ. 22), միասին յիշուելնուն, միասին ալ կը տօնուին մեր մօտ: Առաջինը, եղբայրը Ս. Պետրոսի, ծանօթ է նաև Շնուխակոչ անունով, ամենէն առաջ կոչուած ըլլալով առաքք լոկան պաշտօնին: Պաշտպան ուռրը Նկատուած է Ակովատիոյ, որ Նոյեմբերի 30ը — բոլոր Եկեղեցիներու կողմէ ուռրի յիշատակին նուիրուած օրը — ընդունած է իրեն իր ոզգոյին տօնը: Յունաց մօտ տօնը նշանակուած է խաչանիչով, հակողելու համար գոգցես Հռովմէական Եկեղեցին որ անոր երէց եղբօր՝ Ս. Պետրոսի յաջորդները կը համարի իր հովատապետները:

Փիլիպպոս Յակոբոս Տեմանակցոր հետ միասին կը տօնուի Լատինաց մօտ Յ Մայիսին, Յունաց մօտ կը յիշատակուի 14/27 Նոյեմբին, Ս. Մնացեան քառասնօրեաց պահոց Բարեկենդանի օրը: Ան ես նշանակուած է խաչանիչով:

Խաչվերացի և Յիսոնակի միջև տարբերութիւնը 9 Կօթնեակ եղած պարագային, Անդրէի և Փիլիպպոսի տօնով կ'աւարտին Խաչվերացի հետ կապուած տօները և յաջորդ օրը Բարեկենդան է Յիսոնակի (ոմանք սխալմամբ կը գրեն Յիսոնակաց) պահոց: Իսկ հթէ տարբերութիւնը ըլլայ 10 Կօթնեակ, այդ միջացը կը լիցուի այն տօներով, որսնք կը լիցնեն վերտիփախտոն յաջորդող չարորդ Կօթնեակը (Վերտիփախտոնն և Խաչվերացի միջև չորսի տեղ հինգ Կօթնեակ եղած տարբիներուն) և ուրանց մասին խօսեցանք «Ախոն»ի 1986ի Գ. Յուամսեայի թիւով, էջ 193, եւ, ինչպէս ըսինք, Կօթնեակը կը փակուի Ամենայն Արքոց տօնով:

Յիսոնակի Բարեկենդանը կը գուգադիպի 18 Նոյեմբերի մօտաւոր Կիրակիին: Շուրջ Կօթ Կօթնեակներ տեղով պատրաստութեան շրջան մըն է ան, նմանողաւթեամբ Մեծ Պահոց Նոյն տեսլութիւնը ունեցող շրջանին: Սակայն այս միջոցին առաջին, միջին (չարորդ, Ս. Յակոբայ առաքալանի անուամբ ծանօթ) և վերջին (Ս. Մնացեան առբարպանի) Կօթնեակներուն միայն պահնեցողութիւն կը համանգէ մեր Եկեղեցին:

Ս. Մնացեան տօնը, իրրե երկրորդ մեծոգոյն տօնը Քրիստոնէական Եկեղեցւոյ, ունի իր պատրաստութեան շրջանը բոլոր Եկեղեցիներու մօտ: Այսովէս, Լուտիներ տօնը կանխող չար Կիրակիիները կը կոչեն Advent ի կամ Գալատեան Կիրակիիներ: Առաջինին, որ կը գուգադիպի 30 Նոյեմբերի մօտաւոր Կիրակիին, կը սկսի իրենց Եկեղեցական Տարին: Պահեցողութիւն չեն հարանագեր անշուշտու: Իսկ Յոյներ ունին պահոց քառասնօրեաց երկար չրջան մը, սկսելով 15/28 Նոյեմբին: Ղպտաց մօտ պահքը կը սկսի յիշեալթուականէն երեք օրեր տուաջ:

Ընդհանրապէս Յիսոնակի շաբաթապահոց օրերուն — սրբոց տօներ չկան — կը գուգադիպի Ս. Աստուծոննի Ընծարեան տօնը, 21 Նոյեմբին անշաբթօրէն տօնուած զրիթէ բոլոր Եկեղեցիներու կողմէ (Ղըպտիներ կը տօնեն ութ օրեր ետք): Լատիներ հազիւ թէ կը յիշատակին զոյն, իսկ Արեկելեան Եկեղեցիներ հանգիսիւ կը տօնեն: Յոյներ հոս ունին Կուսանաց կամ Deir el Banat կոչուած վանք մը, իրենց Մայրավանքին կից, որու Եկեղեցին մէջ կը հանգիստուրին տօնը, հանգերձ նախատակով: Իսկ մենք, ինչպէս Տիրամօր ձօնուած միւս տօները՝ Գիթօնմանիի Ո. Աստուծածնուոյ Տաճարին մէջ, ուր յիս ռշաբշափառազով հանգիստուր մուտքի, հանդիսաւոր Ս. Պատարագ կը մօտաւցանենք Ս. Կոյսի գերեզմանին վրայի Հոգեհանգստեան պաշտօն ալ կը կտաւրինք: Աթոռոյն և ազգիս բարիրար Կիւլլուսի Կիւլլուսնկեանի և իր գերդաստանի համայնքներուն նոգիներուն ի հանգիստ, մեծոգոյն առատրած ըլլալուն համար յիշեալ Տաճարի նորոգութեան, իրկից 1948ին և 1955ին — ջրամոյն ըլլայէ ետք: Հանք նաև թէ, Վերափոխումէն բացի, Տիրամօր յիշատակի տօներու հախատանակները կը կտաւրուին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ:

Ընծարեան տօնը հոս, առմարտկան տարբերութեան պատճառաւ, Յունաց հետ կը կտաւրինք Դեկտեմբերի 4ին:

## ԳՐԱԿԱՆԱԿԱՆ

### «ԿԵԱՆՔԻՆ ԶՈՒԳԱՀԵՐ»

Հաղինակ՝ Վ. Ա. ԲՐԵՆԴՐԵՍ ԳԵՐԱԲԱԿՈԶՅԱՆ

Լու Աննելիս, 1981, էջ 144:

Նախ՝ ճշգում մը: «Ոինչի հախորդքիւնը մեր գրախօսուծ երկին հեղինակին անունը, որուն տկնարկութիւնն ալ ըսրինք, մոռցած էինք յիշել — Աննին, Տարօրինակ զուգադիպութեամբ մը, ոյս անգամ ալ գրախօսելու համար մեր ձեռնուծ զրքին հեղինակը նոյն բնառնիքին պատկանող անուն մը կը կրէ:»

144 էջերու վրայ սփառուծ, բայց 50 էջի մէջ սեղմուելիք (բազմաէջ համարի մը հեղինակը Ըլլուսու արտում փառախրութիւնը տակայ է նաև Գարուիկօզեանի մօտ) արեւետայերէնով գրաւած չ փոծոյ կառարներու ամոյն փունջ մըն է մեզի պարզեւածք այս համար (իի) օվկի Ու մենք մեզի հարց կու տանքք, — ինչո՞ւ արեւելահայերէն, երբ հեղինակը (ուհին) Պոլսեցի է ծագումով: (Եթ մտքի առաջին պտուղները հան է որ ինկած հետ տիպի): Կառակած ունինք թէ ան իր առօրինայ խօսակցութիւնը կ'ընէ այդ բարբառով:

Դարակէ օգեանիք քերթուածները չեն տպաւորեր, չեն յաւզեր ընթերցողը, չեն խօսիր անոր արտին, ինչ որ աւագ յատկանիշն է ամէն արտւեստի գործի: Տեղ տեղ կան խօսքի ճարպիկ բայց սնամէջ դարձուածքներ, որոնք պատկեր չինել կը փորձեն բայց կը մնան էիս ճամփառն, փարսախներով հեռու և համաններէն իրաւ արուեստին: Անձաշակ է նաև ապագրութիւնը: Խորագիրները յաճախ կը թեածեն էջերու վերնամասին, մինչ քերթուածները կը յայտնուին անոնց սոսրասին:

Ի՞նչն է վերջապէս որ կը զատէ, օրինակ, քերթուածները թէքէհանի մը և Աէթեանի մը, Վարուժանի մը և Աձէմանի մը, Ափամանթոյի մը և Թէրզեանի մը, եթէ ոչ ապրումին իրաւութիւնն ու խորութիւնը, զգացումին ջերմութիւնն ու անկեղծութիւնը առաջիններուն մօտ,

և ոճին ճապաղութիւնը, մտածումին ամբութիւնն ու աղքատութիւնը, զգացումին տափակութիւնն ու հասարկայնութիւնը միւսներուն մօտ:

Անարդար չըլլալու համար ողէոք է խոսովանիլ թէ զրքին վերջին կասրն է միայն որ, ինչպէս կ'ըսին, կը փարձէ «բանի մը նմանիլու նշանն է արդեօք թէ իր մաքի պառըները սկսած նն հասունաւուլ: Եցի՞ւ թէ ըլլար այդպէս:

Կ'արտագրինք տողեր այդ քերթուածնն, առնելով առաջին մօսէն. —

Խօսք կայ՝ բեւաւոր — խօսք՝ պատկերուուր

Խօսք՝ մանուածապաս — խօսք՝ կուլուուր

Խօսք կայ՝ չոր-ուղիղ — խօսք կայ՝ դարձարձիկ

Խօսք կայ՝ եղակի — խօսք՝ ևղ-յոզնակի

Խօսք կայ՝ ուղլուկի — խօսք կայ՝ երկու դիմի

Խօսք՝ մեր են կանգնում — խօսք վրան փակում

Խօսք կայ՝ ինքնարուիս — խօսք՝ ամուլ երկունց (փախան քի)

Խօսք կայ՝ սրաղիղ — խօսք՝ խելքի սոկանք

Խօսք կայ՝ ուռուցիկ — խօսք՝ հոմես-խոհուն

Եւ այսպէս խօսեր անրիւ-անհանար ֆիւն-սնամէջ — ծանր ու բազմանիս ե՛ւ վերացախոն — ե՛ւ նախատական

Սիրոյ ու խանդի — տասուածաբարձ-եոլ (այլունդակ բառ),

Տազասկըրի տառերուն զիխազրումը մերն է: Նկատեցիք անշուշտ, յանգերէն բացի ու մանաւանդ, կէտադրութեան ալ բացակայութիւնը: Ու ասիկս այօպէս՝ մնացեալ բռլոր կտորներուն ալ համար:

Անցնող քառորդ զարը բաւ՝ հասաւատելու որ բանասեղծելու ձիրքը, տելի մաշած բառով մը՝ ատզանդը, բացակայ է Գարակէօզեանի մօտ: Ու երբ չկայ տաղանդը, կառուցուած բառաշէնքը կը մնայ խարիսուլ ու տկորահիմն, ենթակայ ռանդկանգնելի գլորումքի: Վասնզի տաղանդը հիմնաքարն է ամէն արտւեստի:

Գ. ՃԱՐՏԱՐ



## ՅԻՍՈՒՆԻ ՏԱՐԻ ԸԹԱՁ

### ՄԱՀ ԳՐԻԳՈՐ ՄԽԱԼԵԱՆԻ

Տիբրութեամբ կ'արձանագրենք ծանօթ մատուրական և կրթական գործիչ այս յարգելի ռւսուցիչին մահը, որ Ապրիլ ամսոյ 5 ին տեղի ունեցած է Գանձիրէ, ուր գացած էր իր վերջին հիւանդաւթենէն վերջ կազդուրումի շրջան մը ընկլու համար իր զաւկին և սիրելեաց մօտ,

Հանդուցեալը քնիկ Պարախակցի էր, 1884 ին, աւարտելէ ետք իր ռւսումը, կը նետուի ռւսուցչական ասպարէդ։ Զինադարձուրին կ'ունցնի Հայէպ, և 1919 ին ռւսուցիչ կը կարգուի տեղւոյն Անկիօ-Հայկական վարժարանին։ Հ. Բ. Բ. Միութեան հրաւերով երուսաղէմ կու զայ նայն տարին, հան հաստատուելիք որբանոցին մէջ իրեն պաշտօն արուելու կարգադրութեամբ, Այդ տաթիւ Գանձիրէ կ'անցնի, ուր կը ստանձնէ Ազգային Գալուստեան վարժարանի տհաշութիւնը, զոր կը վարէ մինչև 1922 ։ Այդ թուտկանին կը փախադրուի երուսաղէմ, Բարեկարծականի զոյդ որբանոցներուն մէջ կրթական վարիչի պաշտօնով։ 1924 ին ռւսուցիչ է Ս. Յակոբեանց ժառանգ Վահագանին մէջ, ուր մինչև ի վերջ 1935 ի կ'աւանդէր քնուկան և չափական գիտութեանց դասեր, և ողբացեալ կ. Պարիկեանի մահէն վերջ և 0 չափականի գալէն տառջ՝ նու արդի Հայէրէն և զաւկանութիւն։

Եարաթ, Ապրիլի 10 ին, Ս. Պատարագէն ետք, կատարուեցաւ հազեհանգիստ Մայր Տաճարին մէջ, գլխաւորութեամբ Ս. Պատրիարք Հօրի Խօսեցաւ իր նախկին գարուցական ընկերու ու հայրենակիցը։ Տ. Մկրտիչ Արքեպոս Աղաւնունի

(«Սին», 1937, Ժ.Ա. Տարի, Մայիս,

(Թիւ 5, էջ 164)։

### ԼՈՒՐԵՐ

#### ԾԱՅՐԱԳՈՅՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅՈՒԹԵՆՔՆ

Տ. Ասողիկ Վ. Դ. Շանկայէ մեկնած է Ապրիլ 23 ին և Խարպին հասած է 27 ին, ձամբան Ցինկան, Տայրէն և Զանչուն քաղաքներու ազգայինք ի տես եկած էին իրեն, Ասոնց և Մուքատէնի մէջ կան եղեր չուրջ 150 հայեր, Նոյնքան մը կը գանուեին եղեր Մանչուրիոյ քաղաքները, Թէնչին և այլուր, ուր պիտի այցելէ յետոյ։ Մայրիս 2 ին, ըստ Հին Տաճարի Զատիկի տօնուեր է Խարպին, պատարագեր է սեպհական հայ մատրոն մէջ, որ ունի իր վարչական ժողովը, ինչպէս Շանկոյ և ի ճանապարհին, Կոյնոպէս Խարպինի մէջ, ուր 200 է Հայոց թիւը, սրբագինս ընդուներ են զինքքը։ Այժմ սկսած է արդէն իր գործին, և ժողովին հետ կը պատրաստէ ընդհանուր վիճակացոյց իր շրջանակին։ Շանկայի մէջ ճանչցեր է Գանձիրէի Պր. Հայկ Աստաւրիանը, որ մարզական յաջողակ Ստատիոն ունի եղեր։ Հոնդ. Ժամանական բարերարի որդի Պր. Անդրաք, որ զրամառան հիմներ է Պարսիկի մը հնաւ և կուրնեցի Զարթուլեան ընտանիքը, որ հացի և անուշեղէնի մեծ զործ ունի և Պր. Մելիք Ներսուրեան, որուն հիւրը եղեր է տասն օրեր։ — Թէ՛ Շանկոյի և թէ Խարպինի մէջ տեղական թերթերը, մասնաւորար թաւանկանները, հետաքրքրուած և յօդուածներ գրած են Հայոց և իրենց նորեկ Հովհեփն մասին։

(Տ. Ասողիկ Վ. Դ. Պազարեան — ազգեպոս, վախճանած 1978 ին ի Պատառատ — 1937 ի Մայրաւանուն, Թարգոմ Պատրիարք Գաւականի կողմէ զրկուած էր Մանչուրիա, իրեն առաջին Հովհելը Մայրագոյն Արևելքի Հայութեան, Մ. Խ.)։

(«Սին», 1937, Ժ.Ա. Տարի, Օունիս,

(Թիւ 6, էջ 195)։

## ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

## ՄՐՈՅՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴ. ՎԱՐԺԱՐԱՆԻ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

1986 - 1987

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Ս. Արքեպոս. Տէրտէրեան,  
Բարեխնամ Պատրիարք  
Առաքելական Ս. Աթոռոս  
Գերաշնորհ և Հոգեշնորհ Հայրեր  
և յարգելի ներկաներ,

Ա. Թարգմանչաց Երկր. Վարժարանի  
դպրոցական տարեկերջին առիթով, Զերդ  
Ամենապատութեան, մեր կրթական հաս-  
տառութեան բոլոր նույնագույն բարերար-  
ներուն և մեր վարժարանի բարեկամնե-  
րուն կը ներկայացնենք մեր դպրոցի  
կրթական - տնտեսական - բարոյական ան-  
դեկադիրը, որ հետեւելու է —

Տարւայ ընթացքին մեր աշակերտու-  
թեան ընդհանուր թիւը եղաւ 160, բաժ-  
նուած հետեւել ձևով. —

Մանչ	Աղջիկ	Գումար
Երկրդ. կարգեր	17	43
Նախակրթարան	32	26
Մանկապարտէդ	28	14
Համագումար	77	83
		160

Միջին տարիքը մեր աշակերտութեան  
եղաւ երեքին մինչև տասնեեօթ տարե-  
կան, ինչպէս անցեալին՝ այս տարի և ս  
չունեցանք կարգապահական գումարու-  
թիւններ, ընդհակառակը, այս տեսակէ-  
տէն մեր աշակերտութեան համար ունինք  
գնահատանքի խօսքեր։

Խսկ մեր ուսուցչական կազմը բազկա-  
ցած եղաւ 24 որակաւոր ուսուցիչներէ,  
որոնք սիրայօժար բերին իրենց ծառա-  
յութիւնը մեր զաւակներու դաստիարա-  
կութեան գործիւն, Փարձառու ուսուցիչ-  
ներ են բոլորն ալ, որոնց գրեթէ կէսը  
նաև ուսուցիչներ են տեղւոյս լաւագոյն  
տար վարժարաններուն մէջ։ Այս առթիւ

իրենց համար ունիմ գնահատանքի և  
չուրհակալութեան խօսք։

Մեր ուսումնական - կրթական ծրա-  
գիրը ընթացաւ յարենման անցեալ տա-  
րիներու ծրագրին։ Ականավայր Մանկապար-  
տէդի Մաղիկ դաստիարանէն մինչև աւար-  
տական դաստիարան ուսուցիչնք չորս լիզու-  
ներ։ Հայերէն, իր Աշխարհաբար և Գրա-  
բար ճիւղերով, Անգլիերէն, Երրոյերէն և  
Արաբերէն, Նախակրթարանի մէջ զիսու-  
թեանց և պատմական գասերու լիզուն  
եղաւ Հայերէնը։ Երկրարդական կարգերու  
մէջ հայագիտական դասերը (Հայերէն լի-  
զու, Հայոց պատմութիւն, կրօն, Մատե-  
նագրութիւն, Հայ Արակեսից Պատմու-  
թիւն) ուսուցուեցան Հայերէնով, իսկ  
զիտական գասեր՝ Անգլիերէնով (Գիտու-  
թիւն, Տարբախուժութիւն, Կենսաբանու-  
թիւն, Բնալուծութիւն, Պատմութիւն,  
Բռարանութիւն, Գրահանչիւ, Երկրաշա-  
փառթիւն)։

Մեր Երկրորդական կարգերու ոչ-  
հայկական ճիւղերու ուսուցման համար  
դարձեալ հետեւեցանք Անգլիական General  
Certificate of Educationի (G. C. E.) մի-  
ջազգայնօրէն ճանչցուած ծրագրին, որ-  
պէսզի մեր աշակերտները մեր վարժարանը  
աւարտելէ յետոյ կարենան մասնակցիւ  
առյն Անգլիական G. C. E.ի քննութիւնց,  
առ ի դիւրութիւն իրենց համալսարան  
մուտքին։

Մեր դպրոցական կիսամեռյ քննու-  
թիւնները տեղի ունեցան Յունուար 2-  
12ին, իսկ ամավերջի քննութիւնները  
Մայիս 18-30ին։

Սոյն քննութիւններէն յետոյ, այս  
տարի մեր վարժարանի աւարտական վկա-  
յականին կ'արժանանան 6 աշակերտներ,  
որոնք հետեւելներն են. —

Լեռն Տիքպիքեան  
Խաչիկ Պօղոսեան  
Արտա Գարագաշեան  
Թալին Սառւարչա  
Վլիքի Աճէմեան  
Քրիստին Պէննէեան

Մեր շրջանաւարտները և մեր այս տարւոյ Երկրորդական Դ. գասարանի աշակերտներ մասնակցեցն Ո. Ս. Է. ի քննութեանց, որոնց արդիւնքները ստացած կ'ըլլանք մինչև 1987 Սեպտեմբեր, և կը յայտարարենք յաջորդ տարւուն մեր Տեղեկագրով:

Մեր այսօրուան հանդիսաւթիւնը, ինչպէս կը տեսնէք, նուիրուած է Մագմաէս Ասթիանացի մեծ պատմանոր մահուան 1500 ամեակին, որուն գլխաւոր գերակատարներն են մեր շրջանաւարտ սաները, և որոնք այսնքան լաւ կատարեցին իրենց սահմանուած պարտականութիւնը:

Անցեալ Կիրակի, 31 Մայիս, կէսօրէ յետոյ տեղի ունեցաւ մեր Մանկապարտէզի Ամավերջի Հանդէսը, ուր 13 մանուկներ ստացան Մանկապարտէզի աւարտական վկայականները, անցնելու համար Նախակրթարանի բաժին:

Անցեալ տարւոյ մեր շրջանաւարտներէն անսնք որոնք մասնակցած էին Ո. Ս. Է. ի քննութեանց, հետեւալ արդիւնքները բերած են. —

Փերուզ Տիքպիքեան՝ Հայերէն Գրաւրար (Advanced Level) և Աշխարհաբար (Ordinary Level), և Արարերէն (Ա. Լ.), Պատմութիւն և Քիմիաբանութ. (Օ. Լ.):

Կարինէ Գարլանեան՝ Հայերէն Գրաւրար (Ա. Լ.) և Աշխարհաբար (Օ. Լ.), Արարերէն (Ա. Լ.) և Անգլերէն (Օ. Լ.):

Հրաչ Տէմիրճեան՝ Հայերէն Գրաւրար (Ա. Լ.) և Աշխարհաբար (Օ. Լ.), Արարերէն (Ա. Լ.), Մաթեմաթիք Յ հիւղերով (Օ. Լ.):

Ռոբերտ Դավիչ՝ Հայերէն Գրաւրար (Ա. Լ.) և Աշխարհաբար (Օ. Լ.), Արարերէն (Օ. Լ.):

Անցեալ տարւոյ մեր Երկրորդական Դ. գասարանի աշակերտները, որոնք այս տարւուն մեր ընթացաւարտ վերաբերեալ վեց սաներն են, յաջողած են Արարերէն լիզուի Ordinary Level քննութեանց մէջ:

Անդրադառնալով մեր այն շրջանաւարտներուն, որոնք կ'ուստանին համալսարաններու մէջ, անոնց թիւը այսօր 12 է: Անոնցմէ հինգը կ'ուստանին Հայաստանի Պետական Համալսարանին մէջ (Շահան Ռամզայեան, Յակոբ Սահակեան, Պօղոս Զավաշեան, Խաչիկ Տէր Վարդանեան և Շողիկ Պօյանեան), հինգը Ամերիկայի մէջ (Կալիֆորն Օհաննէսեան, Բնար Օհաննէսեան, Սեան Մարտիրոսեան, Յակոբ Տիգրանեան և Հրաչ Տէմիրճեան), իսկ երկուքը Երևանացի մէջ (Փերուզ Տիքպիքեան և Նայիրի Տէր Վարդանեան) Յաջող աշակերտներ են բոլորն ալ և ի բենց ջանասիրութեամբ պատիւ կը բերե մեր վարժարանին: Անոնցմէ յատկապէ յիշտատկութեան արժանի կը նկատեն: Յակոբ Տիգրանեանը, որ կ'ուստանի Պառթընի North Eastern համալսարանին մէ և իր շատ յաջող ընթացքին համար արժանացած է «Dean's List with Honor» արտադրութիւն գնահատանքին համալսարանին տեսչութեան կողմէ:

Այս տարի, մեր շրջանաւարտներէ Յակոբ Սեան աւարտեց Բնեթզենէմի Համալսարանը Business Administration B. A. մասնագիտութեան վկայականով: Դարձեալ մեր շրջանաւարտներէն Նայիրի Լեմիքճեան վկայուած է Սիտոնիի պետական համալսարանէն Civil Engineering M. B. A. տիտղոսով:

Մեր կրթական - ուսումնական աշխատութիւններուն և մտահոգութիւններուն մաս կազմեց նաև կրօնական - բարոյական գաստիրակալութիւնը մեր աշակերտներուն: Ասոր համար, մեր կրօնքի և Հայեկեղեցւոյ պատմութեան ամէնօրեայ դասընթացքներուն քովիլ ի վեր, տօնական օրերուն անսնք մեր կողմէ առաջնորդուեցան եկեղեցի և թէ՛ աղջիկներ և թէ՛ տղաք մասնակցեցան մեր արարողութիւններուն իրեւ երգիչ գոփերներ: Իսկ տամին երկիցո, Ս. Ծննդեան և Ս. Զատկի տօներուն, անսնք մասնակից դարձան նաև Ս. Հաղորդութեան Առորհուրդին:

Աղջիկներու համար ունեցանք նաև մարզանքի և ձեռագործային աշխատանքի պահեր, վերահսկողութեամբ մեր ուսուցչական կազմէն Օր. Ռուբերթ Բրվինի:

Բալար անոնք, որոնք ներկայ եղած էին մեր տարեկան Պազարի առիթով սոյն ձեռագործներու վաճառ - ցուցադրութեան, միահամուռ կը վկայէին ընտիր ճաշակն ու յաւելեալ որակն ու քանակը մեր ձեռագործներուն, որոնց նիւթեղէնին համար մեր ծախսքերը իջած էին նուազադոյնին, որովհետև Օրիորդին նախաձեռնութեամբ, ուսումնատէր անհատներ նուիրած էին նիւթեղէններու կարեռը մասը, որոնցմէ չնորհակալութեամբ յիշատակելի է յատկապէս Ամերիկայի Little Rock քաղաքէն Տիկին Ծիթա Փլամըրը և Pandora's Closet in Dallas վաճառատունը:

Վերոյիշեալ ձեռագործները այս տարի ես գլխաւոր առանցքը եղան մեր տարեկան Պազարին, որ աեղի ունիցաւ 23 և 24 Մայիս, Շաբաթ և Կիրակի օրերուն Պազարը ունիցաւ նաև իր խրախճանքի և ընկերային ժամանցի քաժինը: Պազարի հասոյթը պիտի երեկի մեր յաջորդ տարւոյ տեղեկադրին մէջ, երբ ամբողջանան մեր գանձումները:

Խրախճանքի և ընկերային ժամանցի ուրիշ գեղեցիկ օր մը եղաւ նաև մեր նոր Տարւոյ խրախճանքի օրը, 28 Դեկտեմբերին, որուն գլխաւոր առանցքը եղան մեր Մանկապարտէզի մանուկներուն երգի,

ալորի և արտասանութեան ելոյթները: Կաղանդ պապան բաժնեց իր նուէրները մեր վոքրիկներուն, որոնց մէկ կարեար մասը յատկացուած էր կվէրէթէն՝ Օր Արաքսի Թաշճեանէն, որուն այս առթիւ կը յայտնենք մեր զգածուած չնորհակալութիւնները և բազում նոր տարիներու մաղթանքը: Զեռնարկին հասոյթը եղաւ 2850 Եկէլի գումար մը (մօտ § 1810),

Տարւոյս ընթացքին մօտ հինգ շըբագայութիւններ, պատմական վայրերու և հաստատութիւններու այցելութիւններ և շրջապայտներ կազմակերպաւեցան մեր աշակերտներուն համար, առաջնորդութեամբ մեր ուսուցիչներէն Պր. Միսաք Յակոբեանիւ և Օր. Խոպէրթայի:

Չնորհակալութեամբ կը յիշատակենք որ այս տարիի The British Councilի Արեւելիհան Երուսաղէմի մասնաճիւղը 514 Սթերլինգի արժուագութեամբ Անգլիա էն գրքեր նուիրելով շատ շօշափելի օժանդակութիւն մը ըրած եղաւ մեր դպրոցական գրադարանին:

Մեր ուսումնական - կրթական աեղեկատութեանէն յետոյ, այսաեղ կը ներկայացնենք մեր վարժարանի տնտեսական - ելեմտական տեղեկագիրը որ հետեւալն է.

## ՀԱՇՈՒԵԿԵԼԻ ԵԼԵՒՄՏԻՑ Ա. ԹԱՐԴՄԱՆՉԱՂ ԵՐԿՐՈՒԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱԿԱՆԻ

1986 Յունիս 1 — 1987 Մայիս 31

### Մ Ա Կ Տ Ք

ԽՄԲ. ՏԵՂԲԵԼ

Պատրաստ ի գրամարկղ նախորդ գործադական տարեշրջանէն փոխ.	22,040
Նուիրատուութիւններէ	136,225
Աշակերտական տարեթաշակներէ	26,884
Դասագիրքերէ, տետրակներէ, վիճակացոյցներէ (զուտ շահ)	4,665
Հասութարեր ձեռնարկներէ (հանդէսներ - խրախճանք)	3,070
Օրացայցներէ և վերաբննութեանց տուրքերէ	1,920
Ա. Թարգմանչաց Հիմնադրամի նուիրատուութիւններ	
Տէր և Տիկին Արմէն և Նէլլի Զինոօգեաններէ (10,000 Տուար)	15,000
Տեար Վարդգէս Երէցեանէ (4,000 Տուար)	6,000
Տէր և Տիկին Արտաշէս և Աօնիա Սարեաններէ (6,000 Տուար)	9,300
	225,104

## Ե Լ Վ

ԽՍՀ. ԸՆԴՀԱՆ

Ամսականք պաշտօնէութեան	155,979
Դասագիրքեր և տեսրեր	95
Գրենական պիտոյք	768
Թղթակցութիւնք	1,313
Զեռագործի նիւթեղէնք	100
Մանր ծախք և մաքրութիւն	558
Տպագրականք և հանդիսական ծախքեր	342
Երնուածական և կանոյից սորոգութիւններ	998
Բացառիկ ծախքեր և պատուասիրութիւն	
(Տարբարութարանի աէտքեր, համազգեստ և լն.)	1,184
Դպրոցի ինքնաշարժին ապահովագրութիւն	400
Որպէս անշարժ Հիմնադրամ ի պահ դրուած	
Տէր և Տիկին Արտաշէս և Սօնիա Սարեաններու նուիրատը (6,000 Տուար)	9,300
Տիար Վարդգէս Երէցեանի նուիրատուութիւնը (4,000 Տուար)	6,000
Տէր և Տիկին Արմէն և Նէլլի Զիննօղեաններու նուիրատը 10,000 Տուար)	15,000
	192,037
Պատրաստ ի դրամարկղ, որով պիտի վճարուին ամտանային արձակուրդի ամիսներու ամսականները	33,067
	225,104

Այս հաշուետուութեան առթիւ հետեւեալ պարագաները կը յանձնենք մեր ընթերցող-ներու ուշադրութեան. —

1. — Դպրոցական տարւոյն ընթացքին Տուարին արժէքը տարութերուեցաւ 1.45-1.55 իսրայէլեան Շէքէլի միջին:

2. — Մեր մհծագումար նուիրատուներու նուիրատուութիւնները նշանակած ենք Տուարով չնորհակալութեանց բաժնին մէջ:

Դպրոցական տարւոյն վերջաւորութեան, Ա. Թարգմանչաց Երկրդ. Վարժարանի Հիմնադրամը, նոր նուիրատուութիւններու և տոկոսներու յաւելաւով հետեւալ պատկերը ստացած է. —

## Ամերիկան Տուար

Տիար Վարդգէս Երէցեանէ հաստատուած Հէլլիի Երէցեան Հիմնադրամը	51,597,51
Տէր և Տիկին Արտաշէս և Սօնիա Սարեան Հիմնադրամ	
ի յիշատակ իրենց մօր Արշալոյսի և Տիար Կոպեննիկ Աէֆէրետնի	33,292,01
Տիար Էտուարտ Աէֆէրեան և Տիկին Ատրինէ Վարդպարունեան Հիմն.	
ի յիշատակ իրենց մօր Տիկին Քէթրին Աէֆէրեանի և ամուսնոյն՝ Տիար Գէորգ Վարդպարունեանի	27,016,47
Տէր և Տիկին Արմէն և Նէլլի Զիննօղեան Հիմնադրամ	10,000,00
Մի ոմն բարերարէ մը	1,000,00
Համագումար Ա. Թ. Վ. ի անշարժ Հիմնադրամին	122,905,99

ինչպէս կը տեսնեն մեր Տեղեկագրի ընթերցողները, մեր հաշուեկշռին մուտքի բաժնին մէջ, մեր գպրոցական և կամուտի գլխաւոր ազրիւրը նուիրատուութիւններն են, կատարուած արտասահմանի մեր ազգասէր և կրթասէր բարեկամիսներէն: Առանց անոնց բարոյական և տնտեսական ձեռնտուութեան, մեր կրթական գործն ու ճիգը պիտի մեային կիսատ ու թերիւ Մինք մեր աշակերտներով միասին կը մնանք խորտապէս երախտապարտ այդ բոլոր ազնուական հոգիներուն, որոնց բարօրութեան և սրջանկութեան համար կ'ազգօթենք սրառվին: Թող աստուածային շնորհներով առատանան անոնց տունն ու կայքը: Մարեկ կու տանք անոնց անուններն ու նուիրատուութեանց գումարները:

## Ա Ժ Ե Խ Ի Կ Ա Յ Է Լ

## Շ Ե Զ Ե Լ

Տէր և Տէ. Ալեքս. և Մարի Մանուկեան	9,200	Տէրին և Տէրին Ֆալ Պատուկեան	9,100
Հառնարատ Գարակէուկեան Նիմիսարկիք.	7,750	Երուսաղէմի Գատրիւաբքութեան Բա-	
րեկամիսներու Ընկերակցութիւն	6,200	բակամուական 3,625	
Տէր և Տէրին Զարեն Փոլ Պատուկեան	3,625	Ուշըրտ Կրէկորի	3,370
Եղուարդ և Ալեքսի Փանոսակեան	2,100	Եղուարդ և Հէլեն Մարտիրոս	2,100
Հ. Բ. Ը. — Թողոսական Հիմնադրամ	1,550	Համասերաստանայ Վերաշ. Միութ.	1,550
Եղուարդ և Հէլեն Մարտիրոս	1,550	Ա. Թ. Վարժարանի Խախկին առներ	1,440
Դրիգոր և Սանիս Աստուգրեան	1,400	Դրիգոր և Սոնիս Մահմանեան	1,400
Ուշըրտ և Ալուրիս Մահմանեան	1,400	Տէրին և Տէրին Կոռէք	1,290
Տէր և Տէրին Լուսուս Կոռէք	1,020	Օր. Քարէն Տէւէրեան	700
Լվէրէթ Հ. Պէրպէրեան	500	Թողիմաս և Ճողէփին Հարրիս	500
Տէրին Մորլեան	540	Տէրին Հանդիպէրէթ	525
Հանդ. Արշ Սարգսիսեանի Ընկերներ		(փախան ժաղկեպսակի)	
Տէրին Աղնէս Պոսթանեան	450	Տէրին Սամելիս Մելքենական Ընկ.	
Տէրին Սըրբուհի Զաւլըգեան	450	Տէրին Լիկապէթ Սէրիս	
Ժագ Զաւլըգեան	440	Լիոն և Թագուհի Պալեան	
Անի և Նոյեմի Պէրպէրեան	435	Տէրին Լուսի Բաշեան	
Մայք և Հէլեկա Փարթայեան	420	Միքայէլ և Նաթալի Մահմանեան	
Օքէնոտի Տէրինան Միութիւն	420	Ֆէյրլուսին Ս. Ղեոնդ Ենկեղցոյ	375
Ֆէյրլուսին Ս. Ղեոնդ Ենկեղցի		Տէրինան Միութիւն	
Օր. Արաքսի Թաշնեան	355	Եղուարդ և Ալիս Սլամի	
Հէրումար և Լիլի Աղապատիկեան	310	Ուշըրտ և Առլէն Պէջէրեան	
Հայ Կինս Կազմակերպութիւն	310	Տէրին Լիկապէթ Ալիս Ուփթէսէն	
Փիթր Սարմանեան	310	Տէր և Տէրին Սուրէն Արրահամեան	
Մարթին և Ճոյս Քինօսեան	300	Տէրին Արմենուշի Կոփիկեան	119
Տէրին Տէրանուշի Մելիքեան	300	Տէր և Տէրին Բոպէրի Խաչատրուրեան	116

Ֆէլլուստնի Ս. Ղեռնդ Երէցներու	Լիտիա և Պարոյք Քիրէմինեան	70
կազմակերպութիւն	Տիկին Մարկարէթ Սիմոն	70
Թօճէր Սէրեան	Կիբակն Դոգրոց Ասն Ֆրանչիսկոյի	70
Կիբակն Ջնուրեայ Վարժարան, Վան Նիւս	Տիկին Լիլիան Գ. Էմմելլանեան	70
Տիկին Ջնուրեան Արտեհան	Օր. Արմենէ Տէր Թակորեան	70
Այտա և Քարլ Վարատեան	Վահէ Զօրթեան	70
Տիկին Հայկուշի Քարակէօղեան	Արփինէ և Փիթրը Տրիլաս	70
Թէնէֆլայի Տիկինանց Միութիւն	Տիկին Մելինէ Մուխտարեան	70
Լէօնարտ և Սառա Արզումանեան	Օր. Հէլէն Հանէսեան	70
Քարլ և Այտա Վարատեան	Էնորի և Արեգնազ Գասոպար	70
Ճօրձ Կէտէրեան	Տէր և Տիկին Ճօրձ Լիեան	70
Օր. Տանա Մարթինդ	Տէր և Տիկին Արշակիր Եղիսեան	70
Տիկին Ֆիլիս Մարթինդ	Տէր և Տիկին Ճօն Պահատուրեան	70
Եղեմի Ժիլարց և Տիկինանց Միութիւն	Միքայէլ Միկութիեան	70
Եղեմի Կիբակնորեայ Վարժարան	Տիկին Վէլլա Աշտեան	65
Եղեմի Հայ Եկոց Երգչամեան	Տիկին Վերոն Տաքէսեան	60
Աթիվ Ա. Զօրթեան	Տէր և Տիկին Հրանդ Սէթեան	58
Տէրիիս Բրին	Տիկին Վիոլէթ Թովմանեան	58
Հէրրի Կարայիշտեան	Տիկին Մարթա Կէնորի	54
Եղուարդ և Գէրթա Վաղամանեան	Օր. Մերսետէս Երէցեան	38
Լէօնարտ և Սառա Արզումանեան	Հէրրի և Մէրի Քիզիւեան	30
Տիան Բ. Քոսկով	Մարթին և Վիրճինիա Թուրիկեան	28
Արմէնէ և Պերճ Արագ	Հրանդ Սէթեան	14
Սամակէ Յակոբեան	<b>Կ ա ն ց ա ս ա յ է ն</b>	
Լիրնէսթ Շակորեան	Տիկին Սօդիա Պէլիկն (իր ութառնամե-	
Լիրնէսթ Թ. Շարիֆ	եակին առիթով)	340
Օր. Տէպի Խոզինու	Ակոն Մելքոնեան	300
Չարլզ Կարուս	Զոհրապ Պէրարեան	110
Չարլզ Կարուս	Մօնթրէւան Հայ Տիկինանց Միութիւն	105
Մարկոս Մարտիեան	Վիզէն Ներսէսեան	75
Ճօն և Պուրին Փաշայիեան	Տիկ Սօդիա Պէլիկն և Քարմէն Քէլլի	70
Ճօն և Մուշեան	Տիկին Կատար Մէնէշեան	65
Տէր և Տիկին Օկիւթուս Պարզըր	Օր. Մէրսէտէս Մարաֆեան	50
Արնի Աւետեան	<b>Պ ո ւ է ն ո ւ Ա յ ր է ւ է ն (Արժմերին)</b>	
Տըթ. Միքայէլ Առաքելեան	Պարլոս և Հիւտա Փօթիկեան	7,550
Տէր և Տիկին Դալուստ Պարսամեան	Գէսորգ և Վերա Գարակէօղեան	6,200
Ճօրձ և Պէտրոս Մ. Դասոպարեան	Ճօրձ և Շէլլա Վարդոպարսեան	4,500
Եղուարդ և Մարի Պտղէնեան	Դիբակեան Ընտանիք	750
Տիկին Լորա Քօէս	Միքինան Եղբայրներ	400
Ֆրանք Լեռն Պէլլէրեան	Յարութիւն Արագեան	225
Տիկին Տիան Ճէպէնեան	Յավհաննէս Միհասեան	75
Տէր և Տիկին Կարօ Չաւրմանեան	Տէր և Տիկ Բարլոս Պալեան (Բօրտօպա)	140
Ոչին և Հէլէն Կասոպարեան	<b>Ս ա ն Փ ա ւ լ ո յ է ն (Պ ր ա զ ի լ )</b>	
Տէր և Տիկին Սէրիլեցույ	Զաւէն Տէր Բարութիւնեան	430
Օր. Ալիս Յակոբեան	Գրիգոր Միքայէլեան	430
Նորայը և Ալիս Մատանեան	Հ. Բ. Բ. Միութիւն	300
Ճիւտ և Տօրօթի Քարթըր	Տըթ. Անդրանիկ Մանիսանեան	300
Օր. Ֆլորէն Նաղալեան	Փառէն Պալ Պարեան	150
Ֆրանք և Գէթթի Ալպէէքթ	Լուսարտո Մէքուկքեան	150
Տէր և Տիկին Արա և Հերմինէ Հիտիր	Լեռն Միխթարեանի յիշատակին	150
Ճօն Քինկ Կիբակնոսեան	Տիկին Լուսիա Միխթարեան	150
Ճօն և Քուին Փաշայիեան	Պարզի Քամանեան	150
Յակոբ և Վարդուհի Տէլլաքեան	Համբար Առաքելեան	145
Տիկին Ռոբսի Պարսամեան	Ասպետ Դառնիկ Պաղարեան	145
Տիկին Ռոբսի Պարսամեան	Խորէն Շամիլեան	145
Տիկին Ռոբսի Պարսամեան	Գէսորգ Գումբուեան	145

Ճաղէ Տիւչէքէնեան	145	Ոտողէրթ Սուքիաս	100
Ճաղէ Աէրայտարեան	145	Տիկին Յ. Արթան	80
Գրիգոր Բարսեղեան	145	Կարօ և Ահան Գրիգորեան	80
Մարգիս Բարսեղեան	145	Օր. Սիլիմ Քարթնը	30
Կարապետ Փիլավճեան	145	<b>Ֆրանսայի Հ Ա Ր Ա Ն</b>	
Արթին Սանոսեան	145	Ֆրանսայի Ռ Ա Խ Ա Ր Ա Ն	
Մարաշի Հայրենակցական Միութիւն	145	Ֆրանսայի Ռ Ա Խ Ա Ր Ա Ն	1,200
Արժանաս Շամմաս	145	Պէրպէրեան Հիշէքեան Բնտանիքներ	200
Արթուր Աւետիսեան	140	Ռազմական Լիքմէքեան Բնտանիքներ	30
Տիկին Ելիզ. Պաղաճեան	140	<b>Լ Ի Վ Ո Ւ Բ Է Լ Ե Ր</b>	
Խդնատիսս Բարսեղեան	75	Գալուստ Կիրապէնկեան Հիմնիք.	6,300
Մատթէս Սասունի Բարսեղեան	75	<b>Ժ Բ Բ Գ Ե Լ Ե Ր</b>	
Գրիգոր Արովեան	75	Տիկին Ժինէրէթ	140
Կարապետ Բանջարճեան	75	<b>Ս Ա Ս Ր Ա Մ Ի Ա Յ Ե Ր</b>	
Մարտիրոս Մոմմեան	75	Տիկին Խաչիկ Տիքովիքեան	
Խորխէ Ջոհրապ Տօնէլեան	70	<b>Մ Ա Խ Վ Ա Ն Բ Ա Ր Ա Ն</b>	
Ջոհրապ Տօնէլեան	70	Արթան Բանիկեան	287
<b>Թարագատէն (Ա Լ Ե Լ Ե Ղ Ո Ւ Լ Ի Ա Վ)</b>		Արթը և Լորէյն Բանիկեան	200
Մանուկ Տիւրապէքիքեան	1,400	Տիկին Մէրի Քէօրողլանեան	100
Պատրիկ Այնազեան	350	Տէր և Տիկին Խաչիկ Տիքովիքեան	85
Նուպար և Շուտան Այնազեան	350	<b>Ե Ր Ո Ւ Ա Վ Ա Լ Ե Ր</b>	
Տէր և Տիկին Պերճ Պատիկեան	280	Կրթական Նախարարութիւն	
Լուց և Աննա Տօնէրթ	280	(Երրայերէնի ռւսուցման համար)	2,366
Հրանդ և Այտա Տէսութիւն	140	Արդար Զաքարեան	650
Կարուչ Կազարեան	140	Ցուլակ և Ալէկրա Մոմմեան	500
Գրիգոր Կազարեան	70	Ցակոր Շէօհմէլեան	300
Լիլիանա տէ Լուփի	70	Հայ Յգնութեան Միութիւն	150
Ճօն Քէնթ	70	Վարուժան Տիւրապութեան	140
Մանուկ Կիրակոսեան	70	Շինուազ:	94
Մոյզէ Թիսմինէսքի	70	Տիկին Միլիլ Հայրապետեան	60
Օթթօ Ռուզախ	70	<b>Տ Ի Վ Ո Ւ Բ Է Լ Ե Ր</b>	
Լմիլիս Փռչա	70	Տարւոյ Աբրամին Ս. Թարգմանչաց	
Ռաֆայէլ Հ. Մայադար	70	Երկի, Վարձարանի անշարժ Հիմնա-	
Զարեն Գրորըրսլեան	70	դրամին եղած Եռլիքառութիւններ	
Մովսէս Գետրոսսեան	70	Արմէն և Նելլի Ջինոզեան (Պ. Ալլէս)	15,000
<b>Լ ո ն ս ա ն Բ Ե</b>		Արտաշ Զօնիա Սարեան	
Միհրան և Աղնիւ Լսուէքեան Հիմնդրմ.	4,000	(Գանատա)	9,300
Հայկ Ա. Ռևնճեան	2,220	Վարդգէս Երկարացներու այս ցանկէն	
Արգարեան Աւանդի Խնամակալթ.	2,000	յիտոյ պիտի ուզէինք մասնաւոր կերպով	
Հայկ Գալուստեան	220	յիշատակել անունները կրթասէր ու ազ-	
Ստեփան Պատալեան	200	գանուէր այն բարերարներուն, որոնք ի-	
Երուանդ Լսուէքեան	200	րենց և կամ իրենց ընտանիքներու տ-	
Տիկին Սուլաննա Քէնէիքեան	200	նուններով մասնաւոր գատարաններ կը	
Հրաչ Զատրբճեան	140	պահնեն մեր վարժարանէն ներս:	
Գրիգոր և Սօնիա Վարդակեան	125	Որդիական տկնածանքով, սիրով և	
Հայկունի և Ծիբա Վարդակեան	125	երտիստագիտութեամբ կը յիշատակենք	
Յ. Մութափեան	110	Աղջիս Վեհափառ Հայրապետը՝ Տ. Տ.	
Վարդունի և Դուկաս Գրիգորեան	100	Վազգէն Ա. Արքազնագոյն Կաթողիկոսը	
Թահթա Եղբայրները	100	Ամենայն Հայոց, որուն հայրական կոր-	
Ի յիշատակ Սարգիս և Աստղիկ	100	գադրութեամբ մեր վարժարանը օգտուե-	
Քիւրք Քիւրքճեան	100	ցաւ Լոնտանի Արգարեան Աւանդէն արա-	
Ցովհաննէս Քիւրքճեան	100	մագրուած 1000 Սթերլինգի նպաստով	
Աւետիս և Ցակոր Քէնէիքեան	100		

Այս առթիւ մեր շնորհակալութիւնները կը յայտնենք նաև Աւանդի Մարմարյան բայրը յարգարժուն անդամներուն:

Երախտագիտութեամբ կը յիշաստակենք Հայկ. Բարեգործական Ընդհ. Միութեան արժանընտիր Նախագահ Տիգրան Ալեքս Մանուկեանը և իր Տիգին՝ Մարին, որոնք նախընթաց տարին ամառին ամառին այս տարի ևս մեր կրթական զործին օժանդակէցին 6000 Տուլորի նուիրատուութեամբ: Դարձեալ Նորին վասեմութեան կարգադրութեամբ, վարժարանս տարեկան 1000 Տուլորի օժանդակութեամբ կը նպաստուարուի Հ. Բ. Ա. Մ. - Փիթըր և Կլիկապէթ Թորասնեան կրթական Հիմնադրամէն, Այս առթիւ շնորհակալութեամբ Կ'ուզինք յիշատակել թէ Նորին վասեմութիւնը և Հ. Բ. Ա. Միութեան կեցրանական Վարչաւթիւնը ամէն տարի, ընդառաջնով մեր խնդրանքին, կը բարերարեն մեր Հրդանաւարաւաշակերել կրթական թշչակներով, անոնց համալուսարանական դաստիարակութեան համար:

Երախտագիտութեան խօսք ունինք Լիզապոնի Գալուստ կիւլպէնկիսն Հիմնարկութեան, որ նախընթաց տարիներուն այս տարի ևս օժանդակեց մեր վարժարանին 4420 Տուլորի յատկացումով մը:

Սրտադին երախտագիտութեան զգացուներ ունինք Հարուսային Ամերիկայէն Տիգար կտաւարած Աչֆէրեանին և իր ազնըլափայլ քրոջ՝ Տիգին Առորինէ Վարդպարանանին, որոնք տարեկան շօշափելի նուիրատուութեամբ մը ճրկու դաստիարաններ կը պահեն իրենց գերգաստաններուն անունով: Անոնք նաև տարիներ առաջիրենց մօր՝ Քէթրինի և իրենց ամուսնուն՝ Գէորգի մահուան առիթական տարին Տիգորդի մահուան առիթական տարինցին Ս. Թարգմանչաց Երկր. Վարժարանի անդամներուն հանգստեան համար:

Խորին շնորհակալութեամբ կը յիշատակենք որ Տիգին Վարդպարանանի դասակն ու հարսը՝ Գէորգ և Շիլլա Վարդ-

պարանեաններ, այցելեցին Երաւանդէմ և եղան ականատես մեր կրթական գործաւնէութեան, ու անով խանդավառ, հետեւ կը իրենց բարի մօր օրինակին, իրենց անունով գասարան մը կը պահեն մեր վարժարանէն ներս, որուն համար այս տարի կատարած են 3000 Տուլորի նուիրատուութիւն մը:

Ծնորհակալութեան սրտագին զգացուներով կը յիշատակենք Գոնստայէն Տէր և Տիգին Արտաշէս և Աօնիա Սարեանները, որոնք տարեկան 6000 Տուլորի նուիրատուութեամբ դաստիարաններ կը պահեն իրենց հանգստեցեալ մօր՝ Տիգին Արշալոյս Զրուանդեանի և իրենց հանգստեալ ազգուկանին և մեր վարժարանի նախին բարերարին՝ Կապեանիկ Աէֆէրեանի յիշատակին: Անոնք տարիներ առաջ բացուածով յատկացումով մը հաստատած են Ս. Թարգմանչաց Երկր. Վարժարանի Արտաշէս և Աօնիա Սարեան Հիմնադրամը, որ այժմ հասած է 33,292,01 Տուլորի: Սրտագին աղօթք ունինք իրենց նախեցեալներուն հոգիներուն հանգստեան համար:

Սրտարուխ շնորհակալութիւններ հայրենատէր Վենեգուէլահայ Տիգար Վարդպէս Երէցնանին, որ տարեկան 4000 Տուլորի օժանդակութեամբ դաստիարան մը կը պահէ, յանուն իր հանգստեցեալ Տիգնոջ Ելիդիր Երէցնանի Ասկէ զատ, Տիգար Երէցնան իր սիրելի տիկնոջ մահուան առիթական հաստատեց ի նպաստ Ս. Թարգմանչաց Երկրու. Վարժարանին «Ելիդիր Երէցնան կրթական Ֆօնարք, որ տակոսներով միասին այսօր հասած է 51,597,51 Ամեր. Տուլորի: Կ'աղօթենք սրտագինս իր հանգստեցեալ Տիգնոջ հոգւոյն ի հանգիստ:

Երախտագիտութեան խօսք ունինք Ամերիկահայ մտաւորականին՝ բանասէրդ գրամտէտ Սերտատացի Տէր և Տիգին Փոլ Զարեհ Պառկեաններուն, որոնք տարեկան 2500 Տուլորի նուիրատուութեամբ կը բարերարեն մեր Մանկապարտէզը, որ իրենց հանգստեցեալ մօրաքրոջ անունով կը կոչուի «Մանիա Տ. Մեսրոպեան Մանկապարտէզ»: Անիկոս եղած է Սերբատիստ առաջին Մանկապարտիզամունահին: «Յիշատակն արդարուց օրհնութեամբ եղիցի»:

Շնորհակալութեան ջերմ և սրտագին խօսքեր Հառւըրտ Գարակէօզեան Հիմնարկութեան և անոր համեստափայլ Նախագահուհին՝ Օր. Լէյլա Գարակէօզեանին, որուն բարեհան կարգադրութեամբ դաստիան մը կը պահուի մեր վարժարանէն ներս, յանուն հանգուցեալ Հառւըրտ Գարակէօզեանի, տարեկան 5000 Տոլարի յատկուցումով։ Օր. Լէյլա շատ սերտօրէն կապուած է Ա. Թարգմանչաց մեր կրթական հաստատութեան, ինչ որ մեզ համար քարոյական ազնիւ խթան մըն է։

Սրտագին շնորհակալութիւններ Ամերիկանայ Տիար Աթիշըրտ Կրէկօրիին, որ նախորդ տարիներուն նման այս տարի ևս շարունակեց պահնի դաստիան մը, նուիրուած իր հանգուցեալ մօր՝ Տիկին Ալիս Գարագչեան՝ Կրէկօրիի քաղցր յիշտակին, որուն համար կատարեց 2200 Տոլարի նուիրատուութիւն մը, Կաղօթենք իր բարեր մօր հազույն հանգուան համար։

Երախտագիտութեամբ կը յիշտակինք մեր բարերարներէն Տէր և Տիկին Սուրէն Ֆէօճեանները, որոնք տարեկան 4000 Տոլարի նուիրատուութեամբ դաստիաններ կը պահն մեր վարժարանէն ներս, իրենց և իրենց զաւակներու՝ Առաքէրթի և Ալեգրիայի անուններով։ Պր. Ֆէօճեան սրտագին սիրով կապուած է մեր վարժարանին և իր կարելին ի գործ կը դնէ ոչ միայն անձնապէս օգտակար բլատու մեզի, այլև իր բարեկամներու լայն շրջանակին ներս ան ջատագովն է մեր կրթական գործին, որպէսզի անոնք ևս բերեն իրենց ազնիւ մասնակցութիւնը մեր կրթական ճիգերուն։

Այս առթիւ յատկապէս յիշտակելի է Երուազգէմի Պատրիարքութեան Բարեկամներու կազմակերպութիւնը, որուն գլխաւոր վարիչ գէմքն ու գունձտպահն է Տիար Սուրէն Ֆէօճեան, Այս կազմակերպութիւնը ինչպէս նախընթաց տարիներուն, այս տարի ևս բերու իր նախատը մեր վարժարանին 10,000 Տոլարի նուիրատուութեամբ մը, որուն մէկ մասը տրդէն հասած է մեզի, Այսն կազմակերպութիւնը իր գործակցութիւնը կը բերէ նաև մեզի փոխանցելով մեր կարգ մը նուիրատուներու նուիրատուութիւնները։

Մեր կրկնակի շնորհակալութիւնները կազմակերպութեան բոլոր անդամներուն, ինչպէս նաև Տիար Սուրէն Ֆէօճեանին,

Շնորհակալութեան սրտագին պարտք ունինք Լանատանորմակ Հայ ազգայիններէն Տիար Երաւանդ Էսոէկֆեանի, որուն կրզմէ հաստատուած ԱՄի՞րան և Ազնիւ Էսոէկֆեանց Հիմնարկութիւնը 2000 Տոլարի նուիրատուութեամբ այս տարի ևս շարունակեց բարերարել դաստիան մը, որ կը կոչուի ԱՄի՞րան և Ազնիւ Էսոէկֆեան դուստրան։ Շնորհակալութիւններնաև Հիմնադրման Յանուարուարի անդամներուն, թողԱստուած իր երկնաւոր թագաւորութեան մէջ հանգչեցնէ ծնողոց՝ Ազնիւի և ԱՄի՞րանի, և Կարապիս և Յակոբ Աղբայրներուն հոգիները և արեշտա օրեր պարզեց մեր բարերարին՝ Տիար Երաւանդ Էսոէկֆեանին։

Սրտագին շնորհակալութիւններ Տիթրոյթէն Տէր և Տիկին Եղուուրդ և Հէլէն Մարտիկան ամոլին, որոնք տարեկան 1000 Տոլարի նուիրատուութեամբ կը բարերարեն «Խոռորդ» և Հէլէն Մարտիկեանց գատորանը, իրենց նուիրատուութեան հետ յայտնաբերելով միշտ ալ ազնիւ և հոգածու սէր մը հանգէս մեր պարացին։

Խորազգած շնորհակալութիւններ Ամերիկանայ մեր թանկացին բարեկամներէն շնորհալի գոյզին՝ Տէր և Տիկին Էտուրըրտ և Աթօրմի Փանոսահաններուն, որոնք այս տարի ևս 1500 Տոլարի նուիրատուութեամբ շարունակեցին պահնէ Եխոռորդ և Աթօրմի Փանոսեանց դաստիարանը։

Մեր սրտագին շնորհակալութիւնները Հարաւային Ամերիկայի մեր բարեկամներէն Տէր և Տիկին Գէորգ և Վերա Գարակէօզեաններուն, որոնք նախընթաց տարիներու նման այս տարի ևս շարունակեցին բարերարել Գէորգ և Վերա Գարակէօզեանց դաստիարանը 4000 Տոլարի նուիրատուութեամբ մը։

Դարձեալ Հարաւային Ամերիկայի մեր կրթասէր ազգայիններէն Տէր և Տիկին Բարլոս և Հիլտոն Փօթիքեաններ 3000 Տոլարի նուիրատուութեամբ բարերարեցին մեր վարժարանը, նախընթաց տարիներու նման պահնելով դաստիարան մը,

նուրիբուռած իրենց հանգուցեալ հօր՝ Միհրանի Փօթիքհանի յիշատակին։ Տէրը լուսաւորէ իրենց հօր հոգին։ Մեր սրատագին շնորհակալութիւնները այս շնորհալի դոյդին։

Սրատագին շնորհակալութեամբ կը յիշատակինք Ամերիկանայ Տէր և Տիկին Գրիգոր և Սօնա Աստաւրեաններ, իրենց Երաւաղէմ այցելութեան առիթով եղան մներ վարժարանին ներս և ուսումնասէր Հայութ խանդով ականատեսեան վարժարանին կրթական գործունէութեան մւ այդ օրէն ի վեր անոնք գատարան մը կը պահեն Գրիգոր և Սօնա Աստաւրեան գատարանն անունով։ Զերմագին շնորհակալութիւններ կրթասէր ամուլին։

Շնորհակալութեամբ կը յիշատակինք Լուսանէն Տիար Հայկ Ա. Ռւնձեանը, որ այս տարի ինքնարեր մղումով յանձն առաւ բարերարել դատարան մը մներ վարժարանէն, որ պիտի կոչուի Հայկ Ա. Ռւնձեան դատարան, տարեկան 1000 Աթերինի նուրիբատաւութեամբ։ Տիար Ռւնձեան պատրաստակամութիւն յայտնած է նաև օժանդակել մեր երածշտական և գիտական դասընթացքներուն։

Երախտագիտութեան սրատագին գդացումներով կը յիշատակինք Հարաւային Ամերիկայէն Տէր և Տիկին Արմէն և Նէլլի Զիննօգեաններ, որոնք անցեալ տարի իրենց Երաւաղէմ այցելութեան առիթով եղան մներ կրթական հաստատութեանէն ներս և խանդավառ մեր աշակերտներով և մեր կրթական գործունէութեամբ, կատարեցին 10,000 Տալարի Անշարժ Հիմնադրամի խոստում մը, որուն տարեկան հասոյթը պիտի յատկացուի դատարանի մը, որ պիտի կոչուի Ալերմէն և Նէլլի Զիննօգեան դատարան։ Տարւոյս ընթացքին արդէն իսկ ստացուած է սոյն հիմնադրամ - գումարը խորին շնորհակալութեամբ։ Այս առթիւ ցաւով կ'անդրադառնանք որ Պր. Զիննօգեան վերջերս դժբախտութիւնը ուշնեցած է կորսնցնելու իր եղբայրը՝ ազգային բարերար Վահէ Զիննօգեանը։ Մեր ցաւակցութիւնները և աղօթքը Վահէի հոգւոյն երկնային հանգիստին համար։

Զերմ շնորհակալութիւններով կը յիշատակինք Ամերիկայի Համաօերաստահայ Վերաշինոց Միութեան պատ։ Կեդրոնական Վարչութիւնը, որ տարեկան 1000 Տալարի նուրիբատաւութեամբ կ'օժանդակէ մներ կրթական միսիոնին, բարերարելով

գատարան մը յանուն Աերաստիոյ Ս. Նշան Վանքին։ Կը յաւսանք չուտով ստանուլ իրենց նուրիբատաւութիւնը։

Նախանցեալ տարի Ամերիկանայ Տէր և Տիկին Գրիգոր և Սօնա Աստաւրեաններ, իրենց Երաւաղէմ այցելութեան առիթով եղան մներ վարժարանին ներս և ուսումնասէր Հայութ խանդով ականատեսեան վարժարանին կրթական գործունէութեան մւ այդ օրէն ի վեր անոնք գատարան մը կը պահեն Գրիգոր և Սօնա Աստաւրեան գատարանն անունով։ Զերմագին շնորհակալութիւններ կրթասէր ամուլին։

Գալիֆորնիաբնակ Տէր և Տիկին Ճան Կապրիէլ տարեկան 1000 Տալարի նուրիբատաւութեամբ գատարան մը կը բարերարեն մներ վարժարանին ներս, որ կը կոչուի իրենց գերգատատանի անունով։ Կը յուսանք չուտով ստացած ըլլուլ իրենց նուրիբատաւութիւնը։

Հարաւային Ամերիկայէն Տիար Մանուկ Տիորպէքիրեան տարեկան 1000 Տալարի յատկացումով մը կը պահեն դատարան մը, Տիորպէքիրեան Սարգիս և Յովհաննէս հանգուցեալ եղբայրներու ի յիշատակ։ Շնորհակալութիւն ազնիւ նուրիբատաւութիւն և հանգիստ հոգւոց Տիորպէքիրեան ընտանիքի ննջեցեալներուն։

Մներ նախկին սաներէն Տէր և Տիկին Գրիգոր և Յասմիկ Մատուրեաններ տարեկան 1000 Տալարի նուրիբատաւութեամբ գատարան մը կը բարերարեն իրենց գերգատատանի անունով։ Կը յուսանք չուտով ստանալիրենց նուրիբատաւութիւնը Շնորհակալութիւններ երախտագէտ սաներուն։

Նահատակ գրագէտ Գրիգոր Զօնբապի գուստը՝ Տիկին Տօլորէս Լէյպցին, Հ. Բ. Բ. Միութեան միջոցաւ ամէն տարի կանոնաւորաբար նուրիբատաւութիւն մը կը կատարէ մներ գպրոցին։ Մեր ջերմ շնորհակալութիւնները։

Տարւոյս ընթացքին շատ խոր ցաւով վերահսուլ եղանք մներ նախկին արժանաւոր սաներէն Յակոբ Նազըրեանի մահուան տիսուր լուրին։ Հայ Երաւաղէմի ընտիր գաւակներէն էր Պր. Նազըրեան և իր անժամանակ մահը իսկական կորուս մը։ Հանգուցեալը իր կենդանութեան

Հիմնագրամ մը հաստատած էր իր հանգուցեալ մօր անունով, որուն տռկոսը ամէն տարի 90-100 Տուլար կը յատկացուի մեր վարժարանին իր համեստափայլ կի՞նը՝ Տիկին Արտեմիս նամակով մը կ'իմացնէր մեզ շրբաթ մը առաջ թէ իր մահուան առիթով փախան ծաղկեպակի կատարուած նուիրատուութիւններուն կէսը (մատ 4000 Տուլար) պիտի յատկացուի մեր վարժարանին: Մեր ցաւակցութիւններուն հետ մեր սրտագին չնորհակալութիւնները: Առաւուծ լուսուուորէ մեր շատ սիրեցեալ սանին: Յակորի հոգին և մսիթարէ իր ընտանիկան պարագաները:

Դարձեալ ցաւով կ'ործանագրենք մահը մեր գպրոցի բարերարներէն Օր. Արշա Սարգիսեանի, որ սրտովին կապուած էր մեր վարժարանին տարիներէ ի վեր, այն օրէն երբ առաջին անգամ կ'այցելէր երրուստղէմ: Իր ընկերունիները իր մահուան տիսուր առիթով ցփախան ծաղկեպակին նուիրատուութիւններէ գոյացած գումարը, 525 Տուլար, փախանցեցին Աթարզմանչաց վարժարանին, ինչպէս նաև իր յիշատակին յանձն առին հոգալ քանի մը սաներու ուսումնական տարեթոշտկները: Աղօթեցինք ու տակաւին պիտի շարունակենք ողօթել իր հոգւայն երկնաւոր հանգիստին համար:

Խոր ցաւով կը յիշատակենք նաև մահը մեր նախկին աշակերտներէն Այս Պէտքեանի, որ տեղի ունեցած է Լոս Անձէլըսի մէջ, դժբախտարար իր շատ երիտասարդ տարիքին: Կապուած էր մեր վարժարանին շատ խոր սիրով, որուն կրթական գործին բարեսիրտ նուիրատուներէն էր: Մեր ցաւակցութիւնները իր մօր և իր քոյրերուն՝ Նոյիմիին և Մէրիիին: Կ'աղօթենք սրտագինս թէ՛ նորոգ հանգուցեալ Անիին և թէ իր հօր՝ Յովհաննէսի (մահացած անցեալ տարի) հոգիներուն հանգստեան համար:

Այստեղ խորին շնորհակալութեամբ կը կատարենք յիշատակութիւնը նաև այն նուիրատուներուն, որոնք 500 Տուլարի և անկէ վեր նուիրատուութիւններ կատարած են: —

Ամերիկայէն, Ա. Թարզմանչաց Երկ. Վարժարանի նախկին սաներ՝ 1000 Տուլար:

Ամերիկայէն, Տքթ. և Տիկին կտմօնս և Մարկորիթ Կորէք՝ 900 Տուլար:

Ամերիկայէն, Օր. Քարէն Տէտէրեան՝ 800 Տուլար:

Ամերիկայէն, Տիար Յարութիւն Ասսատուրեան (Mr. Harry Astor)՝ 650 Տուլար:

Ամերիկայէն, Տէր և Տիկին Տիգրան Մարլեան և Ալտավապեան լնա:՝ 550 Տուլար:

Ամերիկայէն, հանգուցեալ Օր. Արշա Սարդիսեանի ընկերունիներ, «Փոխան ծաղկեպակի»՝ 525 Տուլար:

Ամերիկայէն, Տիար Էվէրէջ Պէրպէր-

եան՝ 500 Տուլար:

Պուէնս Այրէսէն, Դերձակեան լն-

ամնիք՝ 500 Տուլար:

Շնորհակալութեամբ կը յիշատակիհնք նաև անունները այն ազնիւ անձնաւորութիւններուն, որոնք կրթասէր ու ազդանուեր ապրումներէ թելոդրուած, իւրաքանչիւրը իր քաղաքին և ընկերույին շրջանակին մէջ, գպրոցասէր անհատներէ ի նպաստ վարժարանիս նուիրատուութիւններ ապահոված են: Այսպէս, Ամերիկայէն՝ Համեստափայլ Տքթ. Բերկունի Սվամին, Արժ. Տ. Վարդան Բնյ: Գառպարեան, Արժ. Տ. Արշէն Բնյ: Այգաղեան, Գարագատէն՝ Տիար Պատրիկ Այնազեան, Առն Փառլոյէն՝ Ասպետ Գառնիկ Պազարեան, Տիար Զուէն Տ. Յարութիւննեան, Արժ. Տ. Եզնիկ Բնյ: Կիւզէլեան:

Շնորհակալութեան սրտագին պարտք ունիք քԱրտասանմանի Հայերի հետ Մշակութային կազմակերպութեան և անօր արժանաւոր նախագահին՝ Տիար Կարէն Տէլլաքեանին, որոնք մասնաւոր հոգածութեամբ վարժարանս կը ստանայ գասագիրքեր Հայերէն լեզուի, գրադարանույին գիրքեր և հայրենական թերթեր, ինչ որ մեզի համար անփախարինելի քաջութերութիւն մըն է ու մեծ նպաստ մեր կրթական ճիգերուն:

Շնորհակալութիւն նաև Ամերիկայի «Պայքար» և Ալսպարէզ» թերթերու Խըմեմբադրութեանց, որոնք սիրայօժար կը արտադրեն մեր վարժարանին իրենց թերթերը:

Մեր սիրոյ և յարդանքի և ամենէն սրտագին շնորհակալութեան պարտք ունիք Զերդ Սրբազնութեան, Ամեն. Ա.

## ՏԱՐԵԿԱՆ ՀՈՆԴԻՍՈԼԻԹԻՎԻՆԻՔ Ա. ԹԱՐԳՄԱՆՉԱԼՅԱ ՎԱՐԺԱՐԱՆԻ

31 Մայիս, կիրակի կէսօրէ ետք ժամը 4ին, ժառանգաւորաց վարժարանի հանդիսաբանին մէջ կայացաւ Ա. Թարգմանչալյաց Մանկապարտէզի Ամազերջի Հանդէսը, նախագահութեամբ վարժարանի բազմամեայ և բարեջան Տհուուչ Գերշ. Տ. Կիւրեղ նպա. Գարիկեանի, Ներկայ էին Հոգչ. Հայրեր և բազմութիւ ժաղովուրդ:

Խնամքով պատրաստուած յայտագիրը կը բաղկանար երգերէ, հայկական պարերէ, արտամանութիւններէ և տրամախօսութիւններէ, բոլորն ալ յաջողապէս կատարուած Մանկապարտէզի և նախակրթաբանի Ա. Պատրանի փոքրիկներուն կողմէն երեք ժրաժան վարժաւնիները ոչինչ խնայուած էին Հանդէսի յաջողութեան համար:

Հանդէսի աւարտին, Տհուուչ Արքազանը բաժնեց վկայականները Մազիկ դասորանէն ընթացաւարտ 13 երկսեռ փոքրիկներուն և «Պահպանիչ» ու Տէրունական Ազօթքի երգեցողութեամբ փակեց հանդէսը:

Յաջորդ կիրակի, 7 Յունիս, երեկայեան ժամը 6 30ին, Արքաց Թարգմանչալյաց վարժարանի սրանին մէջ տեղի ունեցաւ Երկրորդական բաժնի Ամազերջի Հանդէսը, գարձեալ նախագահութեամբ վարժարանի Գերաշնորհ Տհուուչին. Ծնողքներ և հարաբեկան երգեցին լեցուցած էին սրանը զրեթէ ամբողջութեամբ:

Այս տարուան Հանդէսը նուիրուած էր մեր Պատմոհօր՝ Մազակս Խորհնացիի, անոր մահուան 1500 ամեակին ուսիթօպի: Երջանաւարտ սաներ խօսեցան անոր կեանքին ու գործին մասին, կարելի յաջողութեամբ: Աշակերտաներ երգեցին հայրենական երգեր, եղան նաև արտասանութիւններ, առանձին ու խմբական:

Հանդէսի երկրորդ բաժնին մէջ կատարուեցաւ բաշխուածը վկայականներու և մրցանակներու Տհուուչ Արքազանը կարգաց մասեր իր Տհղեկազրէն: Երգուեցաւ, ըստ սովորութեան, Հրամէշտի Երգը, դաշն ու քաղցրանչնչ: Երջանաւարտներէն մին կարգաց խնամեալ ուղղերձ մը, պահէն թելողրուած յուղականութեամբ յաղեցուն: Գերշ. Տհուուչը իր փակման խօսքին մէջ յարգոր ուղղեց իրենց զաւակները օտար վարժարան զրկող ծնողքներուն, որ վերաքնններ իրենց կեցուածքը, քանի որ Թարգմանչալյացը օտարին տուածը տալով միասին, կու տայ նաև հայոց իստական դասեր, ո՛յսքան կենսական հայուպահուածուն մեր գոյապայքարին մէջ: Հանդիտութիւն մը նշմարելով Պենտէկոստէի օրը (այդ օր տօնն էր Հոգիկալսեան) առաքեալներուն ստացած Ա. Հոգիի նարհքին և ընթացաւարտներուն մեր վարժարադէն ստացած հոգեցի առողջ ողեկանութեան միջն: յարգորեց այս վերջինները որ տարբեալներուն նախանձախնդրութեամբ լեցուած՝ ըլլան տարածիչները այդ ողեկանութեան, ուր որ ալ նետէ զիրենք անզութ ճակատողիրը Հայուն:

Պատրիարք Հայր, որ իրեւ Գառնակալը Երուսողէմի Աթոռին և պետք Ա. Յակոբ Երանց Միաբանութեան, գիրազոյն ահսուածը, անօրինողն ու հագաւարն էք Արքաց Թարգմանչալյաց վարժարանին, լոյսի և յայսի այս Տան, ուր կը գարբնուեին մատազաշ հոգիները մեր գողութիւ նորահաս սերունդին, որ պիտի ըլլայ մեր ժողովուրդին վաղը, ապագան: Ծնորհակալութիւն նաև անոր համար, որ այս նուիրական գործին զեկավարութիւնը վաստած էք մեզի:

Մեր Տհղեկազրին հետ Զեզ կը ներկայացնենք այսակեղ տարւոյս մեր 6 շըրջանաւարտները, որպէսզի անոնց վկայականներուն հետ չնարհէք նուև Զերշայրական օրհնութիւնները, որպէսզի անոնք ըլլան ծառաներ բարի և հաւատարիմ մեր ժաղովուրդի ծառայութեան սուրբ սեղանին:

Եղբայրական ջերմագին սիրով խոնարհ ազօթակից Կիիրեղ ԵՊՍ. ԳԱԲԻԿԱԼՆ Տհուուչ Ա. Թ. Երկ. Վարժարանի

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ԲԵՄԱԿԱՆՔ

● Եր. 2 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արզ. Ալճանեան:

— Կեսօրէ եռք, Լուսարարապետ Քերշ. Տ. Գարեգին Արքեպոս: Ի գիշատորութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժեալ մեկնեցան Հիթինեաց լեռ, ուր յետ վրաշափառով հանդիսաւոր մատուց գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր մեր վերնամատրան մէջ պաշտուեցան ժամերգութիւն և նախատուակի: Ազաք կատարեաւեցաւ Ծնօրինական Սրբառեղեաց այցելութեան հանգիստաւոր թափոր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրզ. Քէշիշեան:

● Կիր. 3 Մայիս. — Աւշարհամարտան (Կանաչ Կիւրակ): Գիշերային և առաւտեան ժամերգութեամբ, ներք պաշտուեցան ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ազաք, Լուսարարապետ Քերշ. Տ. Գարեգին Արքեպօսիկ: Մատուց որուան հանգիստաւոր Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ և նախագահեց Անդաստանի արարագութեան:

● Եր. 9 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկի Վրզ. Մանկասարեան:

● Կիր. 10 Մայիս. — Կարմիր Կիւրակի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրզ. Ջղջանեան:

● Եր. 10 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրզ. Քէշիշեան:

● Կիր. 17 Մայիս. — Տօն Երեման Ս. Խաչին (3:1): Բատ սովորութեան, Մայր Տաճարին մէջ կարդացաւեցաւ, Լուսարարապետն Ս. Նոր Կողմէ, Ս. Կիւրեղ Երևանակեմպի: Հայրապետի Կոստանդ Կայսեր լուս թուղթը: Աւազ Սեղանին վրայ պատարագեց Հոգչ. Տ. Անուշէն Վրզ. Յափակիմեան: Խորանին վրայ կ'երեկ վառ կանմեղներով զարդարուն խաչապայտ մըր:

● Եր. 23 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արզ. Ալճանեան:

● Կիր. 24 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրզ. Ջղջանեան:

● Դէ. 27 Մայիս. — Կեսօրէ եռք, Քերշ. Տ. Գիշերեղ Եպիսկոպոսի գիշատորութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժերով բարձրացան Հիթինեաց լեռ, ուր Համբարձման Սրբավայրին վրայ կառացուած մեր վրանամատրան մէջ պաշտօւցան ժամերգութիւն և նախատուակի:

— Երիկնադէմին, նոյն վայրին մէջ պաշտօւցան Հսկումի կարգ, զիշերային և առաւտեան ժամերգութիւնները: Հանդիսապետն էր Հոգչ. Տ. Ս. Սկան Վրզ. Դարիպեան:

● Ել. 28 Մայիս. — ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Տեսան: Առաւտուուն, զարձեալ Գերշ. Տ. Կիւրեղ Եպոսի գլխաւորութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժեալ մեկնեցան Հիթինեաց լեռ, ուր յետ վրաշափառով հանդիսաւոր մատուցի, մեր վրանամատրան մէջ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատուց, Մայր Աթոռույ Սիսէն Ս. Էջմիածին վոխաղդութեան տարեգարձի առաջին կատարուած Հայրապետ Սամբագանը:

● Եր. 30 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Համբարձում վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Սեւան Վրզ. Դարիպեան:

— Նախատուակին ի Ս. Հրեշտակապետ նախագահեց Քերշ. Տ. Կիւրեղ Եպոս:

● Կիր. 31 Մայիս. — Երկուոր Մալկապարդ: Առաւտեան ժամերգութիւնը պաշտօւցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրզ. Մանիկ Վրզ. Մանկապարձան:

● Եր. 6 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Առաքելուց վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Հոգիս Վրզ. Յովակիմեան:

— Հոգիս Վրզ Եպիսկոպոսին հանդիսաւոր նախատուակի կատարուած էր Հոգիսը. Տ. Կիւրեղ Եպոս. Գարիկիան:

— Քերշ. Սրբազնը նախագահեց նաև իրինագիւմին Մայր Տաճարին մէջ պաշտուած և հեկուցի և Համբարձման Վրզին նախատուած էր Հոգիսը. Տ. Կիւրեղ Եպոս. Գարիկիան:

● Կիր. 7 Յունիս. — ՀՅՈՒՅԱԾՈՒԽԻՏ (Բարեկենդան Եղիական պահոց): Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Մեղանին վրայ մատուց և Ս. Յայիսան Ռոկերան Հայրապետի Պետական Ներքուողը ընթերցաւ Քերշ. Տ. Կիւրեղ Եպոս. Գարիկիան:

— Կեսօրէ եռք, Հոգչ. Տ. Անուշաւան Վրզ. Ջղջանեաներ գլխաւորութեամբ, Հոգչ. Հայրեր և գլխաւորութեամբ մեկնեցան Սիսէն Եպոս, ուր նախ ժամերգութիւնը կատարեցին Վերշինին Ըստիրեաց վերնատան մէջ և ազաք Սուրբ Փրկչի վանուց դաւմին մէջ հոգիսանդիստ կատարեցին հանդուցեալ Պատրիարքաց հոգիներուն համար:

● Եր. 13 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կամիսաս Վրզ. Շերուպէմեան:

● Կիր. 14 Յունիս. — Յթաւակ Եղիայի մարգարէն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արեգայ Ալճանեան:

— Նախատօնակին ի Ս. Հրեշտակապետ նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Բ. 15 Յունիս. — Ս. կուսանացն Հայիսիմեաց: Առաւտեան ժամերգութիւնը պաշտպահեցաւ ի Ս. Հրեշտակապետ, իսկ Ս. Պատարագը մատուցուեցաւ եկեղեցւոյ աւանդատան՝ Ս. Հայիսիմեէի մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան:

● Ուր. 19 Յունիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Քաղաքնեան:

● Եր. 20 Յունիս. — Ս. Գրիգորի Լուսաւորչին (Ելի ի Վիթապէ): Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարին աւանդատան՝ Ս. Լուսաւորչի սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Պանիկի Վրդ. Մանկասարեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Ազատ Տէր ողորմեաւ երգուեցաւ ձերտգիր:

● Կիր. 21 Յունիս. — Տօն Կարուղիկէ եկեղեցւոյ Ա. Էջմիածնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Նախագահապահեց Հայրապետական Մազմանքի արարութութեան:

● Եր. 27 Յունիս. — Ս. Մեծին ներսին եւ Խոլայ եպր ին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գրիգորի ժամարարն էր, Հոգչ. Տ. Բուրէն Վրդ. Յավարկինեան:

● Կիր. 28 Յունիս. — Բարեկենդան Ա. Լուսաւորչի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Վրդ. Եկրպէթնեան:

● Ուր. 3 Յուլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

● Եր. 4 Յուլիս. — Ս. Գրիգորի Լուսաւորչին (Թիւ Խաչարաց): Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Մահարայ մատրան մէջ, ուր բառ աւանդութեան թաղուած է մասունքը Ա. Լուսաւորչի: Ժամարարն էր Հոգչ. Տ. Պաւան Արդ. Ալճանեան:

● Կիր. 5 Յուլիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ քաղաքիս արեմանեան բաժնին մէջ գոնուուղ Ա. Երիքոր Լուսաւորչի եկեղեցին: Պատարագից և քարոզեց ուղարցն Տեսուցը Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան:

● Դ. 8 Յուլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս.:

● Ե. 9 Յուլիս. — Ս. Թարգմանչաց Վարդապետաց մերց Անահայ և Մարտապ (Տօն ազգային): Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկի Վրդ. Մանկասարեան:

● Եր. 11 Յուլիս. — Ս. Տղամար քազ. և Աւանին տիկնոցն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարարարն էր Հոգչ. Տ. Բուրէն Վրդ. Յովգակիմեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս.:

— Նախատօնակէն ետք, Գերշ. Ս. Պարագանը Ուրար կրելու արտօնութիւն տուաւ ժամանգ. Վարժարանի բարձրագոյն կարգի ուսանողներէն Գրիգոր Թէրզիպաշեանի և Յովիկ Երզը. բուժեանի:

● Կիր. 12 Յուլիս. — Գիւյ Տիվյ Ա. Առուածածնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթիսամանին Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամար Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Վրդ. Եէրպէթնեան: Արթ ու գարմի թափորները զինաւորեց Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան:

● Եր. 18 Յուլիս. — Երեստանի առաջինց Քիւսոսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Պաղսոս վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գաւան Արդ. Ալճանեան:

● Կիր. 19 Յուլիս. — Բարեկենդան Վարդապահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ.:

● Ուր. 24 Յուլիս. — Նախատօնակիր պաշտուեցաւ Մայր Տաճարին եից Ս. Էջմիածնին մատրան մէջ: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս.:

● Եր. 25 Յուլիս. — Յիշտակ Տապանակին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Էջմիածնին վահարարն էր Հոգչ. Տ. Վանիկի Վրդ.:

— Այլակերպութեան հանդիսաւոր նախատօնակիր պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Ազատ Կատարաւուցաւ Ս. Յակոբը Տեառնելեցրաց Գահակալութեան տարրդարմէ հանդիսաւորին:

— Գերշ. Արքազանը նախագահեց նաև ի բիթինագիմին Մայր Տաճարին մէջ պաշտուած եկեղեցէի և Հակման կարգերուն:

● Կիր. 26 Յուլիս. — Ա. ԱՐԱՎԱՐ. Ա. Ա. (Ալլակերպարին Տեսնե): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատուց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Գաղանեան:

● Բ. 27 Յուլիս. — Յիշտակ մենելոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Հակման կարգի կարգը կատարաւուցաւ Մայր Տաճարի զաւիթը՝ Երանաշնորհ Տ. Կիւրեղ Պատրիարքի շիրմին մօտ նախագահաց Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան:

● Ուր. 31 Յուլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.:

## Գ Ո Ւ Ծ Տ Օ Ւ Ա Խ Ա Ր Կ

• ԲՀ. 4 Մայիս. — Խրայէլի Անկախութեան 39րդ տարեցարձին առիթով, բազաքաղեան վահան Թէտի Քոլլէքի կողմէ, Դաւթի բերդին մէջ տրուած ընդունելու թեան ներկայ եղան Պատր. Փախանորդ Գերշ. Տ. Կիւրեղ Ապիկի, Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. և Տիւր Գ. Հինդիկան:

• ԲՀ. 11 Մայիս. — Լիւրէկմազուրի Դաւթին Խրայէլ այցելութեան առթիւ, Գերշ. Տ. Կիւրեղ Ապու. Ներկայ եղան Դնէսէթի դիմացի պարտէլին մէջ կատարուած դիմաւորութեան և երեկոյին, Թնէսէթի մէջ, ի պատճ Վանեմ Հիւրեն արուած ընթրիքին:

• ԲՀ. 18 Մայիս. — World Council of Churches/ Ս. Երկիր այցելու Քարտուզարը այցելութիւն մը տուա Պատրիարքարան:

• ԲՀ. 28 Մայիս. — Հանուրասի Ս. Երկիր այցելու վահան Խախագան Պր. Ասրամա այցելց Ս. Յարութեան Տաճար Մեր կողմէ ներկայ էլու. Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Պաշանեան և Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Քեշիչեան:

• Մը. 29 Մայիս. — Հրաւէրով Յունաց Ամեն. Տ. Տիւրարու Պատրիարքին, հրեհոյեան խթանպաւէին Ս. Քաղաք Ժամանեց Օրթոսորս Ակեղեցոյ Տիւրէկան Պատրիարք Ամեն. Տ. Դիմետրիս Ա. և Իմբաւորութիւնը կատարուեցաւ Ասպաքի զբան մօսւ Մեր կողմէ ներկայ էին Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքասու, Գերշ. Տ. Աւագ Թարգման Հոգչ. Տ. Անեան Վրդ. և Հոգչ. Տ. Պանիկ և Հայրի Վարդակական Պատրիարք Ամեն. Տ. Դիմետրիս Ա. և Ամեն Պատրիարք Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Գերշ. Լուսարարապետ Մըրացան Հօր և բովանդակ Միւրանութեան կողմէ, և Հրաւէրամառով առաջնորդութեաւ Մայր Տաճար, ուր Ս. Գևագրի մատրան մէջ իր ուխտը ընելէ ետք թափորով բարձրացաւ Պատրիարքարան, ուր եղան րոբի Պալստեան սիրալիր արտայայտութիւններ:

• ԲՀ. 1 Յունիս. — Կէսօրին, Յունաց Տիւրէկան Պատրիարքը իր շքախումբով այցելեաւ Ա. Յակոբ Ն. Ամեն. Վանքի զրան զիմաստուեցաւ, իր քացակայութեան Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Գերշ. Լուսարարապետ Մըրացան Հօր և բովանդակ Միւրանութեան կողմէ, և Հրաւէրամառով առաջնորդութեաւ Մայր Տաճար, ուր Ս. Գևագրի մատրան մէջ իր ուխտը ընելէ ետք թափորով բարձրացաւ Պատրիարքարան, ուր եղան րոբի Պալստեան սիրալիր արտայայտութիւններ:

• ԲՀ. 8 Յունիս. — Երեկոյեան, Հոգիաւրատեան տօնին առիթով, Russian Compound/ մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Քարեգին և Պատր. Փափ. Գերշ. Տ. Կիւրեղ Արքացաններ, Հոգչ. Տ. Անեան Վրդ. և Տիւր Գերորդ Հինդիկան:

• ԲՀ. 9 Յունիս. — Հոգիաւրատեան տօնին առիթով, Ս. Երկիր այցելու Պաւարդառտեան հոգիաւրարապետներու պատուիրակութիւնը, գլխաւորաւեամբ Աէլամաթօոլի (Խրիմ)

Մերապայիտին, այցելց Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար և Պատրիարքարան, ուր բնդունաւցաւ Լուսարարապետ Գերշ. Ս. Հօր կողմէ:

• Եշ. 11 Յունիս. — Խտալիոյ ազգային տօնին առիթով (2 Յունիս), Խտալական Ընդհանուր պատուիրակութիւնի պարագային մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Գերշ. Տ. Կիւրեղ Ս. Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. և Տիւր Գերորդ Հինդիկան:

• Եր. 13 Յունիս. — Ս. Անուն Փատուացուոյ տօնին առիթով, ընդպատուիրայի Յթանշիսկական Մարգաւութեան Գերշ. Կիւրեղութիւն հրաւէրին, Հոգչ. Տ. Վաւարէ Վրդ. Ներկայ եղան Յթանշիսկական Մայր Տաճարին մէջ կիւրեղութիւն և առաւցուած հանդիսաւոր Ս. Պատրապային և Parish Hallի մէջ տրուած ընդունելութեան:

• ԳՀ. 16 Յունիս. — Անկիլիքան Ապա. ի օդնական Երեցին քաղաքէս մեկնամին առթիւ, Աէլինի ծօր եկեղեցոյ սրահին մէջ տրուած ողջերմի Աէլամանական ներկայ եղան Հոգչ. Տ. Անուշաւան և Տ. Բարսեղ վարդապետներ:

• ԳՀ. 23 Յունիս. — Անդիմոյ Ն. Վ. Ելիզապէթ Բ. Թագուհույ ձննօցեան Ընդհանուր առիթով, Բրիտանական Ընդհանուր կողմէ, Հիւրապատուարանի պարտէզին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարապետ Լուսարապետ Գերշ. Տ. Գարեգին և Պատր. Փափ. Գերշ. Տ. Կիւրեղ Արքացաններ և Տիւր Գ. Հինդիկան:

• ԳՀ. 24 Յունիս. — Եւրոպացուց Ս. Յովի. Միքանչի ձննօցեան տօնին առիթով, St. John's Ophthalmic Hospitalի բակին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին և Պատր. Փափ. Գերշ. Տ. Կիւրեղ Արքացաններ և Տիւր Գ. Հինդիկան:

— Անէ անմիջապէս առաջ, Գերշ. Մըրացանները ներկայ գտնուած էին մօսիկայ Սպանական Հիւրապատուարանի պարտէզին մէջ Սպանական Ընդհանուր կողմէ արբուած հրաւէրտիւ ընդունելութեան:

• ԳՀ. 29 Յունիս. — Պետրոս և Պողոս զբուխարապետ տօնին առիթով, ընդպատուիրայի Լատինաց Պատրիարքարանի հրաւէրին, Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. և Ներկայ եղան Յթանշիսկական Մայր Տաճարին մէջ Ամեն. Տ. Գէրմիքիթի Պատրիարքին կողմէ մատուցուած հանդիսաւոր Ս. Պատրապին, 1 արքայի և 4 արքաւագներու ձննազրութեան և Parish Hallի մէջ տրուած ընդունելութեան:

• Կիր. 5 Յունիս. — Նախօրդ որ զուգազիւզած Ամերիկայի Միացիալ Հանանգաց Անկախաւութեան 21րդ տարեղարձին առիթով, Ամերիկան Ընդհանուր կողմէ, Հիւրապատուարանի պարտէզին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին և Պատր. Փափ. Գերշ. Տ. Կիւրեղ Արքացաններ և Տիւր Գ. Հինդիկան:

## ՅՈՎՍԵՓ Ծ. ՎՐԴ. ՄԱՍՈՒՐ

(1907 - 1987)

30 Յուլիս, Հինգշաբթի լուսարացին, Թրանսական հիւանդանոցին մէջ ի Տէր հանգեաւ Ս. Ռիխտիս երէց Միաբաններէն Հողշ. Տ. Յովսէփ Մ. Վրդ. Մամուր, 80 տարեկանին: Հայրսուրբը քանի մը տարիներէ ի վեր կը մնար Եգիպտոս, իրեններուն մօտ, խանգարուած առողջութեամբ:

Հայր Յովսէփ, աւազանէն ալ նոյն անունը առած, ծնած է Աղեքսանդրիա՝ 1907 թուականին: Կը սերէր ծանօթ գերդաստանէ մը, մէկէ աւելի մտրի մարդերով ծանօթ: Մննդավայրի Պողոսեան ազգ. վարժարանը աւարտելի ետք Լուտոնի մէջ հնատեւած է բարձրագոյն ուսման: Լաւ հաշուագէտ էր եւ գիտէր քանի մը եւրոպական լեզուներ:

1950ին, զգալով իր մէջ կրօնաւորելու փափարը, կու զայ երուսաղէմ եւ ատեն մը կը ծառայէ Արբատեղեաց եւ Ա. Աթուառյու Դիւանատան մէջ: 1954ին Սարկաւագ է արդէն, իսկ 1956ին Սբեղայ՝ ծնոնադրուելով Պատր. Տեղապահ Տ. Եղիշէ Արբագանէն (այժմու Պատրիարքը): Վարած է այնուհետեւ Ելեւմտից Տեսչի եւ Հակակշոռողի պաշտօնները: Թիտոյ նշանակուած է ժամօրինող Մայր Տաճարի: Աւելի ուշ մեկնած է Սուտան եւ ապա Գահիրէ, ուր ատացած է Մայրագունութեան աստիճան:

Հայր Յովսէփ շնորհի իր հմտութեան, ունեցած է ծանօթներու լայն շրջանակ եւ այլակու հրատարակութիւններու նոխ հաւաքածոյ: Կազմած էր նաև պահանածը, կատարելու համար այլատեսակ ուսումնասուրութիւններ:

Հանգուցհալին մարմինը ներին երեկոյ թափօրով փոխադրուեցաւ Մայր Տաճար: Վերջին օծումն ու թաղումը կատարուեցան յաջորդ օր, 31 Յուլիս, Ռուբաթ առաւոտ: Ա. Պատարազը Աւագ Անդանին վրայ մատոյց Հողշ. Տ. Ռուրէն Վրդ. Յովսէփիմեան: Վերջին օծումը կատարեց եւ յուղարկաւորութեան թափօրին նախազահեց Լուսարարապետ Դիրէ. Տ. Վարենգին Արքեպոս: Բնվանդակ Միաբանութիւնը թիւնք ըերաւ իր մասնակցութիւնը: Ա. Փրկչէն դարձին՝ հոգեսուրճ տրուեցաւ Թարգմանատան մէջ:

Աստուած իր լոյսերուն արժանի թող ընէ հոգին իր պաշտօնիային:

● Դւ. 7 Յուլիս. — Դիրէ Տ. Կիւրեղ Եպոս. մեկնեցաւ Լիբանան, գորոգական նոր տարեշընին համար աշակերտուեր արձանագրելու և վերադառն Աւ. 31 Յուլիսին:

● Դւ. 14 Յուլիս. — Թրանսական Յեղափոխութեան 128րդ տարեդարձին առիթով, Ֆրանսական Բնդշ. Հիւզագատուսին կողմէ, Հիւզագատուսարանի պարտէզին մէջ արուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարապետ Դիրէ. Տ. Վարենգին Արքեպոս, Հողշ. Տ. Անուշաւան Վրդ. և Տիար Դիրէր Հիւզագատուս:

● Դւ. 15 Յուլիս. — Նոյն առթիւ, Տ. Անն Եկեղեցոյ գաւթիւն մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Հողշ. Տ. Անուշաւան Վրդ. և Տիար Դիրէր Հիւզագատուս:

● Եւ. 23 Յուլիս. — Հին Քաղաքի նոր Ռոտիկանապետի նշանակման առթիւ, Վանուցս մօտակայ Զօրանոցը գացին Հողշ. Տ. Անուշաւան Վրդ. և Տիար Գ. Հիւզագատուս:

● Բւ. 27 Յուլիս. — Խոալիքէն Ս. Աթոռ Ժամանեց Ս. Ռիխտիս երիսաւառզ Միաբաններէն Հողշ. Տ. Խաժակ Վրդ. Վարամեան որ ատենէ մը ի վեր կ'ուսանի Հողշի մէջ, Մեկնեցաւ Գոստուսի սկիզբաները:

● Դւ. 28 Յուլիս. — Մասկուայէն ժամանած թուարաբառի հազեւրականներու: (Տ. Ֆիւլարէթ Արքեպոս կ գլխաւորութեամբ) Ներկայութեամբ, Russian Compoundի փոքր եկեղեցիին մէջ, Թուարական Պատուի իրականացնելու հրուսազէմի մէջ հաստատման 140ամեակի առիթով կատարուած հանդիսութեան և անոր յաջորդող ընդունելութեան ներկայ գտնուեցան Լուսարարապետ Դիրէ. Տ. Վարենգին Արքեպոս, Հողշ. Տ. Անուշաւան և Խաժակ Վ. Հիւզագատուս և Տիար Գ. Հիւզագատուս:

● Դւ. 29 Յուլիս. — Առաւտուն, Թուարաբառի եկեղեցույն մէջ, նոր խորանի մը օծման և Ս. Պատարագի և աղա, քաջի սրահին մէջ արուած ճաշկերպթիւն ներկայ եղան Հողշ. Տ. Անուշաւան և Խաժակ Վրդ. և Տիար Գ. Հիւզագատուս:

— Երեկոյեան, գարձեալ Russian Compoundի մէջ արուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարապետ Դիրէ. Տ. Վարենգին Արքեպոս, Հողշ. Տ. Անուշաւան և Խաժակ Վարդապետ Ներ և Տիար Գ. Հիւզագատուս:

**Ո. ԱԹԱՋՈՅՑ ԿԵԼՊԵՆԻՆԱՅՆ ՄԱՅԵՆԱԴՐԱՆՔ ՃՆԱՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՔ  
ՈՅՈՅԱԽ Է ՀԵՏԵԽԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

- Այգաբացին ... — Հ. Արիստակէս Վրդ. Պօհճարեան: Մխիթար Մատենաշար 16:  
Վիկինա, Մխիթարեան Տպարան, 1986, էջ 82.
- Բռունցքի Նման ... — Վարդան Զօրենց: Մխիթար Մատենաշար 15: Վիկինա:
- Պահանջելու Պէս Խնդրանք Խրբեւ ... — Վարդան Զօրենց: Մխիթար Մատենաշար 13:  
Վիկինա, Մխիթարեան Տպարան, 1986, էջ 54.
- Աստուծոյ Թաղումին Խօ Ներկայ Եղայ ... — Յակոբ-Ստակ: Մխիթար Մատենաշար  
14: Վիկինա, Մխիթարեան Տպարան, 1986, էջ 100.
- Էջմիածին — Ասողիկ: Ս. Ղազար, Մխիթարեան Տպարան, 1986, էջ 76.
- Շնորհը Արքեպոս. Գալուստեան, Պատրիարք Հայոց Թաւրքիու: Կեսոնքը և Գործը:  
Ռոպէր Հատուէնեան (Շւառմանսիրեց և զրի առաւ): Խոթանպուլ, 1987, էջ 190.
- Դպրոցը իր Հոգիով — Վահրամ Պուրաման: Խօթանպուլ, 1983, էջ 254.
- Եկեղեցին Հայկական — Սիրվա Լ. Տէր Ստեփանեան: Պատարագամատոյց Արային և  
Եկեղեցին Հայկական: Արէտ Արէնանան: Գեղարվեստական Չետուրում՝ Անդա  
Եռուրու-Զագուկի: Նիւ Եսրք, Ա. Վարդան Տպարան, 1986, էջ 179.
- Հնատիր Երգեր — Սիրվարդ Գորամանուկի: Լոյս տիսոծ Հ. Բ. Լ. Մ. ի Աւեք Մանուկ-  
եան Մշակութային Հիմնադրամի: Նիւ Եսրք, 1983, էջ 68.
- Քրիստոնէական Ծոլքեր (Բ.): — Եղիս Պապիկեան: Փատարինա, Գալիֆ., 1986, էջ 191.
- Հայ Հին և Միջնադպրեան Դրականութեան Պատմութիւն — Սրբուհի Պ. Հայրապետ-  
եան: Լոս Անջելես: Կէնտելլ, Կ. Բրինթինկ, 1986, էջ 724.
- Տարագրեալի մը Յուշերը (Բ. Հատոր) — Անդրէս Գորամանեան (Տաւրոս): Պ. Այրէս,  
Արժանթին, Տպ. Արարատ, 1986, էջ 158.
- Հայկական Սովիտական Հանրապիտարան — Հատոր 12: Երեան, 1986, էջ 749.
- Բանք Զափաւ — Յազնանէս Երդնկոցի: Արմենուհի Սրապեան-Երդնկոցի: Երեան,  
«Սովիտական Գրող», 1986: «Հայ Բնարերգութիւն» Մատենաշար, էջ 308.
- Այրինարան (Երրորդ Բարեփախառած Հրատարակութիւն, Ա. Մոս) — Աշոտ Տէր-Գրի-  
Այրինարան (Երրորդ Բարեփախառած Հրատարակութիւն, Ա. Մոս) — Աշոտ Տէր-Գրի-  
Գորեան: Նկարիչ՝ Մ. Մասոյեան: Երեան, «Լոյս» Հրատ., էջ 141 + Բառարան:
- Գիրք Ծննդոց — Անդրտանիկ Ս. Զէյթունեան: Բնական Բնագիր: Երեան, Հայկական  
ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1985, էջ 452.
- Վարդան Արեւելցի (Կեանքն ու Գործունէութիւնը, Գիրք Ա.) — Փայտուկ Փ. Անթապ-  
Վարդան Արեւելցի (Կեանքն ու Գործունէութիւնը, Գիրք Ա.) — Փայտուկ Փ. Անթապ-
- Վարդան Արեւելցի (Կեանքն ու Գործունէութիւնը, Գիրք Ա.) — 1) Արտէն  
Երկեր (Հինգ Հատորով) — Ալեքսանդր Շիրվանզադէ: Հատոր Երրորդ. — 1) Արտէն  
Երկեր (Հինգ Հատորով) — Ալեքսանդր Շիրվանզադէ: Հատոր Երեան, 1987, էջ 702.
- Դիմաքսեան, 2) Բառու, 3) Վարդան Ահրամեան: Երեան, 1987, էջ 70.
- Երկերի Լիակատար Ժողովածու (Երեք Հատորով) — Դանիէլ Վարսեւան: Հատոր Ա.:  
Երկերի Լիակատար Ժողովածու (Երեք Հատորով) — Լիկոնօրտ Յարութիւնեան:  
Երեան, 1985, էջ 239.
- Հրուցարան — Բագրատ Ռւլուրաբեան: Մողկաքաղ Հայոց Պատմութեան: Երեան,  
«Արևիկ», 1987, էջ 406.
- Երկեր (Հինգ Հատորով) — Ալեքսանդր Շիրվանզադէ: Հատոր Երրորդ. — 1) Արտէն  
Երկեր (Հինգ Հատորով) — Գրիգոր Զօհրապու: Նկարիչ՝ Վ. Մանդակունի: Երեան, 1987, էջ 368.
- Մանկատաղեր — Գուրգէն Գարբրիէլեան: Երեան, 1987, էջ 70.
- Մանկատաղեր — Գուրգէն Գարբրիէլեան: Երեան, 1981, էջ 126.
- Ակունքներ (Բանաստեղծութիւններ) — Գուրգէն Գարբրիէլեան: Բաքու, 1981, էջ 510.
- Ափիւրահայ Բանաստեղծութիւններ — Վարդէն Գարբրիէլեան (Կազմով): Երեան, 1981,  
էջ 510.

- Ժողովրդական Հերիաթներ — Մուշեղ Յակոբեան։ Նկարիչ։ Գայիսնէ Գիւլտմիքեան, Երևան, «Արևիկ», 1987, էջ 58։
- Հնտիր Երկեր (Չորս Համարով) — Վիլհամ Սորոյեան։ Համար Առաջին։ — 1) Պատմածքներ, 2) Մարդկային Կատակերգութիւն։ Երևան, 1986, էջ 486։
- Եօթ Դարունների Երկրում — Գիրք Երրորդ — Բազմանիստ Հայաստանը — Երևան, Երկեր — Գուրգէն Բարեան։ Երևան, 1982, էջ 373։ [1983, էջ 638։
- Երզը Կանչում է — Գարեգին Բեկ։ Երևան, 1982, էջ 185։
- Վերածնուած Ժողովրդի Տօնք (Խովհանոս Հայոստանի և Հայոստանի Կոմիտսւի 60-ամեակի Տօնակատարութեան Նիւթերը) — Ռ. Գ. Անանիկիան (Կազմող)։ Երևան, Եռանկիւնին — Աղասի Արգարիան։ Երևան, 1983, էջ 455։ [1982, էջ 203։
- Պատմութեան Քառուղիներում — Գալուստ Ա. Գալոյեան։ Երևան, 1982, էջ 461։
- Ափրիկեան Անտաներուն մէջ — Հայկ Նեղպաշեան։ Երևան, 1982, էջ 188։
- Խաղաղութիւն Ամենեցուն (Հայրենա-համամարդկային խոհեր) — Յովհաննէ Շիրոզ։ Երևան, 1982, էջ 38։
- Հնտիր Երկեր — Լուդվիգ Դուրեան։ Երևան, 1987, էջ 398։
- Ասք Աիրոյ — Վահագն Դութեան։ Երևան, 1982, էջ 458։
- Արև Մտահայ Բանաստեղծներ — Աւետիս Եափուչիան (Կազմող)։ Երևան, 1981, էջ 271։
- Հանդիպում Դարերի Հետ — Ռուբէն Աղաբարեան։ Երևան, 1982, էջ 52։
- Արտասահմանեան Փեսացու (Պիեռների Ժողովածու) — Արտաշոս Պապայիան։ Երևան, Երկեր — Գերձ Պռչեան։ Երևան, 1982, էջ 559։ [առն, 1982, էջ 405։
- Բանաստեղծութիւններ եւ Պոլմելիք — Գեղամ Սարեան։ Երևան, 1982, էջ 310։
- Երիտասարդ Գվարդիա — Ալեքսանդր Ֆաղենվագ։ Ռուսերէնից թարգմանեց։ Մկրտիչ Արմէն։ Երևան, 1982, էջ 671։
- Ափիւռքահայ Երաժշտական Խշակոյթը — Ցիցիլիս Բրուտեան։ Երևան, 1982, էջ 350։
- Դեղագիտութիւն — Եռիք Բորե, Թարգմանուած է Ռուսերէն Երրորդ Հրատարակութիւնից Մ. Տ. Խացանեանի կողմբց։ Երևան, 1982, էջ 507։
- Ես եւ Ուրիշներ — Զարեն Երախունի։ Երևան, 1982, էջ 208։
- Հատրնտիր — Վ. Լուդիմիր Մայակովսկի։ Կազմեց՝ Խոչիկ Հրոշեան։ Ռուսերէնից թարգմանեց։ Վ. Զարենց։ Երևան, 1982, էջ 693։
- Կատակերգութիւններ — Արտաշես Քալունթարեան։ Երևան, 1982, էջ 222։
- Բանեներոդ Դարասկզբի Ռուսական Բանաստեղծութիւն — Հրոշեայ Թամբրազեան (Կազմող և Ծանոթագրող)։ Խմբ Ռուսմիկ Դաւոյիան։ Երևան, 1982, էջ 532։
- Յօդուածներ, Յուշեր, Նամակներ — Նիկողոյան Տիգրանեան։ Երևան, 1981, էջ 196։
- Երկեր — Դարեգին Արուսնածեանց։ Հատոր 2։ Երևան, 1982, էջ 560։
- Անհունի Անդրադարձը — Անհուն Թօփչեան։ Երևան, 1987, էջ 423։
- Աղու Ամրոցներ — Կարպիս Սուրենեան։ Երևան, 1982, էջ 508։
- Գրիգոր Մալկոլ — Լեռն Բ. Զաւգասկեան։ Երևան, 1986, էջ 157 + 110 նկարներ։
- Զրոյցներ Լեզուի Մասին — Լեռն Հայովերդեան։ Երևան, 1982, էջ 189։
- Florilegio dall'Opera «Spiegazione della Santa Messa» di Nerves Lambronatzi, Arcivescovo Armeno di Tarso (1152-1198)* — Fr. Basilio Talatinian. Jerusalem, Offprint of G. C. Bottini (a cura), Studia Hierosolymitana III Nell'Ottavo Centenario Francese (1182-1982). (SBF Collectio maior, 30), 1982, pp. 193-245.
- S. Pietro Apostolo nella Chiesa Armena* — Fr. Basilio Talatinian. Articolo stampato nel libro «Pietro e Paolo nel XIX Centenario del Martirio». Historia Salutis, Napoli, 1969, pp. 247-258.
- Nation et Religion* — Anahide Ter Minassian. Kamar 1. Venezia, Dec. 1980.
- Ricerca sull'Architettura Armeni Ponti* — Miscellanea Jakobson. Volume IV. Milano, Centro Studi e Documentazione della Cultura Armena, 1986, pp. 202.

- Le Sacrement du Baptème du Rite Apostolique Arménien* — Père Christian Papazian & Père Vatché Iknadiossian. Marseille, 1987.
- Arpage Mekhitarian* (Texte par lui) — Genève, 1978, pp. 164.
- Armenouch ou Pèlerinage d'Amour* (Roman) — Takvor Takvorian. Paris, 1981, pp. 337.
- Komitas* (Vie et Oeuvres) — Hrant Papazian. Istanbul, Uygur Matbaasi, 1987, pp. 24.
- Textes Arméniens Relatifs à S. Ephrem* — Traduit par Bernard Outtier. Corpus Scriptorum Christianorum Orientalium. Universitatis Catholicae Americae Et Universitatis Catholicae Louvaniensis, Vol. 474, Scriptores Armeniaci, 1985, pp. 81.
- Textes Arméniens Relatifs à S. Ephrem* — Edités par Lévon Ter-Pétrossian. Corpus ... (as above). Vol. 473, Scriptores Armeniaci, Tomus 15. Lovanii, 1985, pp. 122.
- Catalogue des «Incunables» Arméniens (1511/1695) ou Chronique de l'Imprimerie Arménienne* — Raymond H. Kévorkian. Patrick Cramer (Editeur). Préface par Jean-Pierre Mahé. Cahiers d'Orientalismem — IX. Genève, 1986, pp. 201.
- Arménie 1915* — Heinrich Vierbücher. Un Peuple Civilisé Massacré par les Turcs. Traduit de l'Allemand par Louis Gessarentz. France, 1987, pp. 124.
- Deutschland und Armenien 1914-1918* — Dr. Johannes Lepsius. Mit Eineme Vorwort zur Neuauflage von Tessa Hofmann und Einem Nachwort von M. Reiner Lepsius. Bremen, Donat & Temmen Verlag, 1986, pp. 549.
- History of Armenia* (In Russian) — Hovhannes Draskhanagerd. Yerevan, 1986, pp. 395.
- The 'Invincible' Philosopher* — David Anhaght. Edited by Avedis K. Sanjian. Atlanta, Georgia, Scholars Press, 1986, pp. 150.
- The Armenian Church Feasts* — Archbishop Artak Manookian. Translated by Georg Khachatoorian. Glendale, New Hye Publishing, 1987, pp. 109.
- Competent Counsel* — Denise G. Shekerjian. New York, 1985, pp. 187.
- The Armenian Answer to the Armenian Question* — Richard G. Melikian. Volume 1. Phoenix, Arizona, Best Western Press, 1986, pp. 41.
- Refugee Girl* — Dirouhi Kouymjian Highgas. Watertown, Mass., 1985, pp. 178.
- Armenian Studies* — Dickran Kouymjian (Editor). Etudes Arméniennes. In Memoriam Haig Berberian. Lisbon, Calcuoste Gulbenkian Foundation, 1986, pp. 883.
- Daughters of Memory* (A Story) — Peter Majarian. Berkeley, Calif., 1986, pp. 157.
- Sometimes I Feel ...* — Astrik Aznavorian. Washington, 1985, pp. 237.
- The Wandering Armenians* — Father Aramais Mirzaian & Dr. Charles A. Price. Cover design by Nubar Apakian. Sydney, Printed by Cooney & Cooney, 1980, pp. 116.
- Across Two Worlds* — Eghishé Charents. Selected Prose. Translated by Jack Antreassian and Marzbed Margossian. New York, Ashod Press, 1985, pp. 176.
- The Confessions of Kitchoonie* — Jack Antreassian. N. York, Ashod Press, 1979, 95.
- The Morning Cometh* (45 Years with Anatolia College) — Carl C. Compton. Edited by John O. Iatrides and William R. Compton. New York, 1986, pp. 116.
- Survival* (Against All Odds) — Everett and Mary Stephens. The First 100 Years of Anatolia College. New Rochelle, New York, 1986, pp. 205 + Photos.
- Ovona* — A Directory of the Armenian Diaspora. Beirut, Lebanon, 1980, pp. 195.
- Armenian and Oriental Cooking* — Mireille H. Doniguian. First Edition, 1987. Beirut, Publishing House G. Doniguian & Sons, pp. 233.
- The Armenian Genocide in Perspective* — Richard G. Hovhannesian (Edited by him). Introduction by Terrence Des Pres. Preface by Israel W. Charny. New Brunswick and Oxford, Transaction Books, Inc., 1986, 214.

ԱՅԱՀԱ ԳՈԼՈՅԱՑՈՅՆ  
Քարուղար Սամենադարանի



## Բ Ո Վ Ա Խ Գ Ո Ւ Խ Ո Ւ Խ Թ Ե Խ Յ



### Կ Մ Ա Ր Ա Գ Ր Ա Խ Ա Յ Հ

— Ապրիլ 24	6.	122	
— Բաւեկարգութիւն Հայոց Սիեղեցւոյ		ԹԻՐԳԱՄ ՊԱՏՐԻԱՐՔ	126

### Կ Ր Ա Խ Ա Յ Հ

— Ազօրի բնօյրն ու նորտակիք	Գ Ե Ա Ր Գ Ա. Ճ Ի Ն Ի Վ Ի Զ Ա Խ Ա Ն	130
----------------------------	------------------------------------	-----

### Բ Ա Ն Ա Ս Ա Վ Ճ Ա Խ Ա Կ Ա Յ Հ

— Անվերնագիր	Հ Ո Ւ Բ Ը Ա Մ	132	
— Քառեակիներ		Մ. Մ Ա Ն Ա Խ Ա Կ Ա Ն	133
— *		Գ. Ճ Ա Ր Տ Ա Ր	134

### Բ Ա Ն Ա Ս Ա Վ Ճ Ա Խ Ա Կ Ա Յ Հ

— Հայիսկան ծանկագրութիւն	Ն. Ա Ր Բ. Շ Ո Վ Ա Կ Ա Ր	135	
— Խուենացու եւկու հատուածի մասից		Մ Ա Ր Տ Ի Ր Ա Ս Մ Ի Ն Ա Ս Ա Վ Ե Ա Ն	137

### Հ Ա Յ Ն Ա Ր Ա Պ Ճ Ա Խ Յ Ե Ր

— Հայ Նկարոցներ ԺԱ. - ԺԵ. Դաւեռու	Ն. Ա Ր Բ. Շ Ո Վ Ա Կ Ա Ր	145
-----------------------------------	-------------------------	-----

### Մ Ա Տ Ե Ա Կ Ա Յ Հ

— Պետրոս Գետադարձի վերագրուած տարականները » » »	»	146
Բաւր բժիշկներու զեր Հայոց ջարդին մեջ Թրքմ. ԱրքաՄ ՊԵԼԵԱՆ		150

### Պ Ա Տ Մ Ա Կ Ա Յ Հ

— Մատուցու պատմութիւն	Տ Ի Գ Բ Ա Ն Ա. Ք Ի Ր Ի Շ Ա Խ Ա Ն	144
Ա. Ն օ ն մ վ ա ն ո ւ ց Ա ն ր ո ւ ս ի ո յ		

Համառու եւ բարդական ովիտուկ մեր եւ  
բայ Եկեղեցիներու Տօնացոյցերուն վրայ

Գ. Ճ.	160	
-------	-----	--

### Գ Ր Ա Խ Ա Յ Հ

— «Կենանին Զուգանին»	Գ. Ճ Ա Ր Տ Ա Ր	163
----------------------	----------------	-----

### Ց Ա Մ Ո Խ Ա Յ Հ

— Ման Գրիգոր Մատունի	164	
— Լոււեր Շայրազոյն Աւեւելի Հայութեան		164

Տաւեկան Տեղեկ սպիր Ա. Թ. Եւեր. Վարդարանի Կիթրել ԵՊԱ. Գ Ա Բ Ի Կ Ա Խ Ա Ն

Տաւեկան հանդիսութիւնն Ա. Թարգմանչաց Եւեր. Վարդարանի 165

**Ա. Յ Ա Կ Ո Ր Բ Հ Ա Ր Ո Ւ Յ Ն**

— Եկեղեցական - Բեմական	177	
— Պատօնուկան		179

### Ց Ա Ր Ո Ւ Յ Ն

— Տ. Ցովեկի Շ. Վ ր դ. Մ ա մ ու ր	180	
----------------------------------	-----	--

Ց ա մ ի կ պ ա կ մ ի ե ա ն Մ ա տ ե մ պ ա ր ո ւ ն ի լ ո ղ է ս ո ւ ց ու ն ծ գ ե ն ո ւ

	181	
--	-----	--